

Г. Климентьев, мурзак
Ольга Климентьевна Климентьевна

9147-925

f-23



5.OCT 2011

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

ԳԵՐ. ԱՆԴՐԵԱՍ ԱՂԵՔՍԱՆԴՐԵԱՆԻ

ՄԵԾԱԽՈՐԻ ՎԱՆԱՑ ՓՈԽՄԱՆ Ս. ԿՈՒՍԻՆ

Բ Զ Մ Մ Ա Ռ

Ա Ճ Կ Ա Տ Ա Ս Խ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

ԳԵՐ. ՅՈՎԱՆԵՖԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Փ Ա Զ Ա Բ Ն Ի Ա Յ



Գ Ե Կ Ե Տ Ի Կ

Ի Տ Գ Ո Ր Ա Ն Ի Մ Խ Ե Թ Ո Ր Ե Ա Յ Յ

1906

92
P-23

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

ԳԵՐ. ԱՆԴՐԵԱՍ ԱՂԵՔՍԱՆԴՐԵԱՆԻ

9(47.925)

Բ-23

աբ'

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

ԳԵՐ. ԱՆԴՐԵԱՍ ԱՂԵՔՍԱՆԴՐԵԱՆԻ

ՄԵԾԱԽՈՐԻ ՎԱՆԱՑ ՓՈԽՄԱՆ Ս. ԿՈՒՍԻՆ

Պ Զ Մ Մ Ա Ռ

ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

ԳԵՐ. ՅՈՎԱՆԵՖԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Գ Ա Զ Ա Խ Ն Խ Ա Յ



Վ. Ե Ն Ե Տ Ի Կ

Ե Տ Տ Պ Ա Ր Ա Ն Ի Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Ց

1906

29 JUL 2013

16842



1049


39

9




Ն Ո Ւ Ե Ր Ս Ի Ր Ո Յ

ԱՌ ԳԵՐՅ. ԳԵՐՄ. ԱՆԴՐԵԱՍ ԱԴՐԵՏՍԱՆԴՐԵԱՆ




Որ ի վեհից քաջ դիւցազմց զտար ի դաս Մեր Նախնեաց
Յիսուս ամաց բեղում արդեամբթ և վաստակօք աննման
Միշտ ժրաչան միշտ բարեգործ՝ յաւէտ հայ ազգն զիուն փորձեաց
Եզիտ զբեզ մոռօք Ներսէս Յովով Սահակ կամ Վարդան.



Խակ Զմիմառեամ քո միաբանք կարլամ զբեզ բարերար,
Հայր - Առաջնորդ, ընդ որ պարծին և մեծաբեթ զարգասիս
Յուխտ մշտիչեամ արձանազբեն զկենսազիրդ մէջ յիրեար
իրը ուշաբար քոց արժանեաց, նոցա պարտեաց ի յաստիս




Քեզ այդ նուէր, Հայր Նազելի, ի դիմաց քոց պարմանեաց
Խակ մեզ լիցի ճոխ Գամձարամ արդեամց զոր Աչ քո արար
Միշտ խօսեցի դարուց ի դարս իրը կոթող բազմակեաց
Քեզ Խլեսցէ զանման զովեստս, նա՛ օգտեսցէ միշտ խսդան



Հթկան, ո՛ Հայր, զոր Յիսուսիմ սիրտը որդեկացդ բարեկիրը
Եւ զոր իմքմին ամթիւ ճգումբրդ արդիւնացամ և ծնան
Որոց բում վարձք նասցեթ առաստ քեզ յԱստուծոյ մի՛ երկիր
Երբ պսակէ, զիուն ճակատդ միըս զափինեաւ յաղթական



ԳԵՐՅ. ԱՆԴՐԵԱՍ ԱԴՐԵՏՍԱՆԴՐԵԱՆ



ԵՐՁԱՆ ԱՌԱՋԻՆ

ԾՆՆԴԵՆԸ ՄԻՆՉԵՒ Ի ՔԱՀԱՆԱՅՈՒԹԻՒՆ

1835-1856

Ա.

Անդրէսս Գերապայծառ Աղէքսանդրէան ծնած է Կիւրին քաղաքը 1835. Յունվար 4ին. հարուստ և մեծարգոյ ընտանիքէ մի: Հայրը՝ Յարութիւն որդի Գէորգայ, Աղէքսանդրէանց տնէն, Պայրամշահէան տոհմէն՝ տեղւոյն ուղղափառ հասարակութեան առաջնակարգ և նշանաւոր անձինքներէն մին կը համարուէր նոյն ատեն. հմուտ վաճառական՝ մեծարոյ և պատուական յաչս ժողովրդեան. իսկ մայրն կը կոչուէր Աննա՝ զուսար Վարդալառի, միևնոյն ընտանիքէ և գերդաստանէ շառաւիղած: Երկուցն ալ հաւասար աստիճանի համեստաբարոյ և բարեպաշտ, գովելի կեանք մը կը վարէին յաջողութեան և բարօրութեան զուարթ հաճոյքները վայելելով:

Երկիւղիւ մահուան՝ ծնանելուն երկրորդ օրը կը մկրտի երախան և կը յորջորջուի Գէորգ, իւր հաւուն անունը ժառանգելով: Մկրտող բահանայն կը լինի Աւետիք վ. Խնկիւկեան նոյն ցեղէ և ազգա-

տոհմէ. իսկ կնքահայրութեան պաշտօնը կը վարէ Յովկաննէս Ալեք-
սանդրեան, որ յետոյ եղաւ Միքայէլ Արքեպիսկոպոս Երուսաղեմի:

Բարեպաշտ ծնողը ջանացին մանկութեան դեռարյու հասակէն
ընտիր կրթութիւն մը տալ իրենց սիրելի զաւկին, յաւէտ հոգեշահ
խրատներով և կենդանի օրինակաւ սերմանել անոր փափուկ սրտին
մէջ կրօնական և բարոյական սկզբունքները և ներշնչել նմա իրենց
ցեղին հնաւանդ բարեպաշտութիւնը և երկիւղած զգացումները, որոնք
բարերար ազգեցութեան կը ներգործէին Գէորգին անմեղ սրտին և
մտքին վրայ և կը բողբոջեցնէին գեղեցիկ և հաճոյական արգասիք-
ներ. գրաւական իւր ապազայ լաւութեան և բարեմասնութեանց:

Ոչ միայն բարոյական, այլ նաև մտաւորական զարգացման փոյթ
տարին ծնողը հրահանգել զինը ուսմամբ և զիտութեամբ, և շահա-
գործել անոր տաղանդը և կարողութիւնները՝ յօգուտ անձին և ի
պատիւ ընտանեաց: Ուստի տղան՝ բանավարութիւնը բացուելէն յետոյ
կ'աշակերտի կիւրնոյ ժողովրդապետներուն՝ Փօղոս վ. Եագուականի և
կարապետ վ. Գատիֆեանի, որ յետ ժամանակաց Եւլոկիոյ Եպիսկո-
պոս եղաւ: Գէորգ ուսման սէր և սուր յիշողութիւն ունենալով, չորս
տարուան միջոցին յառաջադէմ կը զարգանայ ազգային լեզուն՝ սուրբ
գրոց և հին ազգաց պատմութիւնները ուսանելու մէջ: Աշխոյթ և
զուարթ բնաւորութեամբը և բնասուր ձիրքերովն կը գրաւէ իւր վար-
ժապետաց սէրն ու համարմունքը, որոնք զարմանքով կը գովէին ա-
նոր բարձր ընդունակութիւնը ու գեղեցիկ ձիրքերը:

1848ին կ'ընդունի ջերմեռանդութեամբ ու բարեպաշտութեամբ
առաջին հաղորդութիւնը՝ այն մեծ ու հոչակաւոր յորելեանին օրը, զոր
Փիոս թ. Արքազան քահանայապետը լիակատար ներողութեամբ շնոր-
հեց համօրէն հաւատացելոց կայիթայէն յաղթական դարձին առթիւ:
Հոգեորական բաղցրութիւն ու երկնային օծութիւն կը զգար Գէորգ
իր երկնաւոր Փրկիչը հրեշտակային սրտին մէջ հիւրասիրելու, իսու-
րունկ ու երախտագիտական զգացմամբ կ'ըմբռնէր անոր առատապարզ
շնորհները, բարերարութիւնքը ու անհուն սէրն, որոնք այնքան ազ-

դու տպաւորութիւն կը ներգործէին իր յօժարութեանց վրայ, մինչև
արամազրել զինքը աշխարհիս հաճոյքներէն հրաժարիլ և ազնուա-
գունի մը փափարիլ:

Գէորգին տղայական ու անշափահաս կենաց շրջանը՝ շատ գո-
հացուցիչ ու հաճոյական հանգամանք մ'ունէր ծնողաց նկատմամբ:
Որդիական խիստ հնազանդութեամբ կը հպատակէր հօրն և մօր կա-
մաց ու հրամանաց, կատարեալ պատրաստականութիւն ընծայելով
նոցա ամեն ակնարկութեանց. ծնողական պարտաւորութիւնները քաջ
ըմբռնելով՝ կը տանէր իւր ժոցին մէջ մեծ յարգ ու մեծարանց նոցա
հանդէպ. անոր համար կը վայելէր փոխադարձարար անոնց լիառատ
օրհնութիւնը, կաթոգին սէրն ու գուրգուրանքը: Անպատում ուրա-
խութեան ու միսիթարութեան մէջ կ'ընկղմէին ծնողն տեսնալով ի-
րենց սիրելի զաւկին բարելաւութիւնները, զոր իբրև հատուցում կը
նկատէին իրեն ըրած անհամեմատ երախտեաց և իւր սիրոյն համար
կրած անտանելի նեղութեանց ու վշտաց: « Որդի իմաստուն ուրախ
առնէ զՀայր ». Առակ. Գլ. Ժ.

Բ.

Գէորգին կենաց սոյն պայծառ արշալոյսը, արտայայտած գովելի
սկզբնաւորութիւնը ու նախանձելի յատկութիւնները պիտի ձգտին բը-
նականաբար աւելի պարզուելու լիութեան ու կատարելով մէջ
փայլելու և որոշեալ սահմանի մը զագաթն ժամանելու: Գէորգին յա-
ռաջադէմ բայլերն, ծարաւի փափարն ու ջերմեռանդ հոգին յագուրդ
գոնելու կը տենչան. այլ աշխարհիկ նոյն իսկ բարեկեցիկ ու ճոխ
կեանքն բաւական չի թուիր իրեն անոնց իրականացման երաշխաւո-
րութիւնը ապահովելու. ուրիշ զաշտ մը՝ այլ նաւահանգիստ մը կը
փնտոէ պատսպարելու զանոնք կենցաղոյս մբրկածուի ալեկոծու-

թենէն, ազատելու հոգւոյն թևերը երկրաբարշ բերմանց ցանցէն, աւելի համարձակ առ Աստուած խոյանալու, իւր գերապոյն վախճանին հետ միանալու : Ուստի աշխարհական վիճակէն աւելի վսեմ և գերազանց վիճակ մը ընդգրկելու գաղափարն կ'երկնէ, երկրաւոր բարեաց սէրն, խարուսիկ յոյսերն ու մարմնաւոր հաճոյից հրապոյը կը մերժէ ճանչնալով անոնց պատրանքն և ունայնութիւնը, և աւելի սուրբ և վսեմ մժնոլորտի մէջ կուզէ շնչել ու ապրիլ : Եկեղեցականութեան գիրկն կը նետուի ուրեմն, հոգեորական կենաց անմատչելի բարձունքի վրայ կ'որոշէ կառուցանել իւր համոզմանց շէնքն : Այն կ'ըլլայ այնուչետև ցանկալի նպատակն, այն կ'ըլլայ միակ իդը ու հառաչանքը, այն կ'ըլլայ ամեն խորհրդոցն շունչն ու հոգին :

Վեց տարուան հասակին՝ սկսած էր արդէն աճիլ սրտին մէջ եկեղեցականութեան փափարն. օր մը կասկածելով ծնողացն յայտնած մէկ բաղձանքէն աշխարհիկ կարգն մուծանելու, եկեղեցին կ'երթայ և հոն կ'ուխտէ Ա. Աստուածածնայ ողջախոհութիւնը, առանց սակայն հասկնալու ուխտին պարտքն և ոչ իսկ ողջախոհութեան նշանակութիւնն :

Եկեղեցական շքեղ հանդէսներն ու արարողութիւնը շատ սիրելի էին իրեն ու կը հիանար անոնց վրայ, որոնք բոցավառ իդեր կը խլէին սրտէն և աւելի ազդում կու տային իր եռանդը վառելու արձարծելու և սերտ սիրով նպատակին հետ կապուելու : Անոր համար մեծաւ յօժարութեամբ կը կանխէր եկեղեցին և ամեն շաբաթ կը մերձենար ի սուրբ խորհուրդս. այսպէսով կը պատրաստէր զինքը Քրիստոսի արժանի պաշտօնեայ կացուցանելու: Վարժապետաց խրառները և ներշնչութիւնքն ևս աւելի կը հաստատէին զինքը իւր մըտքին մէջ :

Բայց ծնողաց խորհուրդը բոլորովին այլազգ ու հակապատկերն էր ասոր. Քէորգին այս գիտաւորութիւնը իրենց աշխարհասէր և շահադէտ նպատակին խոսոր ուղղութեամբ կը համապատասխանէր. իւ-

րենց սիրելի զաւկին ունեցած ջերմագին սէրն թոյլ չէր տար բաժանման գաղափարն անգամ խորհելու. մանաւանդ անոր ցոյց տուած կատարելութիւնները և ընդունակութիւնը տեսնալով կը դժուարէին հաւանել անոր խորհուրդին, նկատելով զինքը՝ իրենց ապագայ մեծութեան և պարծանաց առարկայ: Անոր համար չափահաս ըլլալէն յետոյ կ'առաջարկեն իրեն վաճառականութեան ու առևտրական կենաց ասպարէզն մտնել՝ իր եղբօրը նմանել: Այլ նա Աստուածակոչ ձայնին անսալով, որ միշտ կը հնչէր սրտին ու ներքին ազդմամբ կը մղէր զինքը տարբեր շահավաճառ ասպարէզ մ'ընդգրկելու, որդիական համարձակութեամբ կը զիմաղարձի նոցա առաջարկին, ըսելով թէ ինքը նախամեծար կ'ընտրէ եկեղեցական կոչման հետեւիլ, Աստուծոյ տան ծառայել՝ եկեղեցւոյ և ազգին նուիրել անձն ու կարողութիւնները:

Զերկեամ մ'ամբողջ կը ջանան ծնողը պէսպէս հնարքներով ու փայլուն խոստմունքներով փոխել անոր միաբը, մեծցնելով ահեղ կերպով եկեղեցականութեան զժուարութիւնները : Բայց նա կը մերժէ շեղիլ գոյացուցած տրամադրութիւններէն:

Այլայն Աստուածային նախախնամութիւնը, որ ի յաւիտենից սահմանած էր զինքը այս կոչման, կը լուծէ կնճիռն՝ խիստ օրինակով մը խրառելով ծնողը չհակառակիլ իրենց որդւոյն ընտիր և բարի բաղձանաց: Յաւալի դէպը մի զիէորդ մահուան գուոր կը հասցնէ, խեղճ մայրը սրտաբեկ ու ճարահատ կը տառապի, այլ զգալով երկնառաբ հարուածն կ'ուխտէ՝ բնաւ արգելը չդնել որդւոյն՝ եթէ ապարինի: Աստուած եւս քիչ ժամանակէն կը շնորհէ Քէորգին կատարեալ առողջութիւն. որով մօրն ու որդւոյն ուրախութիւնն անբացարելի կը լինի:

Ուստի 1849 դեկտ. 2ին վերջին հրաժեշտի ողջոյնը կու տայ սիրելի ծնողացն ու ազգականաց. որոնք արտասուախառն ուրախութեամբ կը յուղարկեն զինքը Եւղոկիոյ Անարատ Յղութեան կղերանոցն երթալու: Հայրենական տնէն բաժնուած պահուն, բարեպաշտ Հայրը այս յիշատակաց արժանի խրառը կուտայ իրեն. «Որդեալ, կ'ըսէ,

ահա կ'երթաս վերջապէս քու բաղձանքդ կատարելու. Աստուած հետդ ըլլայ՝ բայց զիտցիր որ աշխարհիս վրայ շատ անպիտան բահանաներ կան, այլ դուն նայէ որ ընտիր և սուրբ քահանայ ըլլաս»: Արագ քանդակուեցաւ այս ոսկեղէն խրատը Գէորգին փափուկ սրտին մէջ, զոր իբրև անզին աւանդ խիստ զգուշութեամբ ու հաւատարմութեամբ պահեց և իւր միակ նշանաբանն ըրաւ բոլոր կենաց մէջ. քաջ համոզուելով, թէ քահանայական կոչման նախնական պարտքը ու դիտումն է սուրբ և ընտիր կացուցանել զինքն առաջի Աստուծոյ. «Ասուր լինիցից, զի սուրբ եմ ես Տէր Աստուած ձեր». ՂԱՄ. ԳԼ. ԺԱՅ. ԱՅԼ նաև սրբութեան ու առաքինութեանց տիպարն ու հայելին հանդիսանալ յաչս ժողովրդեան, որոնք իրեն ընթացից վարդապետութեան հետեւելով պիտի զոնեն իրենց հոգևորական կենաց ճշգրիտ պատկերն ու իրականութիւնը. «օրինակ լինիջիր հաւատացելոց բանիւք, գնացիւք սիրով, սրբութեամբ...» Ա. Տիմոֆ. Պ:

Այսպէս ուրեմն բիւր օրհնութիւններով և բարեմաղթութիւններով ճոխացած չորեցտասանամեայ պատանին կը մեկնի կիւրնէն. Հինգ օր սառուցեալ և ձիւնապատ լեներու մէջէն ճամբորդութիւն ընելով կը համնի Բրգնիք, ուր օդին խստութեան պատճառաւ կը ստիպուի 22. օր անցունել. թէպէտ և ձմռան եղանակին դառնութիւնը անտանելի կ'ընէ ճամբորդութիւնը նոյն գաւառներու մէջ, մանաւանդ դեռատի և փափկասուն տղու մը համար, որ անձնիւք խնամոց ու զգուշաւոր հոգացողութեան տակ սնած ու մեծցած է. բայց Գէորգ իր մեծաբաղձ տենչանաց օր մ'առաջ համնելու սիրով ու եռանդեամբ վառուած, չուզեր սպասել զարնան դուռները բացուելուն, յանձն կ'առնէ խիստ բնութեան հետ մաքառիլ. անվեհեր արիութեամբ կ'արհամարհէ կճող ցուրտն ու սառուցիչ ձիւնն, զԱստուած ընելով իրեն օգնական ու պաշտպան. «Բուռն է իբրև զմահ սէր» Երգ. Ը:

Պ.

Եւդոկիոյ Անարատ Յղութեան վանքը՝ իրրենախակրթաբան դպրոց կը համարուէր հին տոեն Զմբառեան միաբանութեան, ուր կ'ընդունուէին Հայաստանու զանազան զաւառներէն եկած աշակերտները. և կ'ուսանէին հոն հայկարանութիւն ու ճարտասանութիւն, և ապա կիրանան Զմբառու Բարձրագոյն կղերանոցը՝ միաբանութեան կեդրոնը կը իսրկուէին իրենց քահանայական ուսմանց ըրջանն աւարտելու:

Արդ 1850. Յունիվ. 1ին կը մտնէ Գէորգ բերկրավիր ուրախութեամբ սոյն ընծայաբանը և վեց օրէն յետոյ կը զգենու մեծ գոհութեամբ սրտի եկեղեցւկանութեան հանդերձը, և կը կոչուի եղ. Անդրէսա:

Մեր աշակերտին առաջին ջանքն կ'ըլլայ ուսանիլ դպրոցական կենաց պարտաւորութիւնները որոնց փութով կ'ընտելանայ իր հեզ ու հանդարտ բնաւորութիւնը, և նոր ընթացքի մուլզութեան հետեւելով, անսայթաք կը յառաջադիմէ ամեն տեսակէտով:

Իր եռանդուն փափաքն ուսմանց ու գիտութեանց՝ աւելի լայն ու գոհացուցիչ ասպարէզ կը գտնէ. սոյն դպրոցին մէջ: Քաջուշիմ ու փութացան նորընծան կը ջանայ օգտուիլ ժամանակին անզին պարզեներէն, ու ճոխացունել միտքը զանազան ուսմանց հարուստ զանձերով: Չորս տարուան միջոցին կը ճմտանայ ազգային զրականութեան. Հ. Արսենի ընդարձակ բերականութիւնը լուրջ մտօք ընթեռնլով՝ հայկարանութեան ընտիր ոճ կը սեպհականէ անձին. կ'ուսանի նաև ճարտասանութեան գեղեցիկ արուեստը. նոյնպէս աշխարհագրութիւն, սրբազան ու տոհմային պատմութիւնը, ասոնց ամենուն դասատու վարժապետ ունենալով Տէր Ներսէս վ. Հալապլեան, որ ապա ընտըրւեցաւ արքեպիսկոպոս Սեբաստիոյ: Այս վարդապետին քաջալերական խօսքերը և յաճախ ըրած գովութիւնը յորդոր ու իրախոյս կ'ըլլային

Եղ. Անդրէասին ջանքն բազմապատկելու և զարգացման մէջ յարատելելու։ Այս օրէն կը սկսի մեր պատուական նորընծայն փայլեցնել անձին վրայ փայլուն տպագային խոստմնալից յոյսերն զոր հոգելից գուշակութեամբ կը նախատեսէին Մեծաւորները։

Հոյ կ'ուսանի նաև խառական բարբառն, որ նոյն ատեն գպրոցական ուսմանց մասն կը կացուցանէր։ Երկու տարի կը պարապի փիւմասիայութեան բարձր զիտութեան Արքահամ վ. Գարտելեանին քով, որ նոյն ժամանակ դպրոցին վերակացուն էր։ Դեռահաս ըմբռոմամբ կը թափանցէ խորապննին սոյն վսեմ զիտութեան զաղտնիքն, իմաստները ու սկզբունքներն, և այսպէս մշակելով անդադար իւր խմացականութիւնը կը զարգանար հասակաւ, և իմաստութեամբ. նորանոր հաւասարիներ ընծայելով իր սքանչելի տաղանդին ու հանճարոյն։

Բայց Եղ. Անդրէաս ուսմունքն աւելի փոյթ կը տանի զարդարել զինքը եկեղեցական կատարելութիւններով, զօրացունել կրօնական սկզբունքները ու արծարծել ջերմենանդութիւնը։ Ճիշդ կանոնապահութեամբ ու բարի վարուր կը հրաւիրէ վրան մեծաւորաց մտադրութիւնն ու կը զրաւէ անոնց սէրն ու համարմունքը, որոնց նկատմամբ վերապահութեամբ ու յարգանքով կը վերաբերուէր միշտ։ Ոչ երբէք տժգոհանաց ցոյց տուած է անոնց դէմ, ընդ հակառակն կը զարմանար միշտ այն աշակերտաց վրայ՝ որոնք անդադար կը տըրտնջային իրենց մեծաւորաց դէմ. զի լաւ համոզուած էր թէ «Ոչ ուստե՞ր է իշխանութիւն, եթէ ոչ յԱստուծոյ»։ Հոռով. ԺՓ.։ Եղբայրսիրութեամբ կը համբերէր ընկերաց նեղութեանց. համերաշխ ոգւով կ'ընթանար ամենուն հետ և ոչ երբէք կը զլանար օգնութիւնը տկար ընկերակցացը. նուիրական պարտը կը համարէր անձին ի զործ ածել Առաքելոյն պատուէրն «Պարտ է մեզ որ կարողքս եմք զոկարութիւն տկարացն բառնալ»։ Հոռովմ. ԺԵ.։

Այս միջոցին դժբաղզութիւն կ'ունենայ լսելու խոր ցաւօք իր սիրելի չօրն մահուան գուժարեր լուրն, որդիիական գորովով կը մորմոցի

բարեզզաց և ծնողասէր նորընծայն, խորհելով ընտանեաց ըրած անդարմանելի կորուսար, բայց անխոռով կը համակերպի աստուածային կամաց հետ և կը փութայ միսիթարել մօրն ու եղբարցը վշտարեկ սիրոն։ Իսկ ինքը հոգեբուխ ու ջերմեսանդ ազօթքով կ'որոշէ շարունակել իւր սիրոյն հաւասարիքը ընծայել հօրն անոր հոգւոյն երջան կութեան համար։

Ոյն ցաւալի դժբաղզութիւնը կը հարկադրէ զինքը հայրենիք դառնալու վարժապետին հետ ժառանգութեան խնդիրն որոշելու համար. երկու ամիս կ'ուշանայ հոյ, մինչև որ գործն կարգի կը դրուի և ապա կը վերադառնայ։

Բայց Եւդոկիոյ Դպրոցը չէր կարող այլ եւս բաւական անունդ մատակարարել Եղ. Անդրէասին ուսումնասիրութեան, անոր համար 1854. սեպ. 1ին նոյն զալոցցն կը մեկնի եօթը ընկերներով ի միաւսին Զմիմառ զալու. և Անթապ, Բերիա, Անտիոք ու Փոքր Աղէրսանդրիա հանդիպելով, կը հասնի ողջամբ ի Վերիտոն և անկից ուղղակի Զմիմառ կելլէ 1854. հոկտ. 19։

Դ.

Զմիմառ՝ ինչպէս ամենուն յայտնի է, նոյն ժամանակ հայ կաթողիկէ նուիրապետութեան կեղրոնն ըլլալով, Հայրապետական աթոռին վրայ կը բազմէր այն մեծանուն և սրբակեաց անձնաւորութիւնը, երջան կայիշատակ Գրիգոր Գետրոս Ը. Կաթողիկոսն՝ փառքն ու պարծանքն Զմիմառեան միաբանութեան, որ իր իմնաստուն կառավարութեամբը և բարեկարգութիւններով, վանքին խնդութեանն ու երջանկութիւնն էր իսկապէս խօսելով։ Սա վերջինն եղաւ Զմիմառ նստող կաթողիկոսաց, որմէ յետոյ աթոռը փոխադրեցաւ ի կ. Պօլիս։

Եղ. Անդրէաս սուրբ Հայրապետին օրհնութիւնն ընդունելով՝

զուարթ ու երջանիկ, յառաջացեալ աշակերտաց դասակարգն մտաւ՝ Ղւոնդ վ. Խորխոսունիին անմիջական հսկողութեան տակ, որ նոյն ատեն դպրոցին վերակացութեան պաշտօնն կը վարէր. որ և յետ ժամանակաց Մալաթիոյ Արքեպիսկոպոսն եղաւ: Փութաջան նորընծայն կը սկսի մեղուաջան աշխատութեամբ շարունակել եկեղեցական ուսմանց ընթացքն, և քիչ ժամանակամիջոցին հոս ալ նշանաւոր փայլ կու տայր իւր բարոյական և մտաւոր ձրից:

1855ին կ'ուխտէ դպրոցական ուխտը, և նոյն ատեն կը կարգուի վարժապետ քերականութեան. խաղաղ մտօք և հանդարս սրտիւ կը յառաջադիմէ այսուչեակ, ապահոված նկատելով վիճակը ապագայ կորստեան վտանգներէն: Դախնական ձգտումն ու ջանքն եղաւ այս դպրոցին մէջ իւր ներքին վիճակն բարուցել, զի հոգեոր յառաջադիմութիւնն է զլսաւոր և էական կէտն, զոր ճշմարիտ եկեղեցականը պէտք է գերազանց համարի, զի ինչպէս Պետրոս Առաքեալն կ'ըսէ, առաքինութեամբ զգիտութիւն պիտի հայթայթենք ու մտըակենք: Անոր համար եղ. Անդրէաս փորձառու խոհեմ ու ծերունազարդ հոգեոր հօր մը առաջնորդութեամբ կ'աշխատի բարոյական տեսակէտով ընտիր նկարագիր մը խրացնել անձին: Ուշադրութեան միակ առարկայն կ'ըլլայ բնաջինջ ընել սրտէն՝ կրօնաւորական կատարելութեան խափանարար արգելքները և անձին յաղթել, որ է առաջին ու ազնուագոյն յաղթութիւն: Ուստի բոլոր ճգամբ կատաղի պայքար մը կը մղէ երիտասարդութեան կրից ու պահանջմանց հետ, ուղիղ համոզում գոյացունելով թէ այս կէտիս վրայ կը կայանայ մարդուն ներքին խաղաղութիւնն ու հոգեւորական զարգացումը. երբ թշնամին կը յաղթուի, յառաջադիմութիւնն զգալի կըլլայ:

Ասոր օրինակը կը նկատէր ոմանց աշակերտաց վրայ որոնք բարի ընթացքով ու ցայտուն առաքինութեամբ օրինակ կ'ըլլային իրեն և կը յորդորուէր անոնց նմանելու. և ընդհակառակն տեսնալով նաև ոմանց անհոգութիւնն, որոնք կրից տեղի տալով կոչումին կը կորաբնցունէին, կը խրատուէր մահու չափ շարունակել կոիւր նոյն կրից

հետ և կը տածէր մեծ յարգ ու սէր իր սուրբ կոչման: Նաև կը ձգտի նորանոր շարժառոփիթներով և քաջակիրթ հրահանգով կանոնաւորել իւր արտաքին ընթացքն ու վարմումքը, ընդարձակել տեսութիւնները, բարձրացնել գաղափարները, կրթել ճաշակն, ազնուացնել հոգին ու փափկացնել զգացումները:

Կ'առաջապրէ նոյնպէս հասարակաց սիրով սիրել ամեն եղբայրակիցները, բնաւ առանձնականութիւն չկազմել, մասնաւոր բերում չգոյացնել անհատականութեան մը հանդէպ, գիտնալով անոր վնասակար հետևութիւնները: Այս սկզբան խիստ նախանձախնդիր եղած է միշտ կենացը մէջ: Մեծապէս կը խորշի ցած հոգիէն յառաջ եկած բանսարկութիւններէն, զոր ոմանք այլոց հաճոյանալու համար կը սերմանէն դպրոցի մէջ, հասարակաց խաղաղութիւնը վրդովելու. պարզութիւն ու անկեղծութիւն, սէր ու միութիւն կը փայլեցնէ ամեն վարմանցը մէջ: Կը զգուշանայ նոյնպէս անօգուտ և վնասակար խօսակցութենէ. կը խորշի կատակախաղ զուարձութիւններէ, կը հեռանայ կըբոս վիճաբանութիւններէ, որոնց վախճանը կը յանզի իրարու սիրտն վերաւորելու: Վերջապէս կը սոսկայ գայթակղեցուցիչ կերպերէն և անդէպ հետաքրքրութեամբ այլոց գործերու մէջ խառնուելէ, ճշդիւ կը հետեւ Սիրաքայ իմաստուն խրատին, թէ Որ մեծն է քան զբեզ զայն մի՛ քններ, այլ որ ինչ հրամայեցաւ քեզ, զայն խորհեաց: Աիրաք զ:

Ազգասիրութիւնն ևս զբաւած էր վրան իւր արդարացի մասը. անոր համար տարօրինակ բարձանքով հետամուտ կը լինի խորունկ բնապատութեամբ տեղեկանալ ազգին վիճակին ու հանգամանաց, և հասուն խորհրդածութիւններով ընթեռնուլ նախնեաց մատեանները ու երկասիրութիւնները և բաղդատել ազգին եկեղեցական կացութիւնը աշխարհականին հետ, իրարու հետ ունեցած շփումն, ազգեցութիւնն ու փոխազարձ յարաբերութիւնները ըմբռնելու և մանաւանդ լուրջ մտօք ուսումնասիրելու հայ եկեղեցոյ բաժանման պատճառաները և միութեան արգելքները:



Այսպէս ուրեմն մեր իմաստուն նորընծան կարգաւորելով իւր ներքին ու արտաքին կենաց բնթացքը կը պատրաստուէր Ա. Քահանայութեան:

Ուստի 1856ին հրաշափառ Յարութեան հանդիսաւոր օրն կ'ընդունի չորս փոքր աստիճանները վերոյիշեալ Գրիգոր Հայրապետէն, և միանգամայն կը զրուի տեսուչ դպրոցին: Նոյն տարին սուրբ Լուսաւորչայ տօնին օրը կը բարձրանայ յաստիճան կիսասարկաւագութեան: Ուրախութեան ու սիրոյ վառ զգացմամբ կը նուիրէ ինքնինը ի հզօր պաշտպանութիւն Հօր Մերոյ Լուսաւորչին, ինդրելով ջերմագին, որ լուսաւորէ սիրտն ու հոգին ծառայելու անձնուիրութեամբ ազգին՝ յօդուա եկեղեցւոյ և հոգւոց փրկութեան:


Խակ ի տօնի Այլակերպութեան Քրիստոսի կը լինի աւագ սարկաւագ. նոյն օրը կը պատահէր նաև զլսաւոր առաքելոց Պետրոսի և Պողոսի տօնախմբութեան յիշատակն. ասկէ զատ ուրիշ շքեղ հանդիսութիւն մի կու զար միանալու սոյն բարեբաստիկ օրուան նշանաւորութեան հետ, այս է Գրիգոր Պետրոս Բ. ին կաթողիկոսութեան երջանիկ տարեղարձն: Այս չորս պատեհութեանց զուգաղիպութիւնն ճոխ և մեծահանդէս ուրախութեան տեղի տուաւ վանքին մէջ: Բայց Յարգոյ սարկաւագը չի մոռնար մերձեցնել անձին Այլակերպութեան խորհուրդը և Ա. Առաքելոց եռանդն ու հոգին՝ ընտիր անօթ և քաջակ հանդիսանալու յայգուղ Տեառն:

Վերջապէս 1856 սեպ. 14ին Ա. Խաչին վերացման օրը կը ձեռնադրի քահանայ պարտուապատշաճ պատրաստութեամբ: Անպատում ուրախութիւն կը զգայ մեր նորապսակ և շնորհազարդ վարդապետը իր փափաքանաց լրման ժամանելուն: Ա. Հոգւոյն առատազեղ շնորհաց օծութիւնն կը պարարէ սիրտն ու հոգին, երկնային վսեմ մտածմանց անհուն ծովուն մէջ կ'ընկղմի, և ընդունած բարեաց ու պարզեց մեծութիւնն և իւր անարժանութիւնն մեծապէս զուգակշռելով երախտագէտ զգացմամբ շնորհակալութիւն կը մատուցանէ Աստուծոյ, որ արժանացուց զինքն առանց արդեանց այս գերապանծ կոչման հաս-

նելու, որուն ծանր պարտաւորութիւնները և պատասխանատուութիւնն մտածելով շնորհը կը խնդրէ իսպառ յարատեւելու և անոր արժանի վարք մը վարելու:

Այսպէս Անդրէաս Վ. Խաչին խորհուրդն մտածելով՝ իր ընդգրկած պաշտօնին իրականութիւնը ու գաղանիքը կը գտնէ անոր մէջ. ուստի այս օրէն կը պատրաստէ զինքը վշտաց ու նեղութեանց, աշխարհիս խաչուելու, երկրաւոր հաճոյից մեռնելու, ինքզինքը ուրանալու և Քրիստոսի զրոշին տակ զինուորելու:

Խաչին երկրորդ օրը կը մատուցանէ կենդանի հաւատքով ու հրաբորք սիրով իր անդրանիկ պատարագը հօրը հոգւոյն համար: Գրժուարին է բացատրել նոր վարդապետին հոգւոյն մէջ անցած խորհուրդներն՝ Անարատ Գառնը առաջին անգամ բազկաց վրայ կրելուն, բոլորովին սուրբ ու երկնային յափշտակութեան մէջ կը սքանչանար ու կը զմայլէր Աստուծոյ անհուն բարութեան և անհաս կարողութեան վրայ, և զուտ հոգեորական բաղցրութեան մէջ կը զեղուր ու կ'ըսէր «Ո՞ մեկնեցէ զիս ի սիրոյն անտի որ ի Քրիստոս Յիսուս» Հոռվմ. Գլուխ Բ:





ԵՐಡԱՆ ԵՐԿՐՈՐԴ

ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵՆՔ ՄԻՆՉԵՒ ԶՄՄԱՌՈՒ
ՄԵԾՄԻՈՐ ԸՆՏՐՈՒԻԼԸ

1856-1880

Ա.

Երբ մարդ մը ինքնայօժար ազատ բերմամբը յառաջամուխ կը լինի նոր ասպարէզ մ'ընդպրկելու ծանրակշիռ պարտաւորութեանց նոր բեռ մը ստանձնելու, հարկ է որ ուղղէ, արամազըէ զինքն այն չափով ու սահմանագիծ միջոցներով, զոր ստանձնած վիճակին պայմանները կը պահանջեն, անոր արժանի մարդն հանդիսանալու համար:

Անդրէաս վլ. քահանայական պաշտաման բարձր սեմերն կոխած օրը՝ կատարեալ զիտակցութիւն ունենալով ընդգրկած վիճակին ու պարտականութեանց, կը տեսնայ թէ նոր տեսարան կը բացուի իւր մտաց առջև այնպիսի առարկաներով հիւսուած յօրինուած, որ բոլորովին տարբեր երեւոյթ մ'ունին ցայսօր կազմած գաղափարներէն, ահեղ ու սոսկալի պարտաւորութեանց շարք մը կը նշմարէ հոն, որոնք յարաբերութիւն մը չունէին բնաւ իւր դպրոցական սահմա-

նափակ պարտաւորութեանց հետ։ Նոր կեանք մը վերսկսելու ենթարշաւած կը զգայ ինքինքը։ Կեանք մը, որ օժտուած ըլլայ այն պայմանաներով ու յատկութիւններով, որոնք անսայթաք կ'ուզզեն քայլերն դէա ի յառաջադիր նպատակն և յանթար կատարումն իրաւանց պաշտօնին։ Կեանք մի ուսկից կախում պիտի ունենայ անթիւ կեանքեր ու հոգիներ, որուն հաստատուն սկզբանց վրայ պիտի հիմուսի ժողովրդեան կառավարութեան, խաղաղութեան ու երջանկութեան հսկայ շէնքը։ Մինչեւ ցայսօր անձին համար եեթ ապրեցաւ, այս օրէն գործունէութեան դաշտն մտնելով, ուրիշներուն համար պիտի սկսի ապրիլ։ Հասարակաց բարւոյն պիտի նուիրէ իր բարոյական և մտաշորական կարողութիւնները։

Թէպէտ ստուգիւ բարեկրթութիւնն, արտաքին բարեմասնութիւնները և մտաւորական զարգացումը եկեղեցականի կատարելութեան պսակին շքեղ ու փայլուն զարդերն են։ բայց բարոյապէս ուզգելու և կենցաղավարելու դերն է յաւէտ, որ մեծ ու կարելոր նշանակութիւն ունի իրեն համար ժողովրդային գործերու մէջ։ Եւ առ այս կը պահանջի բարոյական սկզբունք ու ճշմարտութիւն։ անոնք պէտք են կացուցանել ոտից կոռւանը ու նեցուկն, անոնք պիտի ըլլան առանցքը, որուն վրայ պիտի թաւալին ամեն խորհուրդներն ու գործերն։ անոնց ուզգութեամբը պիտի ձգտի բարին և օգտակարն, հաճոյականն ու ուրախարարն արտադրելու։ Ակզբունք չունեցող մարդը՝ հակասական ընթացքի մը կ'ենթարկուի յաճախ, բիւր անտեղութիւններու մէջ սայթաքելով ի վնաս անձին և ի թշուառութիւն ժողովրդեան։

Այս սկզբունքները ստանալու համար հարկ չունէր Անզբէսս վ։ նայուածքը հեռուն ձգելու, այլ ունէր աչաց առջեւ կատարելութեան ու ճշմարիտ եկեղեցականութեան այն սքանչելի տիպարն, որ ամեն գերազանց յատկութիւն և անհամեմատ առաւելութիւն՝ անձին վրայ կեղրոնացուցած էր, այսինքն Գրիգոր Պետրոս Ո. Հայրապետին հիանալի կեանքն։ անոր վրայ կ'ընդօրինակէ իւր ժողովրդային և միաբանական կենաց յատակագիծն ու նկարներն։ Գործնական պէտք մի էր այն իրեն համար։

Մեր հօր փառաց ու պարծանաց համար, և յաւէտ մեր հրահանգին և կրթութեան համար յարմար կը թուի ինձ յիշել աստանոր զվարաւոր սկզբունքներէն մի քանին որոնց պայծառ լուսովն ապրեցաւ ու փայլեցաւ։ զի մեծ անձնաւորութեան կեանքն՝ շահաւէտ դաս, լուսավառ ջահ մի է զմեզ լուսաւորելու և մարզելու աշխարհիս ծանր ու փափուկ կենցաղավարութեան մէջ։

Ա. Գիտնաւ իր ներքին ու արտաքին խաղաղութիւնը պահել։ այս սկզբունքը հիմն կ'ըլլայ Անդրէսս Վարդապետին ամեն գաղափարաց ու համոզմանց։ զի վրդովեալ և ամեն հողմէ շարժեալ մարդը չէ կարող բնաւ այլոց՝ խաղաղութեան նաւահանգիստն առաջնորդել։ «Յորժամ ուսցիս կառավարիլ, կ'ըսէ Սոլոն, յայնժամ գիտասցես կառավարել»։

Բ. Ամեն բանի մէջ չափը պահել, ի յաջողութեան և ի ձախողութեան եկեղեցական վայելչութեան ու չափաւորութեան սահմանէն չշեղիլ։ Այլայլած կամ բարկացած ժամանակ բնաւ չգործել ինչ առաջին բերմամբ ու տար կրիւր, այլ հանդարտելէն յետոյ լաւ խորհիլ վրան և ապա միջամուխ ըլլաւ ի գործադրութիւն։ «Ճուք տեղի բարկութեան»։ Հոռվմ. Ժի. Երանի թէ ամեն իշխանութիւն և կառավարութիւն ունեցողները այս սկզբան տէր գտնուէին. չէին ըլլար այն ատեն այն դառն զզջումներն ու ցաւալի հետևութիւնները, զոր բարկութիւնն կը ծնանի անխորհուրդ ձեռն ի գործ արկանելով, նուազեցնելով նաև իրենց իշխանութեան յարգն ու պատիւն։ Իրաւամբ ըսած է իմաստունին մէկն, թէ «Արտմտութիւնն ու գահավէժ Խորհուրդ՝ Երկոքեան հակառակ են խոհեմութեան»։ Այս սկզբամբը վարուելով Անդրէսս վ. ոչ երբէք զզջացեր է կենացը մէջ։

Գ. Պղտիկները չարհամարհել, անոնց խորհրդին ու տկարութեան զիջանիլ։ Զի որչափ որ մարդ բարձրանայ, այնքան պէտք է խոնարհի, որպէս զի աւելի սիրելի և հաճելի ըլլայ։ «Որդեակ, կըսէ Սիրաբ, որչափ մեծ իցես, խոնարհ կալջիր զանձն»։ Աիր. Գ. ինքնապաւանութիւնն և յանձնապատասխանութիւնն մոլար սկզբունքներ են կա-

ռավարութեան մէջ. ընդ հակառակն զիջողութիւնն ամենուն կարծիքը լսելու և պատշաճագոյնը և օգտակարագոյնը ընտրելու իմաստութիւնն է և բնաւ նուազութիւն չի բերեր իշխանութեան. զի այդ կերպը կարող է լուսաւութիւն տալ մորին այն տեսակէտով, որուն առաջնորդին տեսութիւնն չէ կարացեալ ձգտիլ. ըստ այսմ կ'ըսէ առակը, «առաւել տեսանեն աչք բան ակն»: Եւ Պօղոս Առաք. կըսէ. «Ընդ իսունարհս զիջանիցիք և մի լինիք իմաստունք յանձինս» Հոռվմ. Ժի.:

Ոյն սկզբունքը՝ իրեն ամբողջութեամբը զաղափարած էր անձին վրայ Անդրէաս Վ. այն սուրբ և իմաստուն Հայրապետէն, Գրիգոր Կաթողիկոսէն, որ կը զիջանէր իրեն և իրեն նման երիտասարդ բահանայից խորհրդին, կը սիրէր իմանալ ամենուն զաղափարն կարեոր գործոց մէջ, և շատ անգամ անոնց յայտնած կարծիքին ուղղութիւնը և օգտակարութիւնը տեսնալով, նուաստութիւն չէր սեպէր անձին անոր հետեւելու հասարակաց բարւոյն համար:

Դ. Հասարակաց բարին անձնականէն վերապասել: «Ոչ ինդրեմք զանձին օգուտ, այլ զբազմաց» Ա. Լորնթ. Ժ.։ Աչա մեծ ու նշանաւոր կէտը, որուն առաջնորդ մը պիտի համոզուի ժողովրդեան յառաջաւդիմութիւնն մտրակելու համար. և գժրաղղաբար այս ժայռին առջեւ կը նետուի յաճախ խարիսխոր շատերուն: Հասարակութեան մը զլուխ եղող մարդը այլ ևս անձին համար չէ, այլ հասարակութեան, որուն բաղդն ու երջանկութիւնն իրեն ձեռաց մէջ կը կըէ. ուստի և անոր պարտական է նուիրել ոչ միայն արտաքին բարիքն այլ նաև սեպէ հական օգուտն ու անկը. «Հովիւ բաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց»: Յովհ. Ժ.։

Ե. Մինչև վերջին շունչը աշխատիլ, բանիւ ու գործով օգտակար ըլլալ ազգին ու եկեղեցւոյ. «Զբարիս զործել մի՛ ձանձրացուք». Գաղատ. Զ.։ Քանի որ կրնանք զործել ու բարիք ընել, նուիրական պարտք մը կը ստիպէ զմեզ ի գործ դնելու զայն. բարիքը սահման չունի որչափ որ զեղունք, տակաւին կարող եմք ծաւալել ու բարել:

Զ. Թողուլ զԱստուած վասն Աստուծոյ: Այս ալ Գրիգոր Պետրոս Բ. Կաթողիկոսին սկզբունքն է, զոր ստէպ կը յորդորէր պաշտօնեաւները կատարելու: Յիրաւի սխալ զաղափար նիւթական ջերմեռանդութեան համար թողուլ ձգել ժողովրդեան կամ հասարակութեան հոգեւոր ու մարմնաւոր պիտոյքն, և կամ պաշտօնին պարտքերն ու գործերն յետաձգել, անձնական բարեպաշտութեան գործերու զբաղելու համար: Զի աւելի մեծ առաքինութիւն է Աստուծոյ կողմանէ իրեն յանձնուած պաշտօնին պարտքերն փութով ու ձշդիւ կատարել, բան թէ ժամերով աղօթքի պարապիլ. «Որ յայսմ ծառայէ Քրիստոսի, հաճոյ է Աստուծոյ և ընտիր մարդկան» Հոռվմ. Ժի.։

Է. Անձնանուիրութեամբ ծառայել եկեղեցւոյ առանց անձին նայելու, կամ անոր հաճոյանալու զիտում ունենալու: Մեծաւորաց հաւատարմութեամբ ծառայելու հնազանդիւ. «որ ընդ իշխանութեամբ է ի հնազանդութեան կայցէ»: Հոռմ. Ժի.։ Տարակոյս չիկայ որ եկեղեցւոյ ծառայութեան մէջ՝ անձը չէ որ պիտի յորդորէ զմեզ առ այն, այլ պարտականութիւնը, զոր յանձին կը ձգենք մեր պաշտաման զօրութեամբը: Եւ թէ, երկրորդ անգամ, պէտք ենք համոզուիլ, թէ վերնագոյնը Աստուծմէ կարգեալ են մեզի հրամայելու. անոր համար պարտական ինք խոնարհ հպատակութեամբ ու հաւատարմութեամբ պատուել անոնց հրամանները: Այդ ստոյգ է՝ թէ մէկ մեծաւորի մը հաւատարմութեամբ հնազանդիւ գիտցողը, ամենուն ալ կարող է հնազանդիլ:

Ծ. Մեծապէս յարգել ժամանակը, և ընդ առաջ ելած բարիէն ու չարէն հաւատարապէս օգուտ բաղել. «Խմաստութեամբ գնասնիք առ արտաքինս, գնոց առեալ զժամանակն»: Կող. Դ.։ Զի ժամանակն՝ անգին պարզէ մի է որուն միջոցաւ կարող ենք անհուն զանձեր վաստակիլ, հոգեւոր ու մարմնաւոր պատուներ շահիլ: Միանգամայն ժամանակին հոլովմամբը պատահած ո՛ւ և է դէպքերն, յաջող ու ձախող, միօրինակ ընդունելու ենք Աստուծոյ ձեռքէն:

Թ. Գործնական կենաց հետեւիլ, գործնական առաջինութիւն ու նենալ: Ի՞նչ շահ՝ տեսական մտածութեանց ամուլ նկատողութեան մէջ դեգերիլ, ճանչնալ ու համոզուիլ ճշմարտութեան, առանց մերձեցնելու սակայն զայն առանձնական կեանքին: Առաջնորդ մը, կ'ըսէր շատ անգամ Մեր Անդրէաս Վարդապետը, պէտք է ընտելացնէ զինքը այն կատարելութեանց ու առաջինութեանց, որոնք կարող են ժողովը դայլին կենաց վրայ ազդել ու պաղաբերել:

Ժ. «Ոչ պատույ զետ պարտի երթալ առաջինութիւն, այլ պատիւ զառաքինութեան»: Ա. Օգոստինոսի խօսքն է այս: Պատիւն ստուեր է առաջինութեան, ուստի յիմարութիւն է զոհել իրականութիւնը ստուերին:

ԺԱ. Զանալ ընդունակ ըլլալ գիտութեամբ ու կատարելութեամբ եկեղեցական ամենաբարձր արժանապատուութեանց, այլ ոչ բնաւ ընդունիլ զանոնք. վսեմ զաղափար, խոնարհութեան հետ հաշտ ու կցորդ: Քահանայն պէտք է միշտ պատրաստ գտնուի եկեղեցւոյ ամեն ծառ ուայութեանց յարմարելու, բայց առանց ձգտելու անոնց մեծութեան վրայ փայլիլ: Գիտութիւնն անտնօրինելի հարկաւորութիւն մի կը կայացնէ եկեղեցականի մի համար, Քրիստոսի ճշմարտութիւնները փառաւորելու. «Ճրթունք քահանային զգուշացին գիտութեան և օրէնս ինդրեսցեն ի բերանոյ նորա»: Մաղաք Բ.: Այլ այս գիտութիւնը Քրիստոսի ոգով ու խոնարհ զգացմամբ սնուցանելու է:

ԺԲ. Երջանիկ համարիլ զինքը, ամէն օր պատարագի սուրբ խորհութեան մատուցանելու տրամադրութեան մէջ գտնուիլ, որպէս զի խիզ չունենայ բնաւ թէ թոշակի համար կը պատարագէ: Անմտութիւնն է միջոցը վախճանի տեղ գործածել, և ի՞նչ օգուտ պիտի քաղէ պատարագէն այն եկեղեցականը, որ մամոնային սիրով, կը մատչի զբրիստոս պատուելու ու սիրելու «ոչ կարէր երկուց տերանց ծառայել»: Մատթ. Զ.: Մեր սրբութեան կատարելութեան համար պէտք ենք մատուցանել այն սիրոյ խորհութեան, Քրիստոսի սիրովն վառուելու և իրեն հետ միանալու: Այն պիտի յափշտակէ տանի զմեզ ամէն օր խորանին առջե զԱռուբն Արքոց սրբութեամբ պաշտելու:

Ահա այս իմաստուն ու գործնական սկզբունքներով շինուած, ճոխու մեծամեծ պատրաստութեամբ զօրացած մեր երիտասարդ վարդապէտը կը դիմէ գործունէութեան դաշտն՝ ապագան հարց փորձ ընելու, կ'ելլէ յաջողութիւնն ողջունելու, զոր կը նշմարէր գալ թեոց վրայ բարձրացնելու զինքը: Եւ յիրաւի իր այս նախանձելի հոգին, հանրօգուտ տրամադրութիւնները և ցայտուն առաջինութիւնները, իր իմացական բարձր կարողութիւններուն հետ միանալով, չուշացան բանալու իրեն փայլուն ու պատուաբեր շաւիդ մը յառաջադիմութեան, ուր հսկայաբայլ զարգացաւ, արժանանալով մեծաւորաց բարձր գընահատման ու գոհունակութեան: Եւ արդէն չէր կարող վրիպիլ նա՝ այն հոգեզգօն և լուսամիտ Հայրապետին նրբազնին տեսութենէն, որ իրաքանչիրին հոգին ու արժանիցը կը ճանչնար, կը գնահատէր անաչառ կշռով և կը վարձատրէր արժանավայել չափով:

Անոր համար Անդրէաս Վ. իր քահանայութեան երկրորդ տարին, 1859 օգոստ. 16ին կ'ընդունի վանքին կալուածոց տեսչութեան անուանական յորջորջումը և անով կ'ընտրուի անդամ և քարտուղար կաթողիկոսական ժողովոյն: Այս օգտաւէտ իմաստուն ժողովը, որ յետոյ անհիմ կասկածանաց պատճառաւ խափանուեցաւ, կը բաղկանար վանքին՝ հինգ զլիստոր պաշտօնեաներէն, ընդ զահերիցութեամբ աթոռակալ եախակոպսին, որ նոյն ատեն էր Յովհաննէս Եպիսկոպոս Հաճեան: Գիւանին զանազան ինդիրները այս ժողովոյն ըննութեան կ'առաջարկուէին, որ իւր համախոհ որոշումը սահմանելէն յետոյ գերեզ. Կաթողիկոսին վերջնական վճռոյն կ'ենթարկուէին, զոր նաըստ իւր դատման կը հաստատէր կամ կը մերժէր: Մեծ ընդունելութիւն և յարգ կը գտնէին Անդրէաս Վ. պարզած զաղափարները,

իորունկ քննադատութիւնը ու պատճառաբանութիւնները, զորս հաստատուն սկզբանց ու կանոնական իրաւանց վրայ կը հիմնէր:

Այս մասին մէջ ցոյց տուած փոքր յաջողակութիւնը նկատի առնելով, մէկ քանի ամսէն անուանել տուաւ զինքը օգնական բարտուղարի՝ դիւանին մէջ՝ Աղէքսանդրեան Միքայէլ Արքեպիսկոպոսին ձեռցին տակ. որուն մահուանէն յետոյ՝ իրեն յանձնուեցաւ ամբողջ դիւանին հոգն ու կառավարութիւնն: Ճարպիկ գործունէութիւն և կատարեալ ընդունակութիւն ընծայեց այս բարձր ու ծանրակշիռ պաշտօնին մէջ, զոր տարի մ'ամբողջ վարեց ամենայն ձեռնհասութեամբ մինչեւ ցմահ կաթողիկոսին: Եւ ամէն անգամ որ կը նորոգուէր ընտրութիւնն պաշտօնատեարց վանքին մէջ, ինքը միշտ անփոփխ կը պահէր դիրքը: Այս առթիւ զանց չըբաւ Անդրէաս Վ. հարստացնել միտքը դիւանին զանազան շահագրգուական տեղեկութիւններով, հմտանալով նաև կիլիկիոյ կաթուղիկոսութեան ու թեմերուն վիճակին ու հանգամանացը:

Այս ծանրաշխատ ու մտազքաղ գործերը արգելք չէին ըլլար իրեն՝ լինելու նաև օգնական վերակացուի՝ դպրոցին մէջ. և կատարելու միանգամայն դասախոսութեան դերն կղերանոցի ամենաբարձր գիտութեանց՝ փիլիսոփայութեան ու Աստուածաբանութեան: Անխոնջ ճգամբ կ'աշխատէր. յաճախ ցերեկն չբաւելով, գիշերն իսկ օգնութիւն կ'առնէր սոյն տարբեր նիւթերու վրայ յածող պարտքերը լրացնելու. այսպէս ամենուն կը հասնէր, զամէնքը կը գոհացնէր: Շատ քաղցր կը թուէր իրեն սոյն մտաւորական վաստակն, անհուն հրճուանք կը զգար սրտին մէջ եկեղեցւոյ ծառայելու. այն շահաւէտ քրտինքը հոգին ու մարմինը կը զուարթացնէր, զի թէպէտ նիւթապէս առաքելութեան մէջ չէր, այլ իրապէս անոր հոգւոյն ու նպատակին կը ծառայէր:

Գործերու և զբաղմանց մէջ ընկղմած, Անդրէաս Վ. զանց չէր ըներ միանգամայն ուշադրութիւնն դարձունելու իր հոգեոր պիտոյից մասն խորհելու, զոր ամեն բանի նախադաս կը համարէր. ամէն տարի կը կատարէ անխափան ութօրեայ կրթութիւնը, որուն միջոցաւ

կը քննէր տարեկան կենաց ընթացքը, բաղդատելով անցեալը ներկային հետ, և նոր առաջադրութիւններով արթուն կը կենար առաջինութեանց ու հոգւոյն փրկութեան վրայ: Մեծապէս սիրելի էր իրեն կանոնաւոր կեանքն, անոր համար օրակարգ մը հաստատած էր ինքն իրեն, սահմանելով կէս ժամ անհրաժեշտ մտածական աղօթից, որոշելով ուսման՝ գործքի, հոգեոր ընթերցման, աղօթից ու գրուանաց ժամերն:

Միքանի հասակակից ընկերներով ի միասին Գրիգորեան ճեմարան անունով ընկերութիւն կազմուծ էր Միքայէլ Արքեպիսկոպոսին գահերիցութեան տակ, և հաստատուած երջանկայիշատակ Գրիգոր կաթողիկոսին: Ամեն հինգամի օր գումարում կ'ըլլար ժողովին ընկերութեան, որ զանազան առաջարկութիւններ, ուսումնական, գիտական, ազգային, ուսումնական ու բարեգործական խընդիրներ կ'ըլլային և անոնց վրայ կը խորհրդածէին աւելի հրահանգուելու և կատարելազործուելու. և ամեն ամիս ընկերութեան անդամներէն մին՝ մէկ ժամու չափ կ'ատենախօսէր վերոյիշեալ նիւթերուն մէկուն վրայ, պարզելով ազատօրէն անոր նկատմամբ ունեցած տեսութիւնները: Այսպէս ուրեմն Անդրէաս Վ. իր պաշտօններուն բերմամբ և այս միջոցներուն ձեռնտուութեամբ օրէ օր կը մշակէր տաղանդը, որով արամաբանական կենաց ընտել ու վարժ կացուց զինքը, բազմապիսի առարկայից նկատմամբ ընդլայնելով գաղափարներն ու դրութիւնները:



Պ.

Ի պարապութեան կաթողիկոսական աթոռին՝ Անդրէաս վ. կը թողու դիւանին բազմազբաղ գործերն և ուրիշ ասպարէզ կը հրաւիրուի, տարբեր տեսակէտով իւր կարողութիւնները պարզելու։ Ուստի 1865ին կ'ընտրուի վերակացու՝ ըստանձնելով դպրոցին հոգատարութիւնն. այս անձուկ՝ այլ գժուարին շրջանին մէջ կառավարելու մասին՝ ընծայած նախափորձ երախայրիքը հաւաստեաւ ցցուց, թէ ինքն մեծահաս ձեռներեցութիւն ունի առաջնորդութեան դերն փայլուն կերպով կատարելու։ Իր քաղցը վարմունքովը և հեղաչամբոյր բնաւորութեամբը կը գրաւէ համայն աշակերտաց սէրն ու յարգանքն, զօրաւոր ազդեցութիւն մը շահելով միազամայն անոնց վրայ հակառակ երիտասարդական հասակին. խոչեմութեամբ ու անինայ զոհողութեամբ կ'աշխատի պահելու դպրոցին ներդաշնակութիւնը և բարեկարգութիւնն, հսկելով արթնութեամբ կանոնաց ու կարգաց անվրթար պահպանութեան։ Իւր օրինակաւն ազդու զարկ կու տայ նորընծայից բարեպաշտական ու երկիւղած զգացմանց, հոգելից ու փորկաւէտ խրատներ կը ներշնչէ իրենց, յորդորելով զօրացնելու իրենց առաքինութիւնները, մանաւանդ հնազանդութեան սկզբունքը և յաւէտ իրենց վիճակին պարտքերը հաւատարմութեամբ կատարելու՝ դիտմամբ Աստուծոյ միայն հաճոյանալու. « Զամենայն ինչ ի փառս Աստուծոյ արասցիք »։ Ա. կորնթ. Ժ:

Կ'արթնցնէ անոնց փափաքն փութաջանութեան և ուսումնասիրութեան, կ'ոգերէ անոնց խանով շահաւէտ վիճաբանութիւններով հրահանգելու զիրենք, կը ջանայ յստակ ու որոշ կերպով լուսաբանել հարցմանց մթին կէտերն նորանոր բացատրութեամբք : Աւելի ընդարձակութիւն ու պարկեցտ համարձակութիւն կուտայ իրենց սահ-

մանափակ գաղափարները ընդարձակելու, հոգինին բարձրացունելու և գիտութեան զանազան ճիւղերու մէջ հմտանալու։

Կը սահմանէ աշխարհազրութեան ուսումն, որ մինչև նոյն ատեն գոյութիւն չունէր դպրոցին մէջ. կը վառէ անոնց բաղձանքը անոր սիրովն և օգտակարութեամբը, որուն ինքը անձամբ՝ յանձն կ'առնէ դասախոսել։ Կը խրախուսէ յառաջազիմել ի հոգեւորն ու ի մարմնաւորն. վերջապէս սիրով ու հեղութեամբ կը փութայ զամենքը իրեն հետ միացնելու և փափաքելի ընծայելու ինք զինքն, մինչև շարժել աշակերտաց եռանդը իրեն նմանելու։ Հոս է ահա զաղտնիւն կառավարութեան՝ գիտնալ սրտերու վրայ տիրել և ցանկալի ընել ինքինը. և այսպէս ազատ ու համարձակ ճամբայ բանալ իւր գործոց ու գաղափարաց, զոր կը զիտէ լնել առաջնորդ մը հասարակաց բարւոյն համար, առանց գաղտնի բոնութեան ճնշման տակ ձգել հպատակներն առ հարկէ իրեն մտիկ ընելու։ Խառավարութեան մէջ, կ'ըսէ իմաստումին մէկն, փափաքելի պէտք է ըլլալ, քան ահեղ. այս սկզբունքը խիստ սիրելի էր մեր վարդապետին, որուն միշտ հետեւեցաւ՝ ինչպէս վերջը պիտի տեսնենք։

1866ին եպիսկոպոսական սիւնչողոս կը գումարուի վանքին մէջ, արժանաժառանգ յաջորդ մի հանելու երջանկ. Գրիգոր Պ. Բ. ին. այն սիւնչողոսն կազմուելէն և բոլոր սրբազն հարց համախմբութենէն առաջ, առաքելական տեղապահ Մելքոն Արքապիսկոպոս Նազարեան՝ երեք եպիսկոպոսներէ բաղկացեալ մասնական ժողով մը կը գումարէ վանքին զանազան գործերն կարգի դնելու, միանգամայն կատարուելիք ընտրութեան եղանակին և յաւէտ երկուց աթոռոց միութեան ու փոխպրութեան մասին եղած գաղափարներու վրայ իսորհուածելու համար։ Անդրէաս վ. միախոհ հաւատութեամբ այս երեք եպիսկոպոսաց՝ անդամ կ'ընտրուի նոյն ժողովին. հոն կը պարզէ նա խոչեմութեամբը ու ազատութեամբ իր կարծիքներն ու դատումներն որոնք արժանապէս կը գնահատուէին։

Անդրէաս վ. երկուց աթոռոց միութեան ջառագով պաշտպաննե-

րէն մին հանդիսացած է, նկատելով նոյն ժամանակին ազգին տխուր վիճակն ու խառնաշփոթ կացութիւնն , թեմերուն աղմկայոյզ վէճըն , զանազան խնդիրներու պատճառաւ յարուցած տարածայնութիւններն . մոտածելով բոլոր ազգին միութեան ունեցած մեծաբաղծ տենջը, քաղաքական և ազգային տեսակէտով ըլլալիք օգտակարութիւնն և յաջողութեան յոյսերն , նուիրապետութեան պայծառութիւնն , թեմերուն հետ յարաբերութիւնց դիւրութիւնն , վերջապէս խորհելով Հռոմայ կամքը, բաժանման հետևութիւններն և ուրիշ բազմաթիւ նկատողութեան արժանի պարագայներ , որոնք ի միասին առեալ անհրաժեշտ կ'ընէին նոյն ատեն՝ միութեան գաղափարին գործադրութիւնն :

Եւ այդ համոզումը անձնական չէր, այլ իրմէ շատ առաջ Աբրահամ կաթողիկոսն արդէն գոյացուցած էր, զոր մեծապէս կարեսոր կը համարէր ազգին բարւոյն ու զարգացման . որուն համար ալ ժամանակին ջանացած էր պէտք եղած պատրաստութիւնն և միջոցները հայթայթելու . բայց պարագաներն չնպաստեցին իւր նպատակին յաջողութեան . Գրիգոր կաթողիկոսն իսկ համախոհ էր այդ գաղափարին :

Այս առթիւ երբ Վալերկա՝ Առաքելական նուիրակն Զմմառ եկաւ ի դիմաց Հռոմայ իմանալու վանական վարդապետաց միտքն կաթ. ընտրութեան նկատմամբ. վանականք ընտրեցին Անդրէսս վարդապետն թարգման ու պաշտպան իրենց գաղափարաց և իրաւանց : Յանձն առաւ նա այդ ծանր պատասխանատուութիւնն , և աներկիւղ համարձակութեամբ յայտնեց նուիրակին, թէ միաբան քահանայք ըստ հնաւանդ սովորութիւն իրաւունք ունին մասնակցելու կաթ. ընտրութեան . առաջարկեց իրեն նաև որ Առւրբ Գահն ճանչնայ Զըմմառեան միաբանութիւնն ու անոր մեծաւորն , որպիսի պայմաններով որ իրեն հաճոյ կը թուի: Երբոր Վալերկա ընկալեալ հրահանգաց հետեւով չկամեցաւ հաւանել իրեն առաջարկին ու պահանջմանց, և կասկածելով գուցէ անոր պատճառաւ հերձուած ու խոռվութիւն ծագի, ուզեց յիւր

տաճգել սիւնհողութիւն գումարումն, մինչև որ նոր հրահանգ ընդունի Հոռմէն: Խոհեմ վարդապետը իւր ընկերակցաց համախոհութեամբ նախատեսելով ընտրութեան յապաղման վնասակար հետեւութիւններն , եպիսկոպոսաց երկար բացակայութեամբ թեմերուն կրելիք նեղութիւն-թիւններն , և բոլոր ազգին տառապալից ակնկալութիւնը գլուխ և հովիւ մ'ունեալու, խոնարհամիտ հպատակութեամբ զիջաւ հաճութեամբ կամաց Հռոմայ, հրաժարելով յիրաւանց մասնակցութեան. և այսպէս անարգել կատարեցաւ կաթ. ընտրութիւնն :

Եւ արդէն մասնակցութիւնն չէր որ զիսաւոր նպատակ կը կացուցանէր իրեն ու ընկերակցաց ըղձակարօտ փափաքանաց, այլ միաբանութեան օրինաւոր հաստատութիւնը և գոյութեան ապահովութիւնն ապագային մէջ, որուն պայմաններն կարելի սահ աններով պատրաստեցին , ըստ խնդրանաց Վալերկային, բայց պարագայից դժբաղդութեամբ չիրականացան:

Այս կրկին իրողութիւններէն յայտ յանդիման կ'երեկի թէ ի՞նչ աստիճանի համարմունք ու վատահութիւն կը վայլէր Անդրէսս Վ. Եպիսկոպոսաց ու վարդապետաց մտքին մէջ, որ այսպիսի ծանրակըշիու գործերու մէջ խորհրդակից ու առաջնորդ կ'ընտրէին զինքը, արժէց տալով անոր հմտալից և ազգասէր գաղափարաց :

Վալերկան առաջին տեսակցութենէն մեծ համարմունք ստացավ վրան, շատ կը հաւնէր անոր պատճառարանութեանց, խոչեմական ու զգուշաւոր վարմունքին և կ'ըսէ եղեր ստէպ, թէ «այն քահանան երիտասարդ է, բայց ծերունիի խելք ունի». և անզամ մ'ալ մի քանի եպիսկոպոսաց առջև զարմանքով ու գովութեամբ անոր նկատմամբ ունեցած գոհունակութեան գաղափարն յայտնած է:

Այս բարձր գնահատութենքը և գովասանական խոստովանութիւնը անհամեմատ առաւելութիւն ու փառք էին ստուգիւ՝ Անդրէսս Վ. համար: Կը զգար նա հոգւոյն մէջ անոնց գաղտնի հրապոյըն, բայց իւր խոնարհ համազումը թոյլ չէր տար սրտին բարձրանալու և ոչ մասամբ իւիք անոնց շլացուցիչ փայլունութենէն: Զուտ պարտականու-

թիւն մը միայն կ'ըմբռնէր անոնց շարժառիթներուն մէջ, զոր եկեղեցական մը պէտք է փայլեցնէ վրան:

Դ.

Երբ մեծանուն Անտոն Հասուն կաթողիկոսն հայրապետութեան գահն բարձրացաւ և Զմմառու փառքն ու փառաւորութիւնն ի. Պօլիս փոխաղբեցաւ, Անդրէաս Վին. մտքին մէջ խորհուրդ ընկաւ առաքելութեան երթալու. վանական կեանքը այլ ևս անձուկ կու գար իրեն տածած փափաքն գոհացնելու. կ'ուզէր արտաքս ձգիլ, ժողովրդային խոնարհ կեանքին մէջ ծածկուիլ, և հոն ներգործել իւր հոգւոյն ու սըրտին սքանչելի արդիւնքներն: Քահանայութեան օրէն հոն կը թռչէին իդէրն ու հառաչանքը, այն էր բովանդակ աշխատանացը շարժառիթն:

Դւռնդ Խորխորունի Մալաթիոյ եպիսկոպոսն լսու ճանչնալով ձեռասուն աշակերտին հոգին ու ընդունակութիւնն, իւր թեմին փոխանորդ կ'անուանէ զինքը և յատուկ կոնդակով Մալաթիա կը խրկէ: Ուրախութեամբ յանձն կ'առնու մեր ժրաջան վարդապետն վաստակելու նոր բացուած առաքելութեան ասպարէզն, ուստի 1866ին հոկտ.

22. տիտոր բաժանման արտաստախառն յուզման հարկին տակ կը մեկնի Զմմառէն իւր պաշտօնատեղին երթալու:

Սակայն Աստուծոյ նախախնամութիւնն ուրիշ բանի սահմանած էր զինքը իյասիտենից. Երբ կ. Պօլիս հասաւ, նորընտիր կաթողիկոսն թոյլ չտուաւ իրեն Մալաթիա երթալու. « Ես արդէն մտադիր էի, կ'ըսէ, զքեզ քովս կանչել ձեռագրով, ինչու որ կաթ. դիւանին տեղեակ ես »: Անդրէաս Վ. բաջ գիտնալով հնազանդութեան զոհին գերազանցութիւնը, հաւանութեամբ եպիսկոպոսին Պօլիս կը հաստատուի:

Ժամանակ մանակաշտօն կը մնայ մայրաքաղաքին մէջ, բայց այս միջոցին դատարկ չէր նա ամենեին, այլ մանրախոյզ հետազօտու-

թեամբ և հնարագիտութեամբ ուշադիր էր ուսումնասիրելու տեղւոյս բարքն ու սովորութիւնները, ազգին կացութիւնն և ժողովրդեան ու կղերին բնաւորութիւնն: Անդրէաս Վին. գլխաւոր սկզբունքներէն մին եղած է այս կարեւոր կէտը, որուն միշտ հետեւելով լաւ անուն ու համելի տպաւորութիւններ զբոշմած է ժողովրդեան վրայ ամենուն մէջ: Զի նախնապէտէրէն մին ըլլալու է առաջնորդութեան ու կենցաղավարութեան կան գործերուն մէջ միջամուխ եղող անձի մը տեղեկանալ տեղւոյն վիճակին ու հանգամանաց, որոնց ուղղութեան յարմ սրելով խոհեմարար պիտի առնէ բայլերը: Եր չի կրնաք անխոչեմ և յանդուզն չի սեպուի այն մարդը, որ ամբողջ ժողովրդեան, մեծամարմին հասարակութեան մը դարուց ի վեր բռնած ուղղութեան դէմ ոգորելով, ուզենայ՝ ինքնահաճոյ գուղափարաց ծրագրին դարձնել՝ նա մանաւանդ անոնց հետեւելու ստիպել այս կերպ զարտուղի գնացից վախճանն է յաճախ մեծամեծ դոներ բանալ սոսկալի անտեղութեանց ու վնասուց:

կ. Պօլսոյ մայրաքաղաքը նոր տեսարան մ'էր Անդրէաս Վին. համար. վանական բաշուած կեանքէն բոլորովին տարբեր կեանք մը ներկայացնելով. բայց նա չի դժուարիր փութով անոր ընտելանալու, և կ'որոշէ զգուշաւոր ու խոչեմ շատիզ մը բռնել, առանց սակայն վանական կենաց ընթացքն փոխելու, որով բոլոր ժամանակ զովելի հանդիսացաւ:

Նոյն տարին դեկտ. 22ին կը պատահէր այն բերկուսոիթ բանակցութիւնն, զոր չորս զէյթունցի իշխանները կատարեցին Հաստին կաթողիկոսին հետ, նպատակաւ զանալու եկեղեցոյ ծոցը: Համար նույնութիւն գոյանալէն յետոց, մեր եռանդուն ու բաջուսուն վարդութիւնն յանձնուեցաւ անոնց հոգեորական կրթութեան հոգատարութիւնն, տրամադրելու զիրենք առ արժանապէս ընդունելութիւն սուրբ խորհրդոց: Ամիսներ աշխատեցաւ յօժարակամ սիրով զանոնք հրահանգելու, բայց մարդկային նկատմանց փուշերն զօրաւոր ըլլալով, խեղեցին մեր ժրաջան վարդապետին ցանած սերմերն որով չյաջողեցաւ դժբաղդաբար վայելել ակնկալեալ արդիւնքը:

1867ին Ապ. 24ին կը կարգուի Հասուն կաթողիկոսէն դասատու հայկաբանութեան ու ճարտասանութեան կաթ. կղերանոցին: Հոս ալ զմմառցի վարդապետը կը փայլեցնէ իւր սովորական յատկութիւնները: Ամբողջ երեք տարի կը զբաղի այս պաշտօնին աննախանձ ոգւով և փութաջանութեամբ հոգ տանելով աշակերտաց բարւոյն ու յառաջադիմութեան, նպաստելով ըստ կարի անոնց տկարութեան:

Եոյն տարին կաթողիկոսին հրամանաւ կրկին յանձնաժողովներ կը կազմուին Պօլիս, մին ծիսական՝ և միսն բարեկարգական. Անդրէաս Վ. երկուքին իսկ անդամակից կ'ընտրուի. և իւր ազգային ու եկեղեցական հմտութեամբ կը ջանայ այն տասնեւնն զիտուն վարդապետաց նիւթ հաւաքել ընդհանուր սիւնհողոսին, որ պիտի գումարուէր ազգային եկեղեցւոյ բարեկարգութեան համար:

Այն միջոցին Հասուն կաթողիկոսն ուզելով ճամբորդութիւն մը կատարել յԵզիպտոս և յԱսորիս, Անդրէաս Վ. իրեն կ'ընկերանայ իրք հետեւրդ և ուղեկից: Ուստի 1868ին օգոստ. 22ին Պօլսէն կը մեկնին, և Զմիւռնիա, Աղեքսանդրիա և Վերիտոն հանդիպելով, սեպ. 2ին Զմմառ կը հասնին, ուր սուղ ժամանակ մնալէն յետոյ նոյն ամսոյն 20ին Երուսաղէմ կ'երթան: Հոս մեծ ջերմեռանդութեամբ ու կենդանի հաւասով կ'այցելէ մեր առաքինի վարդապետը բոլոր նուիրական տեղուանքը ու երկիւղած զգացմամբ կը պատարագէ ամեն ուխտատեղիները, որոնք յորդոր կ'ըլլային սէրն ու առաքինութիւնները արձարծելու:

Այս առթիւ կը հետաքրքրուի շրջած տեղերէն շահաւէտ ծանօթութիւններ և հնախօսական աւանդութիւններ հաւաքելու բրիստունէական նախնական դարերու, զորոնք ամենքը զրի կ'անցնէ, զուարձալի յիշատակարան մը կազմելու համար:

Զմոռնամ յիշել այն համակիր ընդունելութիւնն և մասնաւոր սէրն, զոր աստ Վալերէկա Պատրիարքը ցըցուց իրեն և զովութիւնն, զոր իրեն համար կաթողիկոսին առջև խօսեցաւ:

Հոկտ. 11ին կը վերադառնայ Զմմառ՝ իւր սիրելի օրբանը, ուր

հաճութեամբ կը զարթուցանէ մտքին մէջ դպրոցական կենաց բաղցը յուշերն, զգալով ու ճանչնալով անհուն բարիքն, զոր այս սիրուն հայրէնիքը ընձեռեց իրեն:

Հոս տեղս զարձեալ Հասուն կաթողիկոսն չորս ընտիր ու հմուտ վարդապետներէ բաղկացեալ մասնաժողով մը կը սահմանէ՝ գումարուելիք սիւնհողոսին պաշար ժողովելու կաթ. դիւանէն և վանքին հնաւանդ սովորութիւններէն, միանգամայն միաբանութեան և վանքին կարգադրութիւնները վերաբնելու: Անդրէաս Վ. գլուխ կը զրուի այս գործին՝ դիւանին աւելի տեղակ լինելուն համար. ամենայն ճգամբ և ուշադրութեամբ կը պարապի վերոյիշեալ երեք վարդապետաց հետ վանքին կանոնները կարգադրելու, և որչափ հնար է ծիսական նօթեր հաւաքելու:

Այս պատեհութեամբ կ'առաջարկէ կաթողիկոսին՝ շատցունել աշակերտաց զաղարման միջոցը տամնուհինգ օրը՝ ամիսի մը փոխելով, նոյնպէս բարեփոխութիւն ընել վանքին կերակոց մէջ, ցուցանելով անոնց կարեւորութիւնն նորընծայից առողջութիւնն զօրացնելու համար: Այս կրկին առաջարկներն ալ կատարուեցան ըստ իւր բաղձանաց:

Յունվ. 21ին կը մեկնի յԵզիպտոս Պօլիս գառնալու նպատակաւ. սոյն նաւարկութեան ժամանակ սոսկալի ալեկոծութեան կը հանդիպին, որուն պատճառաւ մահարեր երկիւղ կը կրէ. և այնքան յուսահատական կ'ըլլայ զրութիւնը, մինչև հեռագիր համնիւ Պօլիս, թէ այն նաւը ծովուն յատակը ընկըզմեցաւ: Բայց նախախնամութիւնն թոյլ չտուաւ այսպէս ի կորուստ մատնիւ, այլ մասնաւոր խնամօք զերծուց զինքն: Ուստի փետր. 5 կաթողիկոսին հետ կը համնի ողջամբ Պօլիս, և կը շարունակէ իւր նախնական գործերն և պաշտօններն: Յետոյ զրի անցուց այն երկար ճամբորդութեան բոլոր անցքերն ու դէպքերն՝ հաճելի ոճով ու շահաւէտ տեղեկութիւններով, զոր և ընծայեց կաթ. դիւանին:

Ե.

Անդրէսս Վ. ճանապարհորդութիւնէ յոզնած ու վաստակարեկ, կու գայ մայրաքաղաքը՝ իւր ջանքն բազմապատկելու : Նոյն տարին գումարուեցաւ այն նախապատրաստեալ ընդհանուր սիւնչողուն, ուր համախմբեալ էին կիլիկիոյ կաթողիկոսութեան ամենայն եպիսկոպոսներն. կային նաև ուժը ներհուն աստուծաբանութեան վարդապետք, որոնցմէ մին էր **Անդրէսս Վ.** բոլոր յիշեալ վարդապետներն էին նաև քարտուղարք ժողովին և խմբագրիչք նիւթոց առաջարկելոց ի ժողովն: Ծանրակշիռ ու բազմաշխատ էր գերն, բայց անոնց կորովի միտքն ու տոկունութիւնն յաջողեցան խիստ փայլուն կերպով կատարելու, և պատուական խմբին շրթունքներէն արժանավայել գովվեստներ խլելու: Մեր Վարդապետը զօրաւոր փաստերով կը հաստատէր սրբազն հարց առջև բարեկարգութեան կարեւորութիւնն և օգտակարութիւնն, և միանգամայն կը ցուցնէր առաջարկեալ նիւթերուն վաւերականութիւնն հիմնուած ուղղափառ հաւատոյ վարդապետութեան և հայ եկեղեցւոյ սովորութեան վրայ:

Այդ ժողովքին շարունակեալ ընթացքին մէջ ինը եպիսկոպոսներէ կազմեալ մասնաժողով մը կը գումարէ կաթողիկոսն Զմմառեան միաբանութեան կանոնները և արտունութիւնները սահմանելու: Միաբանութեան սէրն ու բարին, զոր **Անդրէսս Վ.** վառ զգացմամբք կը տածէր, նոր աշխոյժ ազգեցին իրեն՝ տենդու գործունէութեան բոլոր ճգամբ աշխատելու՝ միաբանութեան վիճակն բարւոքելու: Ինքը քարտուղար ըլլալով յօրինեց ժողովին արձանագրութիւնները, սրբազն հարց որոշումներն ի մի ձուլելով որոշ և կանոնաւոր պատկեր մը ներկայացուց, արտայայտիչ պարտականութեանց միաբանից, զոր պատուական հարք գովութեամբ ընդունեցան: Խմաստուն կաթողիկոսն

իսկ գնահատելով մեր վարդապետին հանճարն ու ձեռնհասութիւնն, տեսնալով միանգամայն անոր բոլորանուէր աշխատանքն ու հաւատարմութիւնն օրէ օր կը հաստատուէր գաղափարացը մէջ, և կը շատցնէր անոր նկատմամբ ունեցած համարմունքը ու վատահութիւնը:

Գիտնալու է դարձեալ թէ **Անդրէսս Վ.** համերաշխ գործակցութեամբ Արհի. Թուպեան Արքեպիսկոպոսին, որ նոյն ատեն սարկաւագէր տակաւին, շինած է Հասունեան մաշտոցին յօրինուածութիւնն, ուրուն յառաջարանը, ինչպէս նաև խորագիրները մեծաւ մասամբ, և ուրիշ թարգմանութիւններ իւր ճարպիկ ու սահուն զրչին արդիւնքն են:

Աստ ճահաւոր կը թուի ինձ ծանուցանել մեր յարգոյ ընթերցուաց, որ թէպէտ և **Անդրէսս Վ.** խիստ նախանձախնդիր անձ մի հանդիսացած է ազգային կրօնական և եկեղեցական արարողութեանց, բայց ոչ երբէք զիմադրծ գտնուած է այն գաղափարներուն հանդէպ, որ հայ եկեղեցւոյ զարգացման ու պայծառութեան շուրջը կը յածին, թէ և նոր և եկամուտ ըլլան, նկատելով մեր եկեղեցւոյն դարաւոր ընթացքն, անոր արարողութեան ձեակերպելու եղանակն և յարաճուն զարգացումը, թէ ինչպէս մեր աստուծածեալ սուրբ Հարք ամեն դարու մէջ ըստ բերմանց պարագայից և պահանջմանց ժամանակին, ջանացեր են օտար եկեղեցեաց քով տեսած բարեկարգ սովորութիւնները ու արարողական հանդէսները իրենց առանին եկեղեցւոյն սեպհականել, զարդարելու և ճոխացնելու զայն պէսպէս առաւելութիւններով ու վեհ ու շքեղ արարողութիւններով:

Նոյնպէս յօժարամիտ է հաւատացելոց բարեպաշտութիւնն արծարծելու համար ջերմեռանդական աղօթքներ ու օտարամուտ հանդէսներ կատարել եկեղեցւոյն մէջ. որոնցմով միշտ աճելու և զարգանալու պիտի ձգոի: Ոչ երբէք արժան է կառչել մնալ նիւթական սկզբանց մէջ, մեռեալ ու անշարժ գրութեան մը ենթարկուելով: Առողջ միտք մը յանձն չառներ՝ օտար, բայց օգտաշատ բարեկարգութիւններ չընդունելու համար, ցնցուի ու անհիմն գաղափարաց և աւանդամուլ սկզբանց խանճարուրին մէջ փաթթուիլ մնալ, առանց ո՞ր և է յառաջադիմութիւն մ'ընելու:

Այսուգիւ՝ պէտք է ամենայն ճշդութեամբ պաշտպան հանդիսանալ ազգային եկեղեցւոյն յատուկ նկարագիրն, մեր Ա. Հարց սահմանած կարգերն ու աւանդութիւններն պաշելու, զի այն փառք է մեզ, բայց երբ պատեհութիւնն ու ժամանակն կը պահանջեն նոր փոփոխութիւն կամ բարեկարգութիւն մը ընդունելու եկեղեցեաց վայելչութեան ու ճոխութեան համար, արժան չէ զրկել զմեզ անոնցմէ, միայն նախնեաց սահմանէն չշեղելու համոզմամբ վարուելով, ապա թէ ոչ նիւթական կեանք մը ունեցած կ'ըլլանք, թողում ըսել թէ այս տեսակ գաղափար կը նուազեցնէ ու կը ջլատէ եկեղեցական իշխանութիւնը, որ ամեն ժամանակ նոյն զօրութիւն ու ազդեցութիւն ունի:

Բարւոյն ու լաւագունին ցանկալ ու հմտանալ՝ իմաստութեան ու կատարելութեան նշան է, թէ և օտար հանճարի ծնունդ ըլլայ այն, զի ոչ եթէ աղբիւրն է փափաքելի, այլ անկից հասած ջուրն, որ վճիտ յստակութեամբ կը հրապուրէ զմեզ անոր դիմելու: Եւ այս տկարութիւն մի չի բերեր ազգային պատույն ու վեհանձնութեան և ոչ իսկ հայրապետական նախապատութեան, նա մանաւանդ ակներեց ցոյց մի է մեր ճաշակին փափուկ ընտրողութեան և մեր զարգացման ունեցած փափաքին:

Արդ դառնալով մեր պատմութեան ընթացքին, Անդրէաս վ.
1869ին Հասուն կաթողիկոսին ընկերակցութեամբ ճամբորութիւն
մը կը կատարէ դէպ ի Հռոմ. Վատիկանու տիեզերական ժողովքին
ներկայ գտնուելու: Ինն ամիս կ'ուշանայ հոն, այս միջոցին կ'այ-
ցելէ Հռովմայ ուխտատեղիները. Կուսումնասիրէ Խտալացոց բնաւո-
րութիւնն, կառավարական ընթացքն և հնութիւններն, ամեն տեղ
պատուական բարեկամներ ու ծանօթներ շահելով: Լուրջ մտադրու-
թեամբ հետամուտ կ'ըլլայ յաւէտ զննելու տիեզերական ժողովքին ըն-
թացքն, և շահազրգուելու անոր գործերն. Խիստ կը սիրէր կարդալ
թեր ու դէմ զրուածները, ելած տետրակները, և լսել հարց ժողովին
իմաստալից ճառախօսութիւնները՝ աւելի հմտանալու համար:

ԵՐԵ Պետրոս Ալբետիսկոպոս Արելեան ժողովը չաւարտած՝ իւր

1870 Հոռմէն դանաւալով Ասկից՝
կան քարտուղարի ըլլալէն յետոյ, քարտուղարապես կ'ընտրուի, որով
կան քարտուղարի ըլլալէն յետոյ, քարտուղարապես կ'ընտրուի,
կաթողիկոսական դիւնենին կառավարութիւնը իրեն վրայ կը ծանրա-
կաթողիկոսական դիւնենին կառավարութիւնը իրեն վրայ կը ծանրա-
նայ: Տասն ու մէկ տարի անընդհատ և անխոնջ վարեց այդ նշանաւոր
պաշտօնն ամենայն ձեռնհասութեամբ և անձնըւէր հաւատարմութեամբ:
Նոյն ժամանակ երկու երեսելի ժողովք կային պատրիարքարանի
մէջ, մին՝ գործնական, որ վարչական բաներու կը զբաղէր, և միւսն

քննական , որ նույիրական իրաց կը պատկանէր . Անդրէաս վ . երկուցին իսկ անդամ էր : Ասկէ զատ որչափ ստորաբաժանեալ ժողովներ կային կաթողիկոսարանի մէջ , թէ տոհմային թէ եկեղեցական՝ ամենուն մասնակից էր , և որչափ սիւնհողոսական ժողովքներ կազմուած են այս միջոցին եպիսկոպոսական ընտրութեան , միշտ առաջին քարտուղարը ինքն եղած է :

9.

Եթէ ուզենանք ամփոփ ակնարկ մը ձգել այս տասն ու չորս
տարուան լայն շրջանին վրայ, զոր Անդրէաս վ. Պօլիս անցուց, և
անաչառ քննադատութեամբ թղթատել անոր ներքին ու արտաքին
կենաց ծալքերն , բազդատել պաշտօնին պարտքերն ու իւր կարո-
ղութիւնները, պիտի համոզուինք թէ նա այդ դիրքին արժանի մարդն
հանդիսացած է, և իւր գործունէութիւն հաւասարակշիռ չափն եղած
է անոր ծանրութեան:

Հասարակաց բարւոյն նախանձախնդիր, կը սուփրէ ինք զինքն ի
ծառայութիւն եկեղեցւոյ, յարատև աշխատութեամբ կը գոհէ շահն
ու կարողութիւններն , լուրջ ու արթուն, նախահայեաց և զգոյշ
պարտուցն գործադրութեան մէջ, արագ ու եռանդուն անոնց կատար-
ման, առանց փոքր մասամբ իմն թերանալու : Տասնուչորս տարի
ազնիւ վեհանձնութեամբ կը ծառայէ ձրիաբար, առանց բնաւ ծան-
րանալու կաթողիկոսարանին, կը մերժէ իրեն մատուցուած ամսականն,
ապրուստով միայն կը գոհանայ, ըսելով թէ մենք պարտական ենք
վաստակել յօգուտ ազգին ու եկեղեցւոյն՝ կատարեալ անշահախնդրու-
թեամբ: Ատոյգ խօսելով հազուագիւտ է այս հոգին մեր մէջ, արժանի
գովութեան ու զարմացման . քիչեր այս ազնիւ ու վեհանձն զգաց-
մամբ տոգորեալ՝ ուզենան իրենց թոշակաւ զինուորիւ, հասարակաց

բարւոյն աշխատիլ ու կենդանացնել Առաքելոյն խօսքն, թէ Ոչ խնդրեմ
ինչ զձերն՝ այլ զձեզ:

Եր բարեկիրթ կենցաղավարութիւնն ու խոհեմութիւնն մեծ անուն շահեցան իրեն համար քաղաքագէտ աշխարհին առջև . մինչև նոյն իսկ Հասուն և Ազարեան կաթողիկոսներն կարգ մը դժուարին ու կնճռոտ իրողութիւններ իրեն կը յանձնէին, որ իւր ազգեցութեամբը ու ճարպիկ հնարազիտութեամբը ի գլուխ կը հանէր:

Անդրէսս վ. մարդարութիւնն, բամբասանքն և անուանարկութիւնն միշտ փոքրոգիութիւն, ցած ու նուաստախոհ վրէժինդըութիւնն մը նկատած է բոլոր կենացը մէջ, որոնցմէ անարատ մնացած է: Նոյնպէս նուիրական պարտք մը համարած է անձին ընկերին՝ մասնաւանդ մեծաւորաց պակասութիւնքն պատշաճ կերպով ծածկել, զի զանոնք խայտառակելլ ոչ եթէ փառք, այլ անարգութիւն կը բերէ մեզ. «Ռդեակ մի՛ մեծարեր ի վերայ անարգանաց հօր, զի չէ քեզ փառք անարգանք նորա»: Սիրաք. Գ. Դարձեալ խիստ ատելի էր իրեն այլոց գործերուն մէջ խառնամուխ ըլլալ, զի խռովութեան և ատելութեան գրգռիչ է այն:

Մասնաւոր խնամք ունէր աղքատաց համար, մեծ զորովով կը հոգար զանոնք, որոնց մասնաժողովին անդամ էր, և յաճախ յանձն կ'առնէր մուրողաբար հանգանակութիւններ ժողովել իրենց՝ Պօլսոյ հարուստ դասակարգէն։ Այս ամեն գովելի յատկութիւններով կարողացաւ Անդրէաս Վ. սիրելի ընծայել զինքը և բարձրացնել պատիւն ու համարմունքը Պօլսեցւոց առջեւ։ «Այնպէս լուսաւորեսցէ Եոյս ձեր առաջի մարդկան, զի տեսցեն զգործս ձեր բարիս և փառաւորեսցեն զչայր ձեր որ յերկինս է» Մատթ. ի.

Բայց այս կատարելութիւնները և ժողովրդային գոհացումը այնքան նշանակութիւն չունէին իրեն համար որքան մեծաւորաց համարմունքն ու վստահութիւնն զոր լիովին շահելու յաջողեցաւ, մասնաւանդ իրեն խիստ գաղտնապահութիւնն մեծ յորդոր մըն էր իրենց աւելի սերորէն հետը կապուելու։ Հասուն կաթողիկոսն այնքան կատարեալ վստահութիւն ունէր վրան, մինչև կը հաւատար իրեն իւր ամեն գործերն, ամեն տեղ կը տանէր զինք. և այս համոզումը

շարժեալ մեծ արտօնութիւններ տուած էր իրեն։ Երբ կաթողիկոսն և անոր փոխանորդն բացակայ կ'ըլլային, ամեն իշխանութիւն իրեն կը յանձնուէր, նմանապէս միշտ իշխանութիւն ունէր արձակելու վերապահեալ դէպքերէն։ Հասունի մէկ խօսքն բաւական պիտի ըլլայ բացատրելու թէ, ինչ աստիճանի էր վստահութիւնը անոր նկատմամբ։ Վարդապետ Զմմառու մեծաւորութիւն իրեն յանձներ է, ոմանք նախանձուերը գործիքն դրդուած, մեղաղբեցին կաթողիկոսն, թէ ինչպէս կը վատ հոգիքն դրդուած, մեղաղբեցին կաթողիկոսն, թէ ինչպէս կը վստահի իրեն այնպիսի կարևոր տեղույ մը կառավարութիւնն. իսկ նա ժպտելով պատասխաներ է. «Ոչ եթէ միայն Զմմառ, այլ նոյն իսկ աթոռու իրեն յանձնելու ապահով վստահութիւնն ունիմո։ Այն նշանաւոր խօսքն շողշողուն փառք մի էր մեր վարդապետին։

Մտադրութեան արժանի է յաւէտ իւր սեծագոյս հաւառաւը
թիւնն և խոնարհամիտ հպատակութիւնն զոր միշտ յարգանքով տա-
ծած և բնծայած է մեր բարեխնամ Տէրութեան, որուն համար ալ
բարձր շնորհքներու արժանացած է, երկրորդ կարգի օսմանեան պա-
տուանշանն ընդունելով:

և որուս մէլլը ցայ - և մատուաբաղաքին մէջ անայլայլակ պահած էր

ծականն և սովորական աղօլքութեան
իւր գործերուն հետ համընթացակից ունէր նաև ուսմունք և մտա-

որպական զարգացումն, զոր անընդհատ շարունակեց, միշտ օգտուելով ժամանակի առիթներէն՝ նորանոր գիտութիւններ ստանալու։ Զարմանալի յիշողութիւն մ'ունի, տակաւին տեղեակ չըլլալով տաճկերէն լեզուի, օր մը ամբողջ ճառ մը միանգամ լսելով, բառ առ բառ օրինակած է հիացնելով զամենքը։ Իր յարատե ջանքովը հմտացաւ նաև եկեղեցական իրաւաբանութեան և ազգաց պատմութեան. միշտ ծարաւի ըղով հետամուտ եղած է Անդ. Վ. այս վերջին հիւղը կատարելապէս մշակելու. զի պատմութեան ուսումնասիրութիւնն խիստ լաւ կը հրահանգէ զմարդ կառավարութեան մէջ. զի անդ կը գտնէ պայծառութէն գործնական կենաց պատկերներն և ընկերական յարաբերութեան ամեն երկոյթներն, մէկ խօսքով հոն կը գտնէ բարին ու չարն, օգտակարն ու վասակարն, փառքն ու անարգութիւնն, մարդկային կատարելութիւններն ու թերութիւնները։

Գրաւորական հրապարակին վրայ ալ փայլած է Անդրէսս Վ. ընտիր ու կենցազօգուտ զաղափարներով բեղուն յօդուածներ ու գրուածներ հրատարակելով, զանազան ծածկանուններու տակ։ Ոչ երբէք ունեցած է իւր հրատարակութեանց մէջ այն ունայնամիտ փառասիրութիւնն զոր ումանք կ'ունենան ինքզինքնին երկցնելու դիտմամբ զրական հրապարակն նետուելու, այլ միայն երբ հարկն ու պատշաճութիւնն կը պահանջէին, մանաւանդ երբ եկեղեցական իրաւունքներն կամ հասարակաց օգուտն պաշտպանելու պէտքն կը զգացուէր։

Այսպէս ուրեմն ամեն տեսակետով կը փայլէր ընտիր վարդապետը, որով իւր բարեմասնութեանց համբաւն ոչ միայն Պօլիս, այլ նոյն իսկ դրսի գաւառներու մէջ ալ արձագանքն ունեցաւ։ 1877 Աերաստիոյ եպիսկոպոսութեան ընտրութեան մէջ ձայններուն մեծամասնութիւնն շահեցաւ և կուհելով ժողովրդեան իրեն աւելի ունեցած միտումը, կը կանխէ հրաժականը կուտայ կաթողիկոսին՝ անարժան համարելով զինքն եպիսկոպութեան։ Այս առաքինի ցոյցը՝ իրականացում մի էր իւր սկզբան, որով որոշած էր բահանացական պարզ աստիճանին մէջ ապրիլ, առանց տարբեր բարձրութեան մը ձգտելու։

« Եւ զմեծութիւն ոչինչ համարեցայ առ նորա համեմատութեամբ » իմաստ. ի։

1879. ճամբորգութիւն մը կը կատարէ դէպ ի հայրենիք, մօրն ու ազգականաց այցելութիւն մ'ընելու. կը հանդիպի Սամսոն և Ամասիա, ապա կը հասնի յԵւլուկիա, ուր մեծ պատիւ և ընդունելութիւն կը գտնէ իր մանկութեան վարժապետէն, կարապետ Եպիսկոպոս Գաւահեանէն, որ նոր հովուական այցելութիւն մի կատարել ուզելով իրեն ընկերակից կ'ընէ զինքը։ Ուստի Աերաստիա և Բրգնիկ երթաւուլով՝ կը հասնի կիւրին և մեծ ուրախութեամբ կ'անցնէ հոն մէկ քանի ամիս վայելով սիրուն հայրենեաց կաթողին սէրն։ Սոյն ճամբորգութեան միջոցին՝ կիւրին և Բրգնիկ մի քանի կնճռոտ և ճամբորգութեան միջոցին՝ կիւրին և Բրգնիկ մի քանի կնճռոտ և երկար ժամանակէ իվեր յուզեալ ինդիրներ՝ կը յանձնարարէ իրեն եպիսկոպութեան կաթողիկոսն կաթողիկոսն, զոր մեծաւ հաճութեամբ և թեմական եպիսկոպութեան կաթողիկոսն կաթողիկոսն, զոր մեծաւ հաճութեամբ ի դարձին՝ Հասուն կաթողիկոսն Հռովմ երթաւով ի շնորհաւորութիւն երջանկայիշատակ Լևոն ԺԳ. Ս. Քահանայապետի շնորհաւորութիւն առջանկայիշատակ Լևոն ԺԳ. Ս. Քահանայապետի տին Գահակալութիւն առթիւ, կը յայտնէ յոտս նորին սրբութեան յոնդէսս Վ. բարելաւութիւններն և Եկեղեցւոյ մատուցած ծառական կ'ընդունի իրեն համար Մօնսէնեօրութեան պատիւն (Camérier de sa Sainteté).



h

Բայց քանի որ կենցաղիս մէջ կ'ապրի մարդ, աշխարհիս փոփոխական օրինաց ենթակայ, պէտք է որ ունենայ փոթորկալից օրեր, իւր խաղաղասիրութեան վրդովիչ պարագաներ, ճանչնալու համար մարդկային տկարութեան սահմանը, թշուառութեան վիճակն և յաւէտ բարելաւ անձանց առաքինութեան փառաւոր հանդէսը, որ սովորաբար այսպիսի առիթներու մէջ կ'արտափայլի. « Զի ի հուր փորձի ոսկի և մարդ ի բովս տառապանաց » Սիրաբ. Բ:

Մեր Գերապ. Վարդապետին պաշտօնավարութեան ժամանակ կը
յառնէ այն աւերիչ մրրիկը, որ նիւթական ու բարոյական կորուստ-
ներով աղետաբեր եղաւ բոլոր մեր կաթուղիկէ հասարակութեան։ Ան-
դրէսս Գերապ. իւր զբից բերմամբ հարկ էր որ մասն ունենայ և կը
տիսուր ազգեցութիւնն սոյն ողբալի վիճակին. սակայն մեծաւորաց
ունեցած հաւատարմութիւնն , իր ճշմարտասէր հոգին և եկեղեցւոյ
ընդհանուր Գլխոյն հպատակելու անտղնօրինելի պարտքն չներեցին
իրեն խոտորիլ ուղիղ ճամրէն. նեղութիւն ու հալածանք, խոստմունք
և յուսալից մեծութիւն չկարացան քայքայել համոզումը և շահել
զինքն անտեղութեան կողմը. նա՝ մանաւանդ ճշմարտութեան հզօր
ախոյաններէն մին հանդիսացաւ այս տիսուր պայքարին մէջ. ոչ միայն
բանիւ, այլ և զրով ջանաց պարզել ճշմարտութիւնն և ուղղել անտը-
գիտանալի վրիպակն։ Այս առթիւ էր, որ ընծայեց ի լոյս կրկին ջա-
տագովական զբաղովները, զոր ապացուցական օղակ յօրինեց ի պաշտ-
պանութիւն ուղղափառ վարդապետութեան Եկեղեցւոյ և Գերիշխա-
նութեան Գահին Հոռմայ։ Այն նախանձայոյզ և ուղղամիտ հոգւոյ
ընծայութիւնն չուշացաւ արժանի գնահատումը ընդունելու Պիոս թ.
երանելի Քահանայապետէն, զոր արծաթեայ մետալով փութաց վար-
ձատրել, ի նշան բարձր գոչութեան և համութեան։

Մեծ ցաւ կը զգար ազգասէր Վարդապէտը, տեսնելով սոյն երկ-
պառակութեան մահաբեր արդիւնքն, ներգործած ազգեցութիւնն ու
վնասներն: կը մորմոքէր յաւէտ խորհելով հալածեալ միաբանից
կրած նեղութիւնքն, վանքին ցաւալի կացութիւնն, որ օտարաց ձեռքը
մատնուած և որդիքը արտահալած եղած կը դիմէր դէպ ի կործանումն,
ի դերև հանելով այդքան ամաց Առորք Հայրապետաց ըրած ջանից ար-
դիւնքն: Անոր համար շատ աշխատեցաւ միջոցներ գտնելու այս դառն
վիճակն վեր հանելու վանքն, բազմաթիւ հնարքներ կը սորվեցնէր
տեղէն և կը հրահանգէր Լիբանան գոնուող Միաբանները:

Այլ ինչպէս յայտնի է, այդ անխոհեմ հակառակութիւնն կրից
արդիւնք լինելով, չէր կրնար ցմիշտ տեել մնալ իւր սաստկութեան
աստիճանին մէջ, Ուստի հետ զհետէ հոգիները հանդարտելով, փառա-
տեցան ամբոխեալ մտաց ստուերամած ամպերն և եղած վերքերն դար-
մանիլ սկսան: Անդրէս Գերակ, այն վեց քահանաներէն մին եղաւ, ո-
րոնց յանձնուեցաւ իշխանութիւնն՝ քահանայապետական բանադրանքէն
արձակելու զանոնք, որ կ'ուգէին վերստին եկեղեցւոյ գիրկն դիմել:
Աւելի մեծ գործունէութիւն ցցուց, և բարեսէր ոգուվ աշխատեցաւ,
միութեան ու խաղաղութեան գործին, զոր Բախթիարեան Արքեպիս-
կոպոսն ուզեց համախոհութեամբ կնքել՝ հաշտութեան զիջանելով,
կոպոսն ուզեց համախոհութեամբ կնքել՝ հաշտութեան զիջանելով,
օրինաւոր կաթողիկոսին հետ: Այսպէս ուրեմն ամեն տեղ անդորրու-
թիւնն ու նախկին միութիւնն տիրելով՝ սկսաւ կիլիկիոյ նուիրապե-
տիւնն սթափիլ իւր տասնամեայ տառապանքներէն, և դառնալ
տութիւնն սթափիլ իւր տասնամեայ տառապանքներէն:
նախկին կանոնաւորութեան ու կարգադրութեան:

Զմմառ՝ Միաբանութեան կեղոնն ամեսչո առաջ է
վերանորոգութեան ու բարուցման. ըստ որում ծանր վասներու են.
թարկուած էր նորա նիւթեական ու բարոյական վիճակն. հարկ կը
զգացուէր առաջի կերպարանքի բերելու զայն, որ կարենայ թեմերուն
օգնութեան համար, որպէս էր առաջ առուր ապաւէն և յոյս կաթու-
զիկոսութեան կիւիկիոյ: Անոր համար փոյթ էր կաթողիկոսին խնամ
տիկոսութեան անոր և ապահովել միաբանութեան յաջորդութիւնն: Հասուն
տանել անոր և ապահովել միաբանութեան յաջորդութիւնն: Հասուն

զգալով այս կենսական պէտքն, ամենայարմար դատեց իրեն նպատակին յաջողութեան զԱնդրէաս Գերպ.։ Տասն ու չորս տարուան փորձն տարակոյս չթողուցին իրեն երկրայելու նորա ընդունակութեան վրայ Զմմառը բարեկարգելու. մանաւանդ անոր միաբանասիրութիւնն ու անձնանուիրութիւնն մեծ երաշխաւորութիւններ էին իրեն համար:


Բայց իմաստուն կաթողիկոսն կանոնաւոր կերպով ուզելով ընտրութիւնն կատարել, բոլոր թեմերուն մէջ գտնուած միաբանից կարծիքն հաւաքեց, ուր Անդրէաս Գերպ. առաւելութիւն ձայնից շահեցաւ. Ուստի կաթողիկոսն՝ Հոռոմայ հաճութիւնն առնելով այս մասին, 1880ին Պօլիս գումարուած եպիսկոպոսական սիւնչողոսին 18° և 27° նիստերուն մէջ կարգեց զինք Զմմառու առաջնորդ, և նոյեմբ. 4ին առանձին շրջաբերականով մը հրատարակեց զայն: Ժողովին հարթն մեծամեծ գովեստներ խօսեցան Զմմառու նորընտիր Առաջնորդին վրայ և խրախուսանօք կը քաջալերէին զինքն ի շահ միաբանութեան և յօգուտ ազգին յանձն առնելու պաշտօնն և պսակել իրենց յուսալից ակնկալութիւններն: Անդրէաս Գերպ. թէպէտ և քաջ կ'ըմբըսնէր անոր ծանրութիւնն ու գժուարութիւնները, այսու ամենայնիւ ի սէր միաբանութեան կը հնազանդի առանց դիմադարձութեան՝ մեծաւորաց հրամանաց:

Անպատում ուրախութեամբ կ'ողջունեն Զմմառեանք այս աւետարեր լուրն, լաւ գիտնալով իրենց ընտիր միաբանակցին հոգին ու կարողութիւնները: Բայց Անդրէաս Գերպ. նոյն ատեն բանաւոր պատճառներուն համար չկարենալով անմիջապէս իր նոր պաշտօնատեղը երթալ, ինը ամիս կ. Պօլիս կ'ուշանայ ու տեղէն կը կառավարէր վանքն, կարեոր հրահանգներ տալով ու տեղեկութիւններ ընդունելով Տիմոթէոս վ. Պաղտիկեանին ձեռքով, որ նոյն ատեն դպրոցին վերակացուն էր:

Երբ Հասուն կաթողիկոսն աթոռէն հրաժարելով Հոռոմ քաշուեցաւ, Անդ. Գերպ. վերջին անգամ երջանկայիշատակ Ազարեանի կաթողիկոսութեան ընտրութեան քարտուղարութիւն կ'ընէ մեծաւ յաջու

դութեամբ: Նորընտիր հայրապետն դարձեալ Հոռոմայ հետ թղթակցելով, կրկին անգամ կը հաստատէ զինքն իր պաշտօնին մէջ, Զըմմառու մեծաւոր անուանելով, և տալով իրեն միանգամայն Լիբանանու հայ ժողովրդապետութիւնն. Անդրէաս Գերպ. առաջինն եղաւ Զմմառու առաջնորդներու մէջ որ մեծաւոր տիտղոսով վանքը կառավարեց:

Արդ 1881ին յատուկ կոնդակով, մի յուսով ու վատահութեամբ ճամբայ կ'իյնայ Զմմառ գալու:





ԵՐԵՎԱՆ ԵՐՐՈՐԴ

ՄԵԾԱԽՈՐ ԸՆՏՐՈՒԵԼԵՆ ՄԻՆՉԵՒ ՑԱՅՍՈՐ

1880-1905

U.

Մարդկային խմացականութիւնը, որչափ ալ կարող և բարձր լինի, երբ պէսպէս ներհակութեանց խառնաշփոթ տեսարանի մը հանդիպ պէսպէս գտնուի, կը կըէ բնականաբար վարանումն մը, որ սկըզբէպ ներկայ գտնուի, կը կըէ բնականաբար վարանումն մը, որ կանգ կ'առնեն գայան լուրջ մտախոչութեան կ'ենթարկէ զինքը, ուր կանգ կ'առնեն գայափարներն ու նպատակներն :

Ղափարսերս ու ուղարկութիւնն ըստանձնելով կը
Անդրէսս Գերպ. Զմմառու մեծաւորութիւնն ըստանձնելով կը
նշմարէ անոր հորիզոնին վրայ յուսոյ ու երկիւղի բազմաթիւ առար-
կաներով խառն երեսյթ մը, որ խիստ ծանր հանգամանք կու տար
պաշտօնին և կը դժուարացնէր գործունեայ բայլեր առնելու այս նոր
բացուած ասպարիզին մէջ։ կը տեսնայ կաթողիկոսին բաղձանքն
բացուած ասպարիզին մէջ։ կը տեսնայ կաթողիկոսին բաղձանքն
խաղաղ կառավարութիւն մը հաստատելու Զմմառու մէջ, որնոր
այն աղմկայոյզ փոթորկին հետևանոց տարածայն վիճակի մէջ կը
ծփար։ կը նկատէ միաբանից յոյսն և ակնկալութիւնն, որոնք ան-

համբեր կը սպասէին իրենց փափաքանաց լրման, տեսնալու վանքը նախկին փայլին մէջ: Կը խորհի Հռովմայ արթուն հսկողութիւնն, որն որ պիտի մտադրէր ամենայն շարժմանց, բննադատելով բոլոր գործերուն շարժառիթն ու նպատակն: Կը տեսնայ միւս կողմէն վանքին ներքին ու արտաքին խեղճ կացութիւնն, միջոցներուն պակութիւնն, պարտրին ծանրատաղտուկ բեռը, որուն տակ կը հեծէր: Կը մտածէ ոմանց ազատակամ ընթացքն, մանաւանդ Գասպարեան եպիսկոպոսին խիստ բնաւորութիւնն, որնոր չէր կրնար տանիւ վերնագոյն իշխանութիւն մը իրեն հրամայող: Կ'անդրադառնայ այն աչեղ պատասխանատութեան վրայ, զոր կաթողիկոսն միայն իր անձին վրայ կը ծանրացընէր. Կը զգար վերջապէս մեծ պարտաւորութիւնն, զոր յանձին կը ձգէր ամենուն յոյսին համապատասխանելու: Այս ամենը որոշ և յստակ կը պատկերանային տեսութեան առջև, և երկար ատեն մտախոհ կ'ընէին զինքը:

Բայց Անդրէս Գերագ. չզարհուրեցաւ բնաւ այս սոսկալի տեսարանէն, Աստուծոյ վրայ վստահ և միաբանութեան սիրով զօրացած՝ մտաւ այս ասպարէզը՝ ամենուն զարմանքն զբաւելով. իւր խոհեմազարդ իմաստութեամբ խորհեցաւ ու գտաւ զաղանիքն ամենուն ակնկալութիւնն յաջողութեամբ պսակելու, ճարպիկ հնարագիտութեամբ հարթեց դժուարութիւնները այնպիսի կակուղ զէնքերով, որոնք կը մաշեցնեն ու կ'ըսպառեն, բայց չեն վիրաւորեր: Իւր հաճելի ու զիջանող կերպերով յաջողեցաւ ամենուն հետ յարմարելու, զամենքը գոհացնել և իւր նախորդներէն լաւագոյն կերպով ապահովցնելու ազդեցութիւնն վանքին մէջ, այլ միանգամայն փայլուն մը շահեցաւ միաբանութեան համար օտարաց առջև, որ ոչ միայն սխալ ըմբռնումը շտկեց և սուտ ամբաստանութեանց աչեղ տարափն դադրեցուց, այլ և համարմունքը ու վարկը բարձրացուց Հռովմայ առջև:

Եւ ոչ այսչափով գոհացաւ, այլ յարաճուն ճիգերով ձգտեցաւ մտրակել միաբանութեան բարքն ու միտումն դէպ ի յառաջաղիմու-

թիւն. իւր անխոնջ գործունէութեան ու անձնուիրութեան սահմանին բոլոր տարածութեան մէջ զետեղեցուց միաբանութեան օգուտն ու զարգացումը. անոր նուիրեց նիւթական, բարոյական և իմացական կարողութիւններն, այն եղաւ բոլոր աշխատանաց նպատակն, շունչն ու հոգին: Եւ այս սկզբամբ կրցաւ իրականացնել այն գաղափարն, որնոր իրմէ առաջ անհնարին կը թուէր: Իր նախորդ առաջնորդները այնպէս ձգեցին վանքը, ինչպէս մտած էին. բայց ինքը գրեթէ կերպարանափոխ ըրաւ զայն, նիւթական ու բարոյական զարգացման այնպիսի մղում մը տպաւորեց, որ ստոյգ ըսելով Զմմառու պայծառութեան երկրորդ արշալոյն բերաւ, զոր ամեն ճշմարտախոչ ու պարտաճանաչ միաբանք կը գնահատեն ու կը յարգեն. և երախուտագէտ զգացմամբ կը մեծարեն նորա անմահ արդիւնքներու անհամեմատ արժէքն:

Աղէքսանդրեան Գերագ. ին 25 ամեայ մեծաւորութեան երջանիկ շրջանն Զմմառու համար վերանորոգութեան թուականի մը ամեն յատշրեան համառու համար վերանորոգութեան թուականի մը ամեն յատշրեան կատակութիւնները ունի. այլ նաև միաբանական նորակազմութեան կատակութիւնները ունի. այլ թէպէտ իրմէ շատ առաջ զոյութիւն ունէր րեալ զրոշմն կը կրէ: Զի թէպէտ իրմէ շատ առաջ զոյութիւն ունէր զրեալ զրոշմն կը կրէ: Զի թէպէտ իրմէ շատ առաջ զոյութիւն ունէր այս Զմմառեան միաբանութիւնը՝ բայց ճշմարտապէս խօսելով չունէր այս Զմմառեան միաբանութիւնը, զոր այսօր կը վայելէ: Փայկանոնաւոր ձեր և կազմակերպութիւնն, զոր այսօր կը վայելէ: Փայկանոնաւոր ձեր և կազմակերպութիւնն, զոր այսօր կը վայելէ: Փայկանոնաւոր մը ազգեց անոր առ արտաքս երեալու և ջերմ շնչով լուն ցայտում մը ազգեց անոր առ արտաքս երեալու և ջերմ շնչով վառեց միաբանից հոգին սերով սիրով իրարու հետ ամրապնդելու վառեց միաբանից հոգին սերով սիրով իրարու հետ ամրապնդելու մը տակ գործելու, որ մինչեւ նոյն ատեն և ընկերական որոշ սահմանի մը տակ գործելու, որ մինչեւ նոյն ատեն և գոյութիւն չունէր մէջ: Իր միաբանասէր ու վեհ գաղափարներով գոյութիւն չունէր մէջ: Իր միաբանասէր ու ապագային հետ ապրելու, աչածգտեցաւ միաբանութեան ներկային ու ապագային հետ ապրելու, աչածգտեցաւ միաբանութեան ներկային ու ապագային գուշակեց մեր ապագան, լուրջ՝ նուրբ և հեռածիկ նախատեսութեամբ գուշակեց մեր ապագան, մանակին փոփոխութիւններէն:

Ասկէ զատ բեղմնաւորեց վանական կեանքը պէսպէս յառաջաղիմական դիւրութիւններով, և ընտանեկան նախանձելի հանգամանքնեմական դիւրութիւններով, և ընտանեկան նախանձելի հանգամանքնեմական դիւրութիւններով, մեծագործութեանց շարք բով՝ բարեկարգութեանց յաջորդութիւնն մը, մեծագործութեանց շարք

մը արձանագրեց Զմիմառու տուժարին մէջ, յիշատակ անմոռաց իւր անպարտելի աշխատասիրութեան. մէկ խօսքով՝ լիացուց ամեն պէտք ու կարօտութիւնն:

Այս բազմադիմի արդեանց անժխտելի ճշմարտութիւնն ներկայ շրջանիս ծալքերուն մէջ պիտի երևան ելլէ իւր բոլոր պայծառութեամբը և ամեն զիծերովն գործքերն ինքնին անսուս վկայ պիտի արձանանան խօսքերուս իրականութեան, որոնք պիտի ապացուցանեն այս պատկառելի Անձնաւորութեան մեծութիւնն ու վաստակող կարևորութիւնն, զոր ահա կը ձեռնարկեմ պարզել իրենց ամբողջութեան մէջ:

f

Աղեքսանդրիան Գերալ. 1881ին սեպտ. 2. Հարիսա նուիրակա-
տունը գալով, ուր Բիսավի առաջելական նուիրակին հետ տեսակցու-
թիւն մ'ընելով, և անկէ պէտք եղած հրահանգն ու բաջալերութիւնն
ընդունելով նոյն օրը Զմմառ կ'ելլէ. ուր միաբանք ուրախութեամբ
ու արժանավայել ընդունելութեամբ կը ժողովին զինքն որոնց կը հա-
զորդէ իր առաջումը ու հրամանները:

Այս բան նորընտիր Մեծաւորին բարեշէն տրամադրութիւններէն կախում ունէր վանքին մէջ. ամենուն աչքն ու ակնկալութիւնն իրեն սեեռած կը սպասուէր տեսնալ ի գործ դնելիք ընթացքն ու կառավարութիւնն. գահավէժ սկզբնաւորութեամբ մը ամեն բան փոխելու ու բարեկարգելու, բոլորովին անխոչեմութիւն թուեցաւ իրեն և վասսակար դատեց զայն իւր հանրօգուտ նպատակաց յաջողութեան: Անոր համար ութ ամիս ամբողջ անզործունէութեան և ամլութեան դատապարտեց իր կարողութիւնները, առանց բնաւ փոքր ինչ փոխելու, այլ ըստ իւր սկզբան բովանդակ ուշն ու ուրուշն դարձուց վանքին ներքին ու արտաքին վիճակն լաւ ուսումնասիրելու, իւրաքան-

չիւր անհատին ընթացքն ու բնաւորութիւնն զննելու, և թէ ի՞նչ հնար
է օգտակարապէս զործել այն դիրքին ու պարագային մէջ։ Գի խո-
հեմութիւնն կը պահանջէ տեղւոյն պատշաճութեան յարմարցնել դի-
տումները։

Արդ ամեն բանի քաջ տեղեկանալէն յետոյ, Հոռվմայ հաւանութեամբ և կաթողիկոսին հրամանաւ Պօլիս կ'երթայ մօտէն ծանուցանելու Պատրիարքին Զմմառու հանգամանքները, ուր կը ինդքէ երմէ ստանձնած պաշտօնին սահմանն ու կարողութիւնն է: Հոն կաթողիկոսն կ'որոշէ մատակարարութեան ինդիբն, այսինքն վանքին ներքին կառավարութիւնն և ծախքն Անդքաս Գերպ. ին ազատ իշխանութեան տակ ենթարկուի բացարձակապէս. իսկ Գասպարեան եպիսկոպոսին յանձնուի արտաքին գործոց մատակարարութիւնն և կալուածոց տեսչութիւնն, պայմանաւ վճարելու Մեծաւորին որոշեալ գումար մը վանքին, տարեկան ծախքն հոգալու: Աիրով հաւանեցաւ Գերպ. Մեծաւորն ըին տարեկան ծախքն հոգալու: Աիրով հաւանեցաւ Գերպ. Մեծաւորն այս որոշողութեան, և փութաց տեղը դառնալ:

Անդրէաս Գեղպ. ամսոյ մը բացակայութեանց յայտ կը գերադառնայ, ուր թիավի առաջ. նուիրակին ներկայութեամբ կը յայտնէ եպիսկոպոսին կաթողիկոսին կամքը և որոշումը. ընդ որ խիստ կը դժկամակի և կը զայրանայ նա, բայց ապա կը հարկադրի զույն ծռելու վերնազոյն հրամանաց:

Այսուհետեւ ազատ է Գիլը. Ո՞սակուն
ու վստահ իշխանութեանը վրայ. այն վայրկենէն կը սկսի խորհել
և առջևունէութեան:

գրեթէ 11. տարուան միջոցին, որ խիստ զարմանալի եղաւ նոյն խակ եպիսկոպոսին, որուն համար նա ինքն շատ անգամ գոհունակութիւնն յայտնած է առաք. նուիրակին և այլոց առջև: Անյուածալի կը թուէր իրեն այնպիսի անկեղծ և սիրալիր վարմունք և համերաշխ գործակցութիւն: Անդրէսս Դերաք. միշտ խոնարհ ակնածութեամբ և մեծարանօք յարգող եղաւ անոր եպիսկոպոսական իշխանութեան. միշտ կ'աշխատէր բարձրացնել անոր յարգն ու ազդեցութիւնն օտարաց առջև՝ խեղդելով հակառակութեան և ատելութեան սերմերն, զոր ոմանք բարեկամական երեսոյթով կ'ուզէին իրենց մէջ սերմանել: Վանքին մէջ իսկ մարդասիրաբար կը ժողովէր զինքն և ամեն բանի մէջ առաջնութիւն կը շնորհէր իրեն, բնաւ չէր արհամարհէր զինք: Այլ գորովով կը սփոփէր անոր խեղճութիւնները. «Որդեակ մի՛ զայրացուցաներ զմարդ ի տկարութեան» Աիրաք. Դ. Այս սկզբունքը աւելի ծանրակշռութիւն կը ստանայ միաբանութեան մը մէջ, զի նեղութեան ատեն կ'արտափայլի եղբայրական հարազատութիւնն ու միաբանական սէրը:

Անդրանիկ ձեռնարկին եղաւ վճարել վանքին պարտըն 40. հազար դաշեկան, որ ինչպէս վերը յիշեցի, այն աղետաբեր հարուածին պատճառաւ դիզուած ծանրացած էր վանքին վրայ։ Մեծ մտահոգութիւն կ'առթէր իրեն այն բեռը, որով ուրիշի իշխանութեան տակ եղածի պէս կը նկատէր ինք զինքը. կ'ուզէր յաւէտ ազատել վանքին համբաւը այդ ծանրութեան ճնշումէն. ուստի չափաւոր զոհողութիւններ և տնտեսական խնայողութիւններ ընկելով յաջողեցաւ չորս տարուան մէջ ազատիւ անոր մտատանջ հոգէն։

Աղեքսանդրեան Գերպ. բոլորովին ներհակ բերում մ'ունի պարտք ընելու անխոհեմ գաղափարին, և ոչ երբէք յանձն առած է քսան և հինգ տարուան պաշտօնավարութեան միջոցին գործքի դիւրութեան համար պարտքի լուծին տակ խոնարհիլ. և եթէ երկու կամ երեք անգամ այլոց ձեռք կարկառելու հարկին մէջ գանուած է, այն արտաքոյ կարգի գէպքէ մը հարկադրուած է յօգուտ վանադ, մէծառու

բարիք ձեռքէ չհանելու համար։ Չափաւոր ու նուազ փայլոն վիճակի մէջ ապրինք, կ'ըսէ, բայց անկասկած մտօք ապրինք. պատուով ու վեհանձնութեամբ ապրինք։

41.

Այսուհետեւ ամեն մտահոգութենէ ազատելով Անդրէաս Գերալ.
բոլոր ուշադրութիւնն դարձուց նորընծայարանի ներքին վիճակն բար-
ւոցելու և վանքին կառավարութիւնն կարգի բերելու։ Նախ հետամուտ
եղաւ դպրոցին աւելի բարեկարգ ու կանոնաւոր կազմակերպութիւն
մը տալ՝ աշակերտները լաւ ևս կրթելու և հրահանգելու համար. ո-
րովհետև հոն է յոյսն ու ապագայն միաբանութեան, և այն է կեն-
սական աղբիւր յաջորդութեան։

Ծնառիր և առաքինի մշակներ, քաջամարզ ու ովոլց գլ-ը
ներ հանել եկեղեցւոյ ծառայութեան, այս է նախնական նպատակ
Զմբառեան միաբանութեան, և յայսմ կը կայանայ ճշմարտապէս մեր
իրական զարգացումը «ԱՅԼ դու կրթեա՛ զանձն յԱստուածպաշտու-
թեան» Ա. Տիմ. Դ. անոր համար ուղեց նախ այդ հիմը զօրացնել
ու արծարծել միաբանից սրտին մէջ մեր աստուածարեալ նախնեաց
ուղին ու եռանդը, տարրացնել անոնց գաղափարաց մէջ ճշմարիտ եկե-
ղեցականութեան բարձր ու վեհ սկզբունքները, ու յաճախ հոգևորա-
կան կրթութիւններով համոզել զիրենք իրենց պարտականութեանց
անվլթար կատարման: Բարեալաշտութենէ զուրկ եկեղեցական մը, չի
կրնար պաշտօնին հաւատարիմ զանուիլ, գիտութիւն առանց սրբու-
թեան, ինչպէս տուն առանց չիման. «Ակիզին իմաստութեան երկիւզ
թեան» Առակ ԺԲ:

Անդիքաս Գերոց. այս ճշմարտութեաս ուղւ
խիստ նախանձախնդիր պահպանողական մ'եղաւ վանքին հին սո-

վորութեանց, նա մանաւանդ աւելցուց զանոնք: Ամենասուրբ հաղորդութեան և Ա. Աստուածածնայ ջերմեռանդութիւնը բորբոքեց: Եկիզբները ամեն ամիս, իսկ յետոյ ամեն կիւրակէ ամենասուրբ հաղորդութեան օրհնութիւնը հաստատեց որ ցայսօր սրտաշարժ արարողութեամբ անընդհատ կը կատարուի: Ասկէ զատ շատ հանդէսներ, թափօր ու հըսկումներ սահմանեց ի պատիւ մարմնոյ և արեան Քրիստոսի, և Ա. Կուտին: Աստուածաբանից համար որոշեց շաբաթը երկու և երեք անգամ մերձենալ Ա. Հաղորդութեան խորհրդին: Իս օրուան և երեկոյեան սեղանէն յետոյ սահմանեց միաբանից երթալ անմիջապէս եկեղեցի գոհութիւն մատուցանել Աստուծոյ, որ իւր բարերարութեամբն կերակրեց ու լիացուց:

Ամեն տարի ութօրեայ կրթութիւն կատարել կու տայ անհրաժեշտ նորընծայից և քահանայից, եւրոպացի հմուտ քարոզիչներ բերելով, որոնք հոգելից քարոզութեամբ արթուն պահեն զանոնք այն առաջինութեանց մէջ մանաւանդ, որոնք եկեղեցականի մը համար անհրաժեշտ հարկաւոր են, ինչպէս են խոնարհութիւն, հնազանդութիւն, ժուժկալութիւն ու հոգւով աղքատութիւն, զի այս նշաններով է, որ կը ճանչցուի ճշմարիտ եկեղեցականը. Որ կամիցի զկնի իմ գալ, ուրացի զանձն. Պուկ. Թ:

Եղինակէս մեծ եռանդեամբ կը յորդորէ միաբանները ինքնինքնին տրամադրելու ամեն օր մատուցանել Ա. պատարագը. Ժամերգութիւնն մտածականը անձանձրոյթ կատարելու, զի անոնց մէջ կը զտնուին քահանային սրբութեան ու միխթարութեան աղբիւրները: Եղին նպատակաւ կը հրամայէ անխափան կատարել եկեղեցւոյ մէջ առաւտեան և երեկոյեան ժամերգութիւնն բոլոր հասարակութեան ներկայութեամբ, ըստ նախնի սովորութեան վանաց. նմանապէս եկեղեցական արարողութիւնները և տօնական հանդէսներն պահել ու կատարել, որպէս զի նորընծայք մարզուին ազգային ծէսերու:

Հոգեորին հետ ջանաց միանգամայն հսկելու վանքին ընթացքն՝ հասարակութեան վրայ. զի կանոնաւոր ընթացքն՝ հասարակութեան

մը բարոյական զարգացման միակ միջոցն է, որով պիտի ձգուի խաղաղ կերպով յառաջանալու: Եւ որպէս զի մօտէն հսկէ նորընծայից գնացից վրայ, յանձն առաւ բնակիլ վանքին ստորնայարկ սրահին մէջ, խստիւ պահանջելով դպրոցին անմիջական պաշտօնատէրներէն արթուն կենալ նորընծայից պարկեշտութեան, համեստութեան ու բարոյական կրթութեան: Անաչառ խստութիւն կը բանեցնէ այս մասին, և ինչպէս արդէն կանոնները կը հրամայէն անյապաղ կ'արտաքսէ դպրոցէն անբարոյականները որ ապականութիւնը չտարածուի բոլոր կղերական մարմնոյ մէջ: «Զի փոքր խմոր զամենայն զանգուածն խմորէ» կորնթ. Ա. Ե.

Խափանեց ազատական յարաբերութիւնները և գաղտնի վերաբերումները, որոնք յաճախ կը կատարուէին դպրոցին մէջ և մեծամեծ անկարգութեանց պատճառ կ'ըլլային:

Նորընծայից դիւրութեան և խղճմտանքի հանգստութեան համար պարտաւորիչ սովորութիւն մ'ըրաւ, որ տարին երկու անգամ անպատճառ ներկայանան մհծաւորին, և ազատութեամբ իրենց նեղուազամանակաց մուծուած էին, ասկէ զատ տարուան միթիւնները ու կարօտութիւնները յայտնեն. ասկէ զատ տարուան միթիւնները ու կարօտութիւնները յայտնեն. ասկէ զատ պատրաստ է իրենց ջոցին քանի անգամ որ պէտք ունենան միշտ պատրաստ է իրենց սիրայօժար ունկնդրութիւն մատուցանելու:

Արմատախիլ ըրաւ դպրոցէն կարգ մը խղճահարական կերպեր, անդէպ սեղմումներու անյարմար սովորութիւններ, որոնք յընթաց անդէպ սեղմումներու անյարմար սովորութիւններ, որպէս ազնիւ զալաժամանակաց մուծուած էին, և անոնց սեղ ընտիր ու ազնիւ զալաժամանակաց մուծուած էին, և անոնց սեղ ընտիր ու զոգին՝ աւելի փարներ շնչելով ջանաց լուսաւորել անոնց միտքը ու զոգին՝ աւելի լայն խորհելու և համարձակ վարուելու:

Ոտոյգ է, որ գիտութիւնն էական թէութիւններէն մին է առաջակալի մը համար: Անդէսա գերալ. փութաց բարձրացնել ուսման բեալի մը համար: Անդէսա գերալ. փութաց բարձրացնել ուսման բարելի մը համար: Ինչու որ նախկին ուսմունքը բաւական չէր ներկայ մակարդակը, ինչու որ նախկին ուսմունքը բաւական չամապատասխանեցարելու պայծառութեան ու յառաջաղիմութեան համապատասխանեցարելու պայծառութեան ու յաջողեցարել ծաղկեցնել զայն ժամանակին պիտոյքն զոհացնելու համար, ընդարձակութիւն տալով նորընծայից պատոյքն զոհացնելու համար,

բապիւ գիտութեան զանազան ձիւղերուն մէջ։ Ինքը սահմանեց եկեղեցական ու աշխարհական պատմութիւն, իրաւաբանութիւն և Ա. Գրոց ուսմունքները, որոնք իրմէ առաջ անծանօթ էին դպրոցին մէջ, ամենուն նոր ու զանազան դասագրքեր բերելով։ Նոյնպէս փիլիսոփայութեան ու աստուածաբանութեան, լատ. և գաղ. լեզուաց նոր հեղինակներ և մատեաններ աւելցուց և ճոխացուց դպրոցը ի մեծագոյն դիւրութիւն և հմտութիւն աշակերտաց։

ինքն դրաւ նաև լատ. լեզուի ուսմունքը. յետ ժամանակաց գաղ-
պիերէնի պէտքն զգացուելով, լեզուին հմուտ և բարեպաշտ աշխար-
հական մը բերաւ զայն զարգացնելու. վերջերս երկու փոեր մարիսթ
բերաւ, որ ցայսօր փոյթ կը տանին հիմնովին մարզել աշակերտները
սոյն տիեզերական լեզուին մէջ: Նոյնպէս հոգ տարաւ ըստ բաւականի
յառաջացնել տաճկ. և արար. լեզուները. այլ միջոցներու անձկու-
թեան պատճառաւ, և յաւէտ աշակերտաց միտքը չծանրաբեռնելու
զանազան զբաղմունքներով, երկրորդական դիրք մը միայն տուաւ ա-
նոնց: Զի ցըուեալքն առ բազումս տկարանան առ մի: Եւ զբեթէ
անհնար է որ աշակերտը տասը տարուան շրջանին մէջ կարենան
այսքան տարբեր ուսմանց պարապիլ, շատերն ևս քերականէն սկսե-
լով. զի տղոց մարմնական կազմութիւնն չի ներեր այսքան ծանր
աշխատանաց բեռան տակ ճնշիլ: Կարելի չէ միանգամայն բոլորովին
հմուտ ու կատարեալ ճանել նորընծայները այս ամեն գիտութեանց մէջ,
ինչպէս մեզմէ ոմանք կ'ախորժին պահանջել. այլ նորընծայն դպրո-
ցին մէջ ուսմանց նախնական ու էական տարբները միայն կը հաւաքէ,
զոր յընթացս ժամանակին ըստ իւր փութոյն և պիտոյից հարկին ինք-
նին պիտի զարգացնէ:

Հաստատուն կարգ մը դրաւ ուսմանց, որոշելով իւրաքանչիւրին ժամանակն. շատցուց դասարանները և դասատունները և ձեւակերպեց անոնց ընթացքը ըստ եւրոպական արդի կղերց բարեկարգութեան: Առջի տարիները վարժապետաց պակսութեան պատճառաւ ինքը հարկագրուած էր ուսմանց շատերուն փոփոխակի դասախոսութիւն ընել:

և յաճախ իսկ խոստովանահայրութիւն կատարել, մինչև որ քահանայներ ելան, որոնց յարմարագոյնները կարգեց դասասու:

Զբոսանաց ժամերն և զբոսավայրերը առատացուց ամին ամիս օր մ'ամբողջ զբոսանաց նուիրեց, և մի ամիս դադարումն, հաճութեամբ պատրիարքի՝ երկուքի վերածեց, յառաւել հանգստութիւն աշակերտաց:

Անդրէաս Գերպ. իր 25 ամեայ մեծաւորութեան ժամանակամիջոցին յիսունի չափ միարան քահանայ հանած է, որոնք ամենթե ընդհանրապէս լաւ համբաւ ունին առաքելութեան մէջ, և ումանք իսկ նշանաւոր դիրքեր և պաշտօններ կը գրաւեն այսօր մեր կիլիկիոյ կաթողիկոսութեան մէջ:

Վանքին ներքին վարչութեան ու տնտեսական կառավագութեան
իսկ շատ ուշագրաւ հանգամանք մը տուաւ, խափանեց առանձնական
կեանքերը և անհաճոյ կերպերը զոր ոմանք սովորած էին վարել.
Հաւասարութիւն ու համաձայնութիւն գոյացուց ամենուն մէջ, հաս-
տատելով վանական կենաց ամեն յատկութիւնները: Վանքին զանա-
զան գործերն և մատակարարութիւնները յանձնեց վանական քահա-
զայից, որոշելով իւրաքանչիւրին պաշտօնը և գործելու սահմանն, իր
վերնագոյն հսկողութեան տակ տալով անոնց չափաւոր ընդարձակու-
թիւն գործելու, որպէսզի մարզուին յարաբերական կենաց և արտա-
քին գործերու:

Ինքը յօրինեց միաբանութեան ներկայ հրատարակեալ կանոնները, և անդուլ ճգամբ աշխատեցաւ, գործադրել տուաւ զանոնք, և յաւէտ վերնազոյն իշխանութեան մանփոփոխ վճռովն երաշխաւորել անոր ապագայն:

Օրագիր մը հաստատեց, ուր մանրամասնաբար կ'արձանագրուին վանքին ամենօրեայ անցըերը, օգուակար յիշատակարան մը մնալու ապագայ սերունդին։ Նոյնպէս սահմանեց կանոնաւոր կերպով զրի անցունել վանքին ամեն ծախըերն ու հաշիները. ամենայն ինչ մանրամասն և բացայայտ ըստ իւր պայմանի և թէութեան։

Տնտեսական մասին իսկ ընտիր բարւոքումներ ըրաւ. կարճեց ան-
պէտ ծախքերն, ամեն բան չափաւոր սահմանի մէջ դնելով։ Ապրու-
տի պայմանները խիստ բարւոքեց, կերակուրները սննդարար և ա-
ռողջութեան յարմար ըրաւ, զգեստեղէնները ըստ պահանջման ժամա-
նակին լւաւացուց. այս կրկին տեսակէտով նախանձելի կացուց Զմմառը
լիբանանու հարիւրաւոր վանքերու մէջ։

Նոյնպէս խոհանոցի և մառանի նշանաւոր բարեկարգութիւնները ըրաւ, մաքրութեան ու վայելչութեան ամեն պայմանները գործադրել տալով։ Առողջապահական կէտին շատ հոգածու է, ինչու որ առողջութիւնը կ'ըսէ, առաքեալի մը կարեոր յատկութիւններէն մին է։ Անոր համար առանձնական բժիշկ մը կարգեց վանքին, որ տարեկան թոշակով պարտական է ամիսը երկու անգամ այցելել հասարակութիւնը և ի հարկաւորութեան միշտ պատրաստ գտնուիր։

Վանքին շրջակայքն ընդարձակեց ու ծաղկեցուց, շատցնելով պարտէզները ու ծաղկոցները ի զուարձութիւն աշակերտաց. ջրերուն մաքրութեան համար ջրանցքներ և ագուզաներ յօրինեց. վերջապէս ֆիզիքական ու բարոյական բազմաթիւ կարգադրութիւններ սահմանեց, զոր աւելորդ կը սեպեմ մանրամասնաբար հոս յիշատակել, որոնք ամենը անժխտելի ապացոյցեր են ընտիր ճաշակին ու զործունէութեան:

۹۰

Քանի որ Գասպարեան եպիսկոպոսն կենդանի էր, Անդրէաս Գե-
րապայծառին գործունէութիւնը վանքին ներքին կառավարութեան
շրջանին մէջ սահմանափակուած էր. բայց անոր մահուանէ յետոյ՝
ընդարձակեցաւ աշխատասիրութեանն սահմանը, և արտաքին յարաբե-
րութեանց մէջ ձեռնամուխ ըլլալու չարկադրուեցաւ։ Եաիսկոպոսին
մեռնելով թէ Վերիտոնի և թէ Լիբանանու կալուածոց մատակարա-
րութիւնն իրեն յանձնուեցաւ. Խիստ ծանր էր իրեն այսքան զբաղ-
մանց մէջ ընկղմիլ, բայց չուզեց կասիլ անոնց մտահոգ պահանջմանց
առջև ի սէր միաբանութեան. Այլ ես մտաղիւրութեամբ ծախեցից և
ծախեցայց վասն ձեր։ Կոր. ԺԲ։

Կալուածոց մատակարարութեան պաշտօնն ստանածո օրէս և պահ
իր աշխարհակէն գաղափարաց ծրագիրն զործադրել, որ նոր զգալի
փայլ և հսկայ զործեր ծնաւ գալրմացման ու զովովթեան արժանի:

Աղէքսանդրեան Գիրպ. ին առաջի սկզբունքը՝ Աղէքսանդրեան գանգին եկամուտն։ Այլ յաւէտ խոհեմ ու տնտերէզի մէջ՝ աելցնել վանքին եկամուտն։ Այլ յաւէտ խոհեմ ու տնտերսական նախազգուշութեամբ նկատելով Լիբանանու յառաջադէմ վիճակն, ջանաց եկամուխն առաւելութեամբը լեցնել պակասն, զոր պիտի կրէր վանքը Լիբանանու քաղաքակրթուելուն պատճառաւ. որով և կենցաղավարութեան թէութիւնները պիտի դժուարանային, ինչպէս ստուգիւ այսօր կը տեսնանք։

Արդ Անդրէաս Գերպ. իւր բարենորովուր սամուչորս տարուան մատակարարութեան միջոցին՝ հարիւր յիսուն ուղիւ աւելցնել՝ վանցին նախկին հկամուտին վրայ. որով կարողացաւ փոխարինել թիւաստաններուն եկամտին զգալի նուազութեան, որ կ'ըլլուի այսօր Լիբանանու ամեն կողմը, որ է կենսական աղքիւր ազրուատի Լիբանանցոց: Բաց աստի պէտք ենք ենթադրել արտաքին 5

նպաստներուն իսպառ դաղարումը, զոր հին ատեն առատութեամբ կ'ընդունէր վանքը: Նոյնպէս միաբանութեան դրսի կալուածներուն օտարանալը, ներսի եղած ապրուստի բարւոքումը և նորոգութեան ծախքերը, այս ամենը չափելով ու կշռելով, Անդրէաս Գերպ. հին ժամանակէն, այսինքն կաթողիկոսական աթոռն Զմմառէն հեռանալէն սկսեալ, շատ աւելի ճոխ ու պայծառ վիճակի մէջ կը թողու այսօր վանքը ամեն տեսակէտով: Այսուհանդերձ նորակառոյց հաստատութեանց նշանաւոր շարք մը կանգնեց իր պաշտօնավարութեան ժամանակ, որոնք այժմ անունը կը փառաւորեն: Արդ տեսնենք վանքէն դուրս ըրած գործքերը և հիմնարկութիւնները:

Ինչպէս թիչ առաջ ըսկի ընդարձակեց ու մշակեց վանքին շրջակայ երկիրները, նոր թթատունկեր, մայրեր, պտղատու և հովանաւոր ծառեր տնկելով, որոնք շահաւէտ արդիւնքներ կ'արտադրեն, այնպէս որ գարնան ժամանակ դալարագեղ կանաչութեան մէջ թաղուած կերեկի Զմմառ և մոգիչ տեսարան կ'ընծայէ տեսողաց: Իէֆունի ու թապարեայի այգիներն մեծապէս ծաղկեցուց, որոնք ամեն տարի առատօրէն կը պտղարերեն և մասամբ մի վանքին պիտոյքը կը մատակարարեն:

Իսկ հեռաւոր թթաստանները գրեթէ ամենը նորոգած է, տարին հազարաւոր թթատունկեր, որթեր և ուրիշ պտղատու ծառեր տնկել կու տայ, երկիրը ճոխացնելու և զովողաց քրտնաշան աշխատանքն սփոփելու համար, պատուէր տալով գործակալաց հսկել և արթուն կենալ կալուածներու վրայ: Զպտին Մշէն ընդարձակ երկիր մը մշակեց և թթաստան ըրաւ. նոյնպէս ուրիշ տեղ մը մեծ անտառ մը թթաստանի փոխեց: Իսկ Փէյթ'խտի ընդարձակածաւալ երկիրները նոր երևան հանեց և անհամեմատ մշակութեամբ ախորժելի պարտէզ մը դարձուց: Իւր տասնուշորա տարուան մատակարարութեան միջոցին հազար ոսկւոյ արժողութեամբ երկիր գնած ու աւելցուցած է վանքին նախկին կալուածներուն վրայ:

Մեր ձիւնի ունեցած հին կրպակներուն և շէնքերուն շատ ման-

րամասն նորոգութիւններ ըրած, զովողաց տները մեծաւ մասամբ նորոգած է, մէկ խօսքով՝ տարին երեք հարիւր ոսկւոյ գումար մը կը յատկացնէ երկիրներուն մշակութեան և կալուածոց նորոգութեան համար:

Ասկէ զատ բազմաթիւ հաստատութիւններ կառոյց տասնուերկու նոր քարաշէն տներ՝ կամարակապ ախոռներով զովողաց համար, երկուքը ձիւնի, չորսը Զպտին Մշէն, երկուքը Զմմառ, չորսը Փէյթ' իտ. Զպտի կղմնորայարկ սենեակ մը մեր գործակալին համար, երեք խանութ' առջեր կամարակապ հովանոցներով, մին ի Մաղրառ երկուքը ի Զմմառ: Ձիւնի ձորին մօտ երկու կամարակապ ու նեակներէ բաղկացեալ տուն մը կառոյց նոյնպէս երկու մեծ տներ հիմնեց, մին վեց՝ միւսն ութը ընդարձակ բնակարաններով և պատըշ սըանչելի դիրքով: Գարձեալ ուրիշ տուն մը շնեց չորս յարկա սըանչելի դիրքով: Կառուղի ուրիշ տուն մը շնեց չորս յարկա բաժնէ՝ ի կիցս երկաթուղույ և կառուղույ: Նմանապէս ծովերքը բարեկու կամարակապ ամբարանոց հիմնարկեց, մին 16. կանգուն երեկու կամարակապ ամբարանոց հիմնարկեց, մին 28. կանգ. երկայ կայնութիւն ու նոյնչափ լայնութեամբ, և միւսն 28. կանգ. երկայ կայնութիւն ու նոյնչափ լայնութեամբ. Վերջինս տակաւին կիսաւարտ է: Նութեամբ և 26. լայնութեամբ. Վերջինս տակաւին կիսաւարտ է: Այս ամեն հաստատութիւնները ըստ արդի դրութեան և բարի նպան ամսն հաստատութիւնները ըստ արդի դրութեան և բարի նպան տակաւ շինուած են և իր աշխարհաշէն գաղափարաց արդինը են: Տակաւ շինուած են և իր աշխարհաշէն գաղափարաց արդինը են:

Գալով Զմմառու մէջ ըրած նորոգութեանց, Անդրէաս Գերպ. այս գալով Զմմառու մէջ ըրած նորոգութեանց, տասնուշորս տարուան միջոցին գրեթէ կերպարանափոխ ըրաւ վանքը, տասնուշորս տարուան միջոցին գրեթէ կերպարանափոխ ըրաւ վանքը, մեծակառոյց շէնքերով և կենցաղավայել բարւոքումներով: Բայց ամեն առաջ պատասխանատութեան թեթևութեան համար փութաց Անէն առաջ պատասխանատութեան թեթևութեան համար փութաց պատճառաւ չկարենալով:

Դրամական օգնութեան նուազութեան պատճառաւ չկարենալով

շինել, ժամանակին ընթացքին թողլով անոնց գլխաւորումը։ Անոր համար սկիզբէն ձեռնարկեց էականները շինելու, որոնց անհրաժեշտ կը դատուէին վանական հասարակութեան բնակութեան և առողջութեան։

Նախ վերի բոլոր սրահներուն տախտակամած յարկն փոխեց, սենեակները լայնցուց ու բարձրացուց իսկ վերջերս քահանայից ընդարձակ սրահն կղմնարով ծածկեց ձմբան խոնաւութիւնն արգիլելու համար . նմանապէս նորոգեց կաթողիկոսաց սրահն , բարձրացուց լուսամուտները, և չոր կղմնարով ծածկեց :

Իսկ դպրատան երկայն սրահին բոլորովին նոր երևոյթ տուաւ, բազմաթիւ սենեակները յութ վերածեց, որով եղան վայելուչ և յարմար գասախօսութեան։ Ամբողջ սրահն ու սենեակները կղմնտրայաւակ ըրաւ ձմրան ցրտութիւնն նուազեցնելու համար։

Այս սրահին կից արեմտեան կողմը կրկնայարկ հաստատութիւն մը կառոյց. վերի յարկը կը կացուցանէ նոր դպրոցին հակայ ու մեծակառոյց շէնքը, բայսն կանգուն երկայնութեամբ և տասն լայնութեամբ, վեց բարձր ու օդասուն լուսամուտներով, զոր կղմնարով ծածկեց ու յատակեց, նոյնպէս կահառորեց զայն նոր գրասեղաններով, մեծամեծ ճրագամաններով և ժամացոյցով։ Այս դպրոցը առջեք ունի ծովահայեաց կողմը ընդ բոլոր երկայնութիւն՝ սիւնազարդ կամարներով ապակեպատ պատշզամբ մը։ Գեղեցիկ ու առողջապահական խորհրդով շինուած է այն, խափանելու համար կրկին եղանակներուն գուրտն ու ջերմին դպրոցին ներար թափանձելու։

Եզական դիրք մը կը գրաւէ այդ հաստատութիւնն հոգեզմայլ տեսարաններով և ընդարձակածաւալ հորիզոնով մը, այնպէս որ չեմ տարակուսիր սեպելու զայն լիբանանու բազմաթիւ դպրոցներուն առաջինն : Ամեն այցելուները կը զարմանան անոր փառաւորութեան վրայ , մանաւանդ բժիշկները խիստ կը գովեն զայն առողջապահական տեսակէտով :

Իսկ վարի յարկը կամարակապ և հաստահիմն շինուածով կը կացուցանէ առ այժմ նորընծայից ննջասենեակ, մինչև որ նորը հիմնուի դպրոցին սրահին վրայ, որուն շինութիւնն յուսով ենք թէ կ'ըլլայ յաջողելով Տիեզն։ Արդի ննջարանին բոլոր պատերն իւղաներկով պատապարուած են խոնաւութիւնն արգիւելու համար։

Դպրատան կից մատուռ մը շինեց ի պատիւ Ա. Միքայէլ Հքեց-
տակապետին, հզօր պաշտպան դպրոցին։ Հոն նորընծայք կը կատա-
րեն ամեն օր մտածականն ու սովորական աղօթքները. և ամեն տարի
Ա. Միքայէլի տօնին որոշեց հանդիսաւոր պատարագ մը մատուցանել
վասն Հոգւոյ Միքայէլ Առայի Յովհաննեսեան, մեծ բարերարին ԶԵՄ-
մառեան դպրոցին։

Նոյնպէս գեղեցիկ ճարտարութեամբ և համաշպատ պուլութ կամ կապուրսէն զարդարուած կամարներ շինեց եկեղեցւոյն առջև հին կամարներու տեղ, որոնք հազուազիւտ են լիբանանու մէջ: Այն կամարներուն աջ կողմը հիմնարկեց նոր զանգակատան հրաշակերտ և մարներուն աջ կողմը հիմնարկեց նոր զանգակատան հրաշակերտ և վիթխարի շենքը, բերդի նման սիւներով և բառեակ վեհ ու յաղթաշվիթխարի շենքը, բերդի նման սիւներով և բառեակ վեհ ու յաղթաշվիթխարի շենքը, որուն վրայ շըեղապահն զմբէթն ութեակ սիւներու կան դռներով, որուն վրայ շըեղապահն զմբէթն ութեակ սիւներու վրայ հաստատուած, բառայարկ ընդ ամենը բսան մէթը երկայնու թեամբ, երբորդ ու չորրորդ յարկն եւս աւարտած է այժմէն, կը մնայ զմբէթն, որ մօտերս աւարտելու վրայ է:

Ժողովրդեան մէջ Այսարաւ Յղութեամ ու Հանգար սիւ
ըինեց, մարմարեայ ոսկեքանդակ բարերով, հեծազին ըղնգաբար սիւ
ներով, գեղապէճնեալ պէսպէս նկարներով և խորհրդաւոր զրուածնե-
րով, ուր զետեղեցուց Լուրտի Աստուածածնայ հրաշագեղ արձանը,
զոր Գաղղիայէն բերել տուաւ. նոյնին դիմացը զետեղեցուց նաև ՈՒրտ
Յիսուսի սիրուն արձանը, երկուշն ևս մարդաչափ հասակաւ; Այս ա-
Յիսուսի սիրուն արձանը,

մեն ճարտարապետական գաղափարաց ծրագիրները ինքը յօրինած է վարպետներուն, որոնք կ'արտայայտեն իրեն ազնիւ ճաշակն:

Նաև հարստացուց ու ճոխացուց եկեղեցին զանազան զարդերով.
Երկու երգեհոն բերել տուաւ մին մեծ՝ եկեղեցւոյ համար, և միւսն
փոքր տղոց վարժութեան համար:

Բնդունելութեան սենեակը վայելչօրէն կահաւորեց, տղոց և բահանայից մահճակալները նորոգեց պատշաճ եղանակաւ. խոհանոցի համար Եւրոպայէն երկաթեայ վառարաններ քերել տուաւ. և ուրիշ ասոր նման անթիւ բարւոքումներ, զոր երկար կ'ըլլար մի առ մի թուել:

Դարձեալ վանքին մօտ հիւրանոց մը կառոյց կղմատրայարկ և կամարազարդ, ունելով երկաթապատ լայն պատշգամբ մը՝ հիւրեռուն և ուխտաւորաց համար։ Նոյնպէս վանքին կառուղւոյն առանձնական ճիւղն շինեց 600։ մէթի երկայնութեամբ, որ կը հասնի մինչև վանքին դուռը, երկու կողմէն հացի հովանաւոր ծառեր տնկելուով։

Զմմառ գիւղին տղայոց համար կրթարան մը շինեց և անոնց առանձին Մարտնի քահանայ մը ձեռնադրել տուաւ, որ զիրենք կրթէ, և սորվեցնէ քրիստոնէական հաւատոյ վարդապետութեանց.

Այսպիսի հաստատութիւնը և նորոգութիւնը, այսպիսի նիւթական
ու բարոյական արդիւնքներ, քսան և հինգ տարուան միջոցին, բա-
ւական պիտի ըլլան գնահատել տալու այս Պատուական Անձնաւորու-
թեան գործունէութիւնն ու մեր բարույն և զարգացման ունեցած բաղ-
ձանքն. և հնար չէ ասկէ աւելի արդիւնք կամ յառաջադիմութիւն
պահանջել, ենթադրելով անձուկ աղբիւրները, հակառակ պարագա-
ները և պէսպէս դժուարութիւններն. ի պտղոյ նոցա ծանիջիք զնո-
սա: Մոթ. ի:

Անդրէաս Գերպ. կը տեսնար թէ այն ատենուան ընթացքն ու վիճակն՝ բաւական չէին այդ գաղափարն իրականացնելու։ Հինատեն կաթողիկոսաց ներկայութեան ազգեցութեամբ ու ներշնմամբ կ'աճէր ու կը զարգանար զմմառեան կեղրոնն և միշտ առաջնակարգ դիրքն ունէր կաթ. կղերին մէջ, և իրմէ կը կազմուէր ընդհանրապէս եպիսկոպոսական խմբին յօրինուածութիւնն. ուստի կաթողիկոսական դպրոց մը կը նկատուէր յաւէտ Զմմառ, և ըստ այնմ կը սիրուէր և կը յարշուէր։

Բայց կաթողիկոսութիւնն Զմմառէն հեռանայէն յետոյ հեռացաւ նաև այն շարժառիթն ու նպատակը, և սկսաւ հոգին ու եռանդն հետ զհետէ նուաղիլ։ Անկէ ետքը Զմմառ եկող առաջնորդները չունէին բաւական կարողութիւն այն հայրապետաց արդիւնքը ներգործելու միաբանութեան վրայ և կաթողիկոսութիւնն իսկ Պօլսոյ Պատրիարքութեան հետ ձուլուելով, երկրորդական մտադրութիւն մը միայն կրտաւ ընծայել Զմմառու և Զմմառեանց, որով տարտամ վիճակի կ'ենթարկուէին միաբանք թեմերու մէջ։

Արդ Անդրէաս Գերպ. այս ամենը նախատեսելով, երջանկայիշաւակ Գրիգոր Պետրոս Ըն։ մահուանէն յետոյ խորհեցաւ ապագայ աղետից առջեն առնուլ «Անդրանիկ ըլլալ ի մէջ եղբարց իւրոց»։ Ուզ զեց որոշ սահմանադրութեամբ մը յատուկ գոյութիւն մը տալ Զըմմառեանց, կաթողիկոսին վերնագոյն իշխանութեան տակ, որոն աշպահութեան միակ միջոցն է Հոռմէն հաւանութիւն ու հաստատութիւն ընդունել։

Անոր համար երբ Վալերիայ նուիրակն, ինչպէս վերը յիշեցինք Զմմառ եկաւ, Անդրէաս Գերպ. մտաւ աներկիւզութեամբ բանակցութեան մէջ, և թախանձագին խնդրեց որ հաւանի Հոռմայ առաջարշ կել միաբանութեան կանոնները. առանց սակայն փոքր տկարութիւն բերելու կաթ. իշխանութեան, որ այս միաբանութեան վրայ ունի, այլ և այլ պատաճառներով ցցուց խնդրոյն կարեռութիւնն և օգտակարութիւնն և անթիւ օրինակաւ յայտնեց իրեն Զմմառեանց ուղղա-

միտ ու գովելի ընթացքն, եկեղեցւոյ ընծայած հաւատարմութիւնները, ինչպէս նաև անոնց ըրտամբք կանգնուած այնքան թեմերը։

Երբ թէութիւնները խնդրեց իմանալ նուիրակն, Անդրէաս Գերպ. զօրեղ աջակցութեամբ ընկերակցած հաւաքեց զանոնք որչափ որ պարագան ու պատշաճութիւնն կը ներէին և լի յուսով կը սպասէր նպաստաւոր պատասխանին բայց ու գժբաղդութիւն մը թոյլ չտուաւ վայելել իւր ակնկալութեան պտուղն։ Տրտմեցաւ անոր համար, բայց վայելել բաջ համոզուելով թէ այսպիսի մեծ ու ծանրակշիռ իրով դութիւնք երկայնամիտ համբերութեան պէտու ունին։ Անոր համար դութիւնք երկայնամիտ համբերութեան պէտու ունին։ Անոր համար չդադարեցաւ թէ ի Զմմառ և թէ ի կ. Պօլիս յորդորել վերոյիշեալ չդադարեցաւ թէ ի Զմմառ և թէ ի կ. Պօլիս յորդորել վերոյիշեալ նուաղիկն նպաստաւոր ըլլալու փրկաւէտ խնդրոյն։ Յաւէտ աշխատեանութիւնները, զոր միաբանութեան նկատմամբ ցաւ փոխել անոր ծուռ գաղափարները, զոր միաբանութեան նկատմամբ ցաւ կազմած էր. այնպէս որ յետոյ լաւ համարմունք ունեցաւ, և գովուկազմած էր. այնպէս որ յետոյ լաւ համարմունք ունեցաւ, և գովուկազմած էր Հոռմայ զմմառեանց համար։ Թեամբ լի վկայութիւններ տուած է Հոռմայ զմմառեանց համար։

Պօլիս եղած ժամանակ յաճախ կը յորդորէր Հասուն կաթողիկոսն հաստատուն կերպ մը սահմանել միաբանութեան համար Բոլորովին ապարդիւն չմնացին մեր միաբանասէր վարդամար։ Բոլորովին ապարդիւն չմնացին մեր միաբանասէր վերոյիշետիւնները. զի 1869ին կաթողիկոսն գումարեց վերոյիշետիւնները չանք եղիսկոպոսներէ բաղկացեալ մասնադողովն՝ միաբանութեան շեալ ինը եղիսկոպոսներէ բաղկացեալ մասնադողովն՝ միաբանութեան շեալ ինը եղիսկոպոսներէ բաղկացեալ համար։ Մեծ չանք ցցուց այն ատեն նպասկանոնները կարգադրելու համար։ Մեծ չանք ցցուց այն ատեն նպասկանոնները կարգադրելու համար։ Այլ կարգադրութիւններ ըրաւ, զոր խորհրդակցելով, ուրիշ այլ և այլ կարգադրութիւններ ըրաւ, սակայն զանան 1875ին յատուկ ցրջաբերականով մը հրատարակեց, սակայն զանան պարագայից և արգելմանց պատճառաւ ի զործ չդրուեցան։

Երբ Աղեքըսանդրեան Գերպ. Մեծաւոր եղաւ, մեծապէս ուրախացաւ, անոր համար որ, ազտու ընդարձակութիւնն կը տրուէր իրեն այս կէտիս վրայ աւելի լրջօրէն ծանրանալու, ինչու որ միաբանուայս կէտիս վրայ աւելի

թեան կեղրոնին առաջնորդ ըլլալով կարող էր աւելի ազդու և համարձակ կերպով այն գործքին մէջ նետուելու։ Մեծաւորութեան առաջի տարիները յօրինեց ներկայ հրատարակեալ կանոնադրութիւնը և ամեն ատեն տաք ներշնչութեամբ ջանացաւ տրամադրել միաբան ները, արթնցնելով անոնց միաբանական սէրն։

Ազարեան կաթողիկոսն իրեն թախանձագին յորդորանքներէն զըրպեալ՝ աշխատեցաւ իր Նախորդին կարգադրութիւնները գործնական վիճակի մէջ դնելու, և ինքն եղաւ առաջին որ Զմմառու մեծաւորութիւնը հաստատեց։ Երբ Անդրէսս Գերապ. 1890ին քաղկեդոնի պատրիարքական սիւնհողոսին կանչուեցաւ, հաւանութեամբ կաթողիկոսին յօրինած կանոնադրութիւնն հետը տարաւ ժողովին առաջարկելու համար։ Հոն ազդու կերպով խօսեցաւ և յորդորեց ժողովական հարք յօգուտ ազգին յառաջացնելու Զմմառեան ընկերութիւնն։ Ազարեան կաթողիկոսն ինչ ինչ փոփոխութիւններ ըրաւ այն կանոններուն, որոնք թէ և շատ հաճելի չեղան մեր Գերապ. Մեծաւորին, բայց գոհ երեցաւ նոյն ատեն, որպէս զի հաւանութեամբ և ստորագրութեամբ բոլոր եպիսկոպոսաց սիւնհողոսի արձանագրութեանց հետ Հոռվմ խրկուի, ինչպէս որ եղաւ։

Ուղախառիթ յուսոյ նշոյլ մը ծաթեց Անդրէսս Գերապ. ին սըրտին մէջ այս անակնկալ յաջողութեան հանդէպ. մեծ քայլ մը համարեցաւ զայն իւր բարենպատակ բաղձանաց արագ լրման. զի այս միաբանութեան կանոնները վերնագոյն ատեանի անբռնաբարելի իրաւանց ենթարկուելով, մասսամբ իմն ապահովուած և հաստատուն կռուան մը ունեցած կ'ըլլան:

Այսուհետեւ սկսաւ իւր անխոնջ թղթակցութիւններն հաւատոյ տարածման ժողովին և ուրիշ կարտինալաց հետ. որոնցմէ գովութիւններ և լուսաւորութիւններ իսկ ընդունեցաւ: Շօշափելի էր յաւէտ Սուրբիոյ նուիրակաց հետ ունեցած յաճախ յարաբերութիւնները և աշնոնց միջնորդութեամբ Հռովմ ըրած դիմումները. Բիավի, կառւտենցիոն և Տիւվալ՝ մեծապէս նպաստամոյց եղան իրեն այս խնդրոյն յաւ

Ջողովթեան: Շատ երախտապարտ և շնորհակալու պիտի մնայ իրենց զմմառեան միաբանութիւնն, իր բարւոյն ըրած մեծամեծ աշխատանաց և ծառայութեանց համար:

1900.ին երբոր Լյմմանուէլեան միաբանասէր անձը կաթողիկոս ընտրուեցաւ, Անդրէաս Գերագ. յարմար առիթ սեպեց իւր գաղափարաց կատարման մղում մը տալու. ուստի նոյն տարին Պօլիս գնաց և ջերմու համոզողական ցոյցերով հաւանեցուց այն Պատուական ծերունին առջինէն աւելի լնդարձակ ու որոշ յօրինելու միաբանութեան կանոնները, որոնց վրայ ուրիշ օգտակար յօդուածներ աւելցուց. և այսպէս իր դիւանին կնքովն և ստորագրութեամբ Հռոմ խրկուեցան, խնդրելով անոնց հաստատութիւնն:

Այս առթիւ էր որ Անդրէաս Գեղալ. Ընդունեցաւ թագադիր Աբ-
բայի տիտղոսն նոյն Հանգ. Հայրապետէն, ինչպէս նաև արտօնութիւն
և իրաւունք գրաի միաբաններն ևս պաշտպանելու, և իրրև մհծաւոր
միաբանութեան, իրենց նեղութեանց մէջ զիրինց սփոփելու:

Անդրէսա Գերպ. ին այս մասին ըրած այսքան ճգնաց արդիւնքը
չուշացաւ երևան գալու. զի թիշ յետոյ Հռոմ ինդրեց եպիսկոպոսա-
կան ընտրութեան համար Պօլիս գտնուած մի քանի Արքի. Եպիսկո-
պոսաց կարծիին յիշեալ սահմանապրութեան մասին, որոնք լաւ վկա-
յութիւններ տուին, և կրկնեցին արագ հաստատութեան ինդրբն:
Ուրախութեամբ լսեց զայն ընտիր մեծաւորն և փութաց շնորհակա-
լութիւնն յայտնել նոյն Արքի. եպիսկոպոսաց, իրենց համակիր բեր-
մանդ համար:

1904ին բարեյիշատակ Էմմանուէլեանի յաջորդի մընթռութեան համար, երբ կազմուելիք սիւնհողոսի քարուուղարութիւն ընելու նպատակաւ, մի քանի եպիսկոպոսաց հաւանութեամբ ժողովի հրաւիրութակաւ, ուզեց ի սկզբան հրաժարել ծերութեան պատաճառաւ, բայց շորհի թէ հնար է օգոստակար հետևութիւն մ'ունենայ այն՝ միաբանութեան համար, այս մտածութիւնն յաղթեց իւր ծերութեան։ Ասուածային նախախնմութեան առանձին թարերադութիւն մը, Աստուածային նախախնմութեան առանձին

շնորհչեն կիլիկիոյ կաթողիկոսութեան գահն հանեց Ամեն. Գերելջ
Հոգ. Տէրն Պօղոս Պետրոս ԺԲ. Սապաղեան. միաբանութեան բար.
ւոյն նախանձախնդիր և բազմարդիւն Անձ մը. որ իւր միաբանասի.
րութիւնն բազմաթիւ առիթներուն մէջ յայտնած, վանքին զարգաց.
ման գուարթ օգնութիւններ, նիւթական ու բարոյական նպաստներ
հրահանգներ մատուցած է:

Հարկ չեղաւ Անդրէաս Գեղար. ին երկար աշխատել ճշմարիտ միաբանասէր Հայրապետը համոզելու, որ նոր առաջարկութիւն մ'ըլլուվ Հռոմայ՝ կանոնաց հաստատութեան մասին. զի ինքնին բաջ գիտնալով անոր անհրաժեշտ կարեորութիւնն, մեծապէս տենչացող էր այդ գործը յառաջ տանելու: Անոր համար ջանաց Մեծաւորն համոզել յաւէտ ժողովին տասնութեց հարբը, որոնք ազգին ու միաբանութեան սիրոյն համար դիւրապատրաստ և բարեհաճ գտնուեցան ձեռնտու ըլլալ իրեն այս գործըին մէջ: Ուստի Գերերջ. Հայրապետին և անոնց ամենուն ստորագրութեամբը գեղեցիկ աղերսագիր մը մատուցին Հռոմայ իսնողը լով թախանձագին իրենց ըղձից արագ որումն:

Իսկ ինքն Գերերջ. Պատրիարքն փուլֆաց իւր առատաձեռնութեամբը ու ծախիւքը տպել և հրատարակել սոյն կանոնադրութիւնն և իւրա տիւ պատուիրել անոր անվիթար պահպանութիւնն։ Ակն ունինք, թէ Գերերջ. և յոյժ Միաբանասէր Հայրապետիս երջանիկ օրովն պիտի վայելէ միաբանութիւնն ցանկալի ուրախութիւնն սոյն կանոնադրութեան վերջնական հաստատութիւնն տեսնելու, որով անմահ յիաշտակը պիտի թողու անոր տումարին մէջ, որ ամեն տարի օրնութեամբ պիտի գովուի։ Այլ յաւէտ պիտի ուզէ պսակել այս Պատուական և բազմարդին Մեծաւորին անդուլ և քրտնաջան վաստակները որոնցմով յօգնեցաւ ու ծերացաւ այսքան ժամանակ բոլորանուէր զոհ ըլլալով միաբանութեան սիրոյն համար, և պիտի շնորհէ իրեն այս վարձատրութիւնն, զոր եռանդագին տենչմամբ կը խնդրէ ունենալ երկրիս վրայ, այսինքն տեսնիլ ու մեռնել միաբանութեան հաստատութիւնն։ Ահաւասիկ ինչ որ Անդրէաս Գերագ. կարող էր ընել և ըրաւ

միաբանութեան բարւոյն համար, բան մը, որ թէպէտ լրումը ըլստացաւ տակաւին, բայց բոլոր արդիւնքը ունի մեզի նկատմամբ. զոր՝ առանց մէկու մը միաբանական զգածմունքը վիրաւորելու, Աղէքսանդրեանի մանաճըն, ազդեցութիւնն ու միաբանասիրութիւն միայն կը կանու էլին արտազրել։ Անոր համար ալ յաւէրժ եզական գիրք մը կարող էլին արտազրել։ Անոր համար ալ յաւէրժ որ գովութիւն պիտի վայելէ։ պիտի գրաւէ մեր մէջ. և միշտ յարգ որ գովութիւն պիտի վայելէ։

9.

իրաց մեծութիւնն և առաւելութիւնքն՝ հանճարեղ մտաց արտա-
յայտութիւններ և յայտնի գովութիւններ են. բայց անոնց յինքեան
պայծառ չեն փալեր, եթէ ճարտար կառավարչի մը ձեռքը չիկանգնէ,
չփառաւորէ: Իմաստուն կառավարութեան դերն է յաւէտ նկատելի
յասարակաց Անձի վրայ. որուն ճարպիկ հնարազգիութիւնը կը յա-
ջասարակաց Անձի վրայ. որուն ճարպիկ հնարազգիութիւնը կը յա-
ջողի այն անհամեմատ արդիւնքները արտադրելու «ի ճարտարու-
թեան ձեռաց գովեսցին գործք, և որ իմաստուն է բանիւք առաջնոր-
դէ ժողովրդեան» Աեր. Թ.:

Աղէքսանդրեան Գերալ. իր կառավարութեաս ուղացյա-
կացուց քաղցրութիւնն, խոհեմութիւն ու խաղաղութիւնն, որոնք ա-
ռաջնորդեցին իրեն այսքան ժամանակ. և միաբանից ու օտարաց նա-
խանձրգեցին իրեն այսքան ժամանակ. 25 ամեայ շրջանն՝ անդորրու-
խանձելի ու գովելի հանդիսացուցին. Հայոց և բարութեան շրջան է: «Այսպէս լա-
թեան և միութեան, սիրոյ և բարութեան շրջան է: «Այսպէս լա-
թեան ի մոտի իմում վասն օգտի հասարակաց և շինութեան »
Համարեցայ ի մոտի իմում վասն օգտի հասարակաց և շինութեան »

իր ազդու և յանկուցիչ կերպերով զիտցաւ բարեւ յ ըստ մէկ արժէքն ու գրաւել ամենուն յարգանքը ու վստահութիւնն. իւր մէկ ակնարկն հաւասար աղղեցութիւն կը ներգործէն բոլոր հասարակու- ակնարկն հաւասար

թեան վրայ, քաղցրութեամբ ամենուն սիրտը շահեցաւ, ամենքը իրեն
հետ կապեց ամենուն սիրելի եղաւ « Որդեակ սիրելի արա զանձն
ժողովրդեան ». Սիրաք, Դ։ Ինքը բնաւորութեամբ գողտը սրտի տէր,
սիրով ու երկայնմտութեամբ կը զիջանէր նորընծայից տկարութեան,
բայց ոչ երբէք թոյլ և անհոգ անոնց պակսութիւնները յանդիմանե-
լու։ Երբ տարեկան ունկնդրութիւն կ'ընծայէ իրենց, հայրաբար կը
լսէ անոնց նեղութիւնները, և խոհեմաբար կ'ուղղէ կամ կը դարձա-
նէ ըստ պիտոյից։ Մեծապէս ատելի է իրեն խորութիւնն, ամենուն
հաւասար աչքով կը նայի, ստուգիւ որչափ կարևոր է անկողմնակա-
լութիւնն առաջնորդի մը համար. զի ըստ առաքելոյն ամենուն հաւա-
սարապէս պարտական է։ Առաջնորդ մը կշիռի կը նմանի, իւր
բերմանց մէտը մէկ կողմը ծանրացածին պէս, բոլոր կառավարու-
թեան հաւասարակշռութիւնն կը խանգարի։

Անդրէաս Գերպ. որչափ մտազբաղ հոգերու մէջ ընկղմած ըլլայ, միշտ ուրախ ու զուարթ կ'երևի նորընծայից, և յաճախ եկեղեցական պարտաւորութեանց և կանոնադրութեան վրայ կը խօսի իրենց, ընտիր սկզբունքներ հաղորդելով. «Այլ դու զուարթ կաց յամենայնի ». Բ. Տիմ. Դ: Ստէպ կը յեղեղէ իրենց այս սկզբունքը. որդեակներս, կ'ըսէ, խաղցէք զուարճացէք, բայց միանգամայն յիշեցէք միշտ թէ եկեղեցական էք:

Ուշադիր զննութեամբ հետամուտ կ'ըլլայ ստուգել եղած յանցանքները և տղայ մը դպրոցէն արտաքսելէն առաջ երկար կը մտածէ, առօթքով կը դիմէ առ Ա. Կոյսն միտքը լուսաւորելու, որ ուղիղը գործէ. և խիզճը ամեն տեսակտով հանդարտեցնելէն յետոյ կը հաւանի:

Մանրախոյզ քննութեամբ և զգոյշ արթնութեամբ կը ջանայ աշակերտաց բնաւորութիւնն իմանալու. կատարեալ փորձառութիւնն ունեցեր է անոնց ինչ ըլլալը իմանալու և շատ անգամ ճշդիւ կը գուշակէ ոմանց ապագան: Անաչառ վրէժինդիր է նորընծայից եղած անիբաւութեանց ու զրկանաց: Բայց մեծ խոհեմութեամբ և նուրբ քննադատութեամբ կը վարուի, դպրոցի անմիջական պաշտօնատեարց գէմ

եղած ամբաստանութեանց նկատմամբ։ Վերջապէս գողար ընթացքով
իւրաքանչիւրին կը յարմարի և կը դարմանէ զամենայն բաղըրու-
թեամբ։ Խմասու. Ը։ Խակ միաբանից ցուցած վարմունքը աւելի վսեմ
ու համոզական կերպերու վրայ հիմնուած է, կատարեալ ու բեղուն
հանգամանքներով օժտուած, որով ընտանիկան երևութով տարօրինակ
ու ցանկալի ուղղութիւն մը տուաւ վանաց կենցաղավարութեան։
Խոնարհ զիջողութեամբ կը ջանայ իւրաքանչիւր միաբանի արդար
հաճոյքը գոհացնել, որչափ հնար է և վանական բարեկարգութիւնն կը
ներէ. ոչ երբէք կրնայ վշտացեալ տեսնել կամ նեղութեան մատնուած
միաբան մը, խակոյն կը փութայ սփոփելու. ոչ երբէք կը զլանայ
օգնութիւնը միաբանի մը. և աննախանձ ոգւով իրեն եղած դիմում-
ները ըստ կարի գոհացնել. խխատ կը զգուշանայ միաբանները օտա-
րաց առջև արհամարհել։

Կ'աշխատի յառաջացնել անոնք, որոնք զիտէ թէ ընդունակ ու զարգանալու, կը յարգէ մեծին ու պատիկին արժանիքն. կ'ախորժի լսել անոնց դիտողութիւնները զոր վանքին, և նոյն իսկ անձին նկատմամբ կ'ունենան: Յաճախ խորհրդակցութեան կոչելով զիրենք, կ'ուզէ համերաշխութեամբ յառաջ տանիլ հասարակաց բարին: Ամեն միաբանները կը գործածէ, իւրաքանչիւր ըստ իւր կարողութեան պաշտօնի մը կարգելով. և խոչեմ փորձէ յետոյ, վստահութեամբ կը տօնի մը կարգելով. կ'աշխատի յառաջացնել անոնք, որոնք զիտէ թէ ընդունակ ու զարգանալու, կ'ախորժի լսել անոնց դիտողութիւնները զոր վանքին, և նոյն իսկ անձին նկատմամբ կ'ունենան: Յաճախ խորհրդակցութեան կոչելով զիրենք, կ'ուզէ համերաշխութեամբ յառաջ տանիլ հասարակաց բարին: Ամեն միաբանները կը գործածէ, իւրաքանչիւր ըստ իւր կարողութեան պաշտօնի մը կարգելով. և խոչեմ փորձէ յետոյ, վստահութեամբ կը տօնի մը կարգելով.

իսկ արտաքին փայլն ու շահած անուն է: Իսկ
մէկ մեծաւոր մը իրեն պէս այնքան ազգեցիկ դիրք մը շահած է: Իսկ
համակրելի կերպերովն, խաղաղասէր և ուղղամիտ գնացքով մարոնի
ժողովրդեան ամեն դասակարգի մէջ բարձր անուն ստացած և վանքին
չամբան նախանձելի ըրած է: Ոչ մի կուսակալ, ոչ մի կառավար,
չամբան նախանձելի ըրած է:

իշխանք ու ազնուազունք՝ ամենուն հետ հաշտ ու բարեկամ է. ամենքը կը զովեն ու կը մեծարեն և կը խոստովանին զինք կարող ու եղական անձնաւորութիւն մը: Իր աշխարհաշէն գաղափարներով, և յաւէտ քաղաքագիտական տեսութիւններով, զոր յաճախ կը պարզէ Լիբանանու յառաջադիմութեան համար, կուսակալաց և մեծ անձնաւորութեանց բարձր գնահատման արժանացած է. որոնք շատ անգամ այս խօսքը զրուցած են. Եթէ մարոնի կղերը Աղէքսանդրեաններ ունենար, Լիբանան շատ տարբեր կացութեան մէջ կը գտնուէր այսօր. ոչ երբէք դիմում մ'ունեցած է կառավարութեան, և ունայն դարձած է. այլ ընդ հակառակն՝ ի շնորհս երեսաց իւրոց բազմաթիւ անձանց բարիք և պաշտօններ շնորհուած են:

Ասկէ նուազ չէ կղերական դասին մէջ վայելած համարմունքը: Առաք. Նուիրակաց բարեկամութիւնն, ինչպէս նաև Մարոնի կաթողիկոսաց համարմունքը վաստկելու մէջ մասնագէտ մը կրնայ ըսուիլ: Եպիսկոպոսունք և քահանայք առ հասարակ կը մեծարեն ու յաճախ կը պատուեն զինքը: Երջանկայիշատակ Հաննէ-էլ-Հաճ կաթողիկոսն՝ զինքը իր եպիսկոպոսներէն նախապատիւ կը համարէր:

Իսկ ժողովրդեան և ազգայնոց վրայ ներգործած տարօրինակ ազգեցութիւնն անբացատրելի է. Մեծին ու պղտիկին, աղքատին ու հարստին մատնանիշ եղած է. իր ներողամիտ բնաւորութեամբը, բարեգործութիւններովն և զթառատ ողորմածութեամբը ամենուն ջերմագին սիրոյ ու պաշտումի առարկայ եղած է. թշնամի բնաւ. ամենքը ծանօթ ու բարեկամ և շատերն իսկ երախտապարտ. հասարակաց գործերուն մէջ ձեռնոտու և առաջնորդ ամենուն. վերջապէս Զմմառու փառքն ու ազգայնոց պարծանքն եղած է:

Դէպք մի միայն բաւական պիտի ըլլայ հաւաստել խօսքերուածշմարտութիւնն: Անցեալ տարի երբ Անդրէաս Գերապ. կաթողիկոսի ընտրութենէ վանք կը վերադառնար, այնպիսի սիրալիր ու խանդավառ ընդունելութեամբ ու շքեղ հանդիսութեամբ ժողովեցին զինքը Լիբանանցիք, որուն նմանը և ոչ մի եպիսկոպոսի եղած է. ամբողջ

գիւղեր և հեռաւոր անձինք դրօշակներով, նուազախումբերով, հրացանաձգութեամբ, գովասանական երգերով, ձօներով և սուսերամարտիաղերով եկան յայտնելու իրենց ուրախութիւնն վերադարձ գալուաեամբը: Խշիանազոնք, եպիսկոպոսունք, քահանայք, մեծաւորք և դպրոցականք դիմեցին ի Զմմառ ինդակից ըլլալու իրեն. պատիւ մը որ ցայսօր Զմմառու և ոչ մի մեծաւորն վայելած է:

Վերիտոնի կաթ. փոխանորդ եղած ժամանակ այնպիսի խաղաղ և իմաստուն կառավարութիւնն մը ի գործ զրաւ որ ցայսօր Վերիտոնցւոց փափաքելի է, և ամեն տեղ գովութիւնն կը լսուի:

Ահա այս ամենայն կերպերն ու առաւելութիւններն են անժխտելի վկայ իր իմաստուն կենցաղավարութեան ու կառավարութեան, որով վկայ իր իմաստուն կառավարութեան ու գովութեան անզին կը հաւաքէ ամենուն շրթանց վրայէն գոհութեան ու գովութեան անզին կը հաւաքէ ամենուն շրթանց վրայէն գոհութեան օգտին կը սեպհակագոհարներն, զորոնք բովանդակ միաբանութեան օգտին կը սեպհակագոհարներն, սակաւաներուն վրայ միայն նացնէ. եղական յատկութիւնն մէ այս, որ սակաւաներուն վրայ միայն կը փայլի:

Է.

Կ'ըսուի թէ մարդ մը կատարելապէս ճանչնալու համար բաւական չէ արտաքին երկոյթներէ դատել ու գնահատել զինքն, այլ պէտք է խորամուխ ըլլալ և հետազոտել նաև անոր ներքին կենաց ծալքերն է լուրջ մտօք ուսումնասիրել այն աղբիւրները, որոնցմէ իրը ուղիղ է հետեւութիւն բղիսին ամեն կատարելութիւնն և արդիւնք, որոնք մեզի այնքան փափաքելի են. այն ատեն աւելի համոզրական և ստոյգ գահան գահապէս գերպ. ին արտաքին կենաց ըուլոր բեղմնաւոր

Ուրդ Անդրէաս Գերապ. ին արտաքին կենաց ըուլոր բեղմնաւոր խաւերն զննելէն յետոյ, պատշաճ է սուղ ակնարկ մ'ալ ձգել անոր

Ներքին ու առանձնական կենաց հանգամանքներուն վրայ, աւելի պայծառ ու համոզմամբ ճանչնալու և յարգելու զինքը:

Աղեքսանդրեան Գերպ. անհատական տեսակէտով մտածեալ, ստուգիւ տիպար անձ մըն է, որուն նմանները շատ հազուագիւտ են մեր հայ կաթողիկէ հասարակութեան մէջ: Թէպէտ իրեն կենաց մեծագոյն մասը վանական խոնարհ ու անշուրք յարկերուն տակ անցուց, այսու ամենայնիւ խիստ եփուն, բեղմնաւոր ու կատարեալ կեանք մ'ունեցաւ, ամենայն բարեմասնութիւններով և առաջինութեամբ զարդարուած:

Կատարեալ եկեղեցական մըն է. կրօնական ճշմարտութիւնները
և եկեղեցականութեան սկզբունքները այնքան խորունկ և ազդու հա-
մոզում գոյացուցած էին իրեն մտքին մէջ, որ միշտ գաղտնի ձգտում
մ'ունեցաւ դէպ ի կատարելութիւնն աւետարանական, անոր ոգւովն
ու լուսովը ապրեցաւ, և դիմեց անխոտոր ուղղութեամբ աստիճանին
պարտականութիւնները կատարելու: Քաջ համոզուած է, թէ եկեղե-
ցականի նախնական կէտն է կոչման հետեւիլ հաւատարմաբար. առա-
քինի, սուրբ, լոյս և բարի օրինակ ըլլալը պարտը մի է իրեն հա-
մար: Բարեպաշտութիւն, կ'ըսէ, չի բաւեր քահանայի, կատարելութիւն
կը պահանջուի իրմէ . «Եղերուք կատարեալ, որպէս և հայրն
ձեր երկնաւոր կատարեալ է» Մաթ. Ե: Եւ նախ կատարելութեան
սկզբին ու լրումն սէր ըլլալով, ջանացած է միշտ արծարծելու զայն
սրտին մէջ, և փայլեցնելու իւր գործոց և խօսակցութեանը մէջ:

Վառ եռանդ մ'ունի առ Ամենասուրբ խորհուրդն Հաղորդութեան
և կը ջանայ տարածել զայն միաբանից սրտից մէջ. ամեն օր ան-
խափան կը պաշտէ Ա. պատարագն նախանձելի ջերմեռանդութեամբ;
Անգամ մը ծանրապէս հիւանդանալով ինդրեց ու ընդունեցաւ ամե-
նասուրբ խորհուրդն, և անմիջապէս հանգստութիւն մը գտաւ իւր նե-
ղութիւններէն, և քիչ օրէն զերծաւ բոլորովին այն մահարեր հիւան-
դութենէն : Նոյնապէս յստակ ջերմեռանդութիւն ունի Յիսուսի Ա.
Սրտին, որուն արձանը բերաւ և զետեղեց եկեղեցւոյ մէջ, ինչպէս
վերը յիշեցինք:

« Որ յուսայ ի Տէր մի՞ ամէնեցէ :
իր խօսակցութիւնը ստէպ հոգւոր բաներով համեմուած է, և միշտ
օգտակար նիւթերու վրայ կը յածի, ուսկից կ'աշխատի գործնական
կենաց ընթացքի մերձեցնել : Անանկ որ ախորժելով կը բաղձայ մարդ
լսել իրեն և չի յազենար ընկերութենէն . « բան ձեր յամենայն ժամ
շնորհօք Տեառն իրրե աղիւ համեմեալ լիցի » կողու . Դ : Գոռո-
շութիւն ու արհամարհանք նշանակութենէ զուրկ են իրեն ըով :
Անդրէաս գերպ . քիչ անգամ բարկացեր է կենացը մէջ . իսկ ոխա-
կալութիւնն ու վրէժինդրութիւնն բնաւ չի զիտեր . շատ լայնախոնէ
ողիւթիւնն ու վրէժինդրութիւնն բնաւ չի զիտեր . շատ լայնախոնէ

իրեն խոնարհութիւնն զարմանալը է. Դա կ
նոնց շողշողուն փայլունութիւնն՝ մթութեան և ոչնչութեան խորելը
թաղուած են իրեն քովը. խոնարհութիւնն, կ'ըսէ, եկեղեցականի գեղեց-
կագոյն զարդն ու յատկանիշն է: Երբ 1898ին բաղդն իրեն ժպոե-
լագոյն զարդն

լով՝ Եգիպտոսի հպիսկոպիսական ծիրանիին հրապոյրն իրեն ներկայացուց, շատ անտարբեր սրտով նայեցաւ անոր: Ոչ Ազարեանին թախանձանքն, և ոչ ապագային փայլուն յոյսերն կրցան հանել զինքն խոնարհութեան անդունդէն. Յայսօր քահանայ ապրեցայ, ըստ, և քահանայ կ'ուզեմ մեռնիլ:

Երկրաւոր ո՛ւ և է բարեաց նկատմամբ միշտ անտարբեր դիրք մ'ունեցաւ, իրը լոկ միջոց նկատած է զանոնք մեր այս աղցաւոր կեանքը անցնելու. դրամասիրութիւնն չկրցաւ. մուտ գոնել սրտին մէջ: Դրամասիրութիւնն մահարեր թոյն է, կըսէ, եկեղեցականութեան հոգին սպաննելու. «Արմատ ամենայն չարեաց արծաթսիրութիւն».

Ա. Տիմ. Զ:

Այս խոնարհութեան և անտարբերութեան հետ՝ միացուցած էր նաև նախանձելի պարզութիւն մը. սեթեեթ կերպերն կ'արհամարհէ. զարդարանքն ու փառաւորութիւնն մարդուն կատարելութեան պատրանքն են, կըսէ. անոնցմով մարդուն յարգն չի բարձրանար: Անկեծծութիւնն ու ճշմարտախօսութիւնն շատ սիրելի են իրեն. ոչ երբէց յանձն կ'առնէ իր համոզման դէմ խօսիլ, թէ և խաղի համար ըլլայ. իր այսո՞ւ այս է, և ոչն՝ ոչ:

Խաղաղասիրութիւնն հաւատարիմ ընկեր և բարեկամ եղաւ բոլոր կենաց մէջ. անով ապրեցաւ, զայն սիրեց և կատարեց. այսքան ժամանակ զանազան անձանց ու տարբեր բնաւորութեան տէր մարդկանց հետ կենցաղավարեցաւ, քսան և հինգ տարի կառավարեց վանքը՝ առանց սակայն ճիչ մը լսուելու, շփոթութիւն մը ծագելու, կոիւ կամ հակառակութիւն մը ծնանելու. կէտ մը որ շատ առաջնորդներու համար անլուծանելի կնճիռ, առեղծուած մի է: «Եթէ հնարինչ իցէ ընդ ամենայն մարդկան զիսաղաղութիւն կալջիր»: Հոսմ. ԺԲ:

Անդրէաս Գերպ. բնութեամբ ոչ շնայլ է և ոչ ժլատ, և երբ պատշաճութիւնն կը ներկայանայ, չի խնայեր վայելուչն ու պարտուպատշաճն ընելու: Աղքատ ազգայիններէն մի քանի տղաքը՝ անձ-

նական ծախիւք դպրոցները կը դնէ կոթուելու համար: «Զգեցարուք, զգութ, զողորմութիւն»: Կողոս. Գ: Իր պատուոյն, վեհանձնութեան և ազնուութեան նախանձախնդիր է. միշտ բարձր յարգ տածած և զարմանալի փափկութեամբ ջանացած է փայլեցնել զանոնք ամեն վարմանց մէջ:

Իր հիւրասիրութիւնն հանրածանօթ է, ամեն այցելուները մարդասիրաբար կ'ընդունի, բաղաբակիրթ ու սիրալիր ցոյցերով կը պատուէ զամենքը, իւրաբանչիւրը ըստ իւր արժանեաց ու մեծութեան. ազգայինք օրերով և շարաթներով երբեմն կը վայելեն իր զուարթ ու բարեհաճ վարմունքը, և վեհանձն առատութիւնն. «Զհիւրասիրութեան զչետ երթայր»:

Զանց չեմ ըներ յիշել նաև երախտագիտութիւնն, որ այնքան սիրելի է իրեն. չնչին բարիքն անգամ կը յիշէ, և կը վարձատրէ: Ոչ միայն անձին նկատմամբ, այլ նաև հարիւրաւոր տարիներէ առաջ վանքին բարերարներուն բարեաց ճանչցող և յարգող է. «Աղաչեմ վանքին բարերարներուն բարեաց ճանչցող»: Մակը. Բ: Թ: զջեզ յիշել զերախտիսն և զառհասարակ բարեաց».

Ը.

Խակ գործունէութեան ասպարէզին մէջ ցոյց տուած անձնանուի դութիւնն ստուգիւ դիւցազնական է. ոչ բնաւ առանձնական մի օգուտ, կամ դիւրութիւն փնտուած է, այլ ամին բան հասարակաց բարոյն նուիրած: Քաան և հինգ տարի ծրիաբար աշխատեցաւ միաբանութեան համար, վեհանձնութեամբ պատարագուցներ իսկ վանքին նուիրելով: Այս բաւական չէ, այլ հինգչարիւր օսմ. լիրայի արժողութեամբ երկիր գործական չէ, այլ հինգչարիւր օսմ. լիրայի արժողութեամբ երկիր գործական չէ ձիւնիի մէջ՝ իւր քահանայական դրամով և զայն վանքին պարզած է: Վերջապէս ինչ որ ունի նիւթական ու բարոյական ամենը գեած է: Վերջապէս ինչ որ ունի նիւթական ու բարոյական ամենը

միաբանութեան բարոյն զոհած է. ևս և միաբանութիւն մի ենք կ'ըստէ. նախանձելի սկզբունք, որ հազուագիւտ է մեր հասարակութեան մէջ. «Ունէին զամենայն ինչ հասարակաց ». Գործ. Բ.:

Այս սկզբան զօրութեամբ զգուշացաւ ո՛ և է ծանրաբեռնութիւն
կամ աւելորդ ծախը չպատճառել վանքին։ Ոչ երբէք յանձն առած
է ընդունիլ ո՛ և է առանձնաշնորհութիւն կամ տարբերութիւն, զոր
միարանք ի սիրոյ յայտնած են իրեն։ Այլ յամենայնի համաձայ-
նութեամբ ամենուն հասարակաց կենօք ապրեցաւ. շատ ատելի է իրեն
առանձնականութիւնն կամ զարտուղութիւնն. սա, կ'ըսէ, եղայրական
հաւասար հոգին կը շիջուցանէ. անձնասիրութիւնն ապականիչ ախտ
է միարանութեան։

Այսպէս հաւաստեաւ գիտնալով՝ մեծ անիրաւութիւն և նախատինք ըրած կ'ըլլայինք իրեն, եթէ յանդզնէինք կասկածանաց նոյն իսկ ամենափոքր ստուերն անգամ ածել անոր զարմանալի հաւատարմութեան վրայ:

Արտաքին իրողութեանց մէջ իսկ նշանաւոր է հաւատարմութիւնն, ինչպէս նաև արդարասիրութիւնն որ անաշառ ուղղութեամբ իրացանչիրին իրաւունքը կը շնորհէ: Խիզճը շատ փափուկ է, ոչ բնայանձն կառնէ կեղտաւորել զայն չնչին արատով իսկ: Յետին ճշգութիւն կը պահէ վանքին հաշիւներուն մէջ՝ ամեն ըան մանրամասնօրէն գրելով, ելքն ու մուտքն որոշակի նշանակելով. նոյն ճշգութիւնն կը պահանջէ նաև պաշտօնատէրներէն:

Գարմանալի յատկութիւն մ'ունի Անդրէաս Գերպ. որնոր առաքեալի մը շատ հարկաւոր է, այսինքն սրաի գոհութիւն իր ունեցած պաշտօնէն ու վիճակէն, ոչ երբէք տժգոհանաց բառ մը լսուած է բերնէն այս մասին, և միշտ կը յորդորէ միաբանները այս սկզբան հետեւելու տեղն ու վիճակն զմարդ երջանիկ չըներ, այլ մարդը զանոնք բարի ու բաղձալի կ'ընէ, վիճակէն տժգոհ մարդը, ամեն տեղ տժգոհ է կ'ըսէ. «Գոհացարուք յամենայնի զի այս են կամք Աստուծոյ». Թէս. Ը.

Այս գեղեցիկ սկզբան վրայ յեցեալ կը յեղեղէ միշտ, թէ այն պաշտօնատէրը, որ իր պաշտօնին յարակից դժուարութիւններէ կը գանգատի ու կը տրտնջայ, նա չէ ճշմարիտ պաշտօնեայ, այլ վարձկան. զի նեղութիւնը անբաժան են պաշտօնին, և արդէն անոնք են որ կը կացուցանեն պաշտօնեային փառապահն ու առաւելութիւնն: Անխոհեմութեան ու փառասիրութեան նշան է՝ վիճակի մը կամ դիրքի հաճելի կողմն միայն նկատել, անտեսելով անոր դժուարութիւնները. անոր համար կըսէ լաւ խորհելու և մտածելու է վիճակը ամեն տեսակէտով, և ապա զայն ընդգրկելու է, որպէսզի անոր պատասխանատութիւնն չծանրանայ մեր վրայ, ի թշուառութիւն մեր և մեզի յանձնուղղներուն. « Քննեցէք զանձինս »:

Եւ ստուգիւ Աղէքսանդրեան Գերպ. գործքի մը միջամուխ չըւ-
լար, մինչև որ ամեն կերպով շապահովուի անոր յաջողութեան
վրայ: Բան մը սկսելէն առաջ կը պատրաստէ նախ ատաղձը ամենայն
վրութեամբ, կը հաշուէ խոհեմութեամբ ամեն միջոցները և հետեւու-
թիւնները: Հասուն խորհրդածութեամբ կը չափէ ու կը կշռէ ամեն
պարագաներն: Շատ զգոյշ ու խղճամիտ է հասարակաց վերաբերեալ
իրողութեանց մէջ. ոչ երբէք անխորհուրդ գաղափարներով կը ձեռ-
նարկէ գործքին, այլ միշտ համոզմամբ և վստահ ըրածին վրայ: Հու-
նարկէ գործքին, այլ միշտ համոզմամբ և վստահ ըրածին վրայ: Հու-

Գահավէժ խորհուրդը և շուտափոյթ գործերն մեծապէս անհաճոյ են իրեն. անոնք կ'ըսէ, տհաս պտղի կը նմանին, որոնք յաճախ պառն պտուղներ կը ծնանին: Նոյնպէս արագ բարեփոխելու գաղափարն՝ իւր սկզբան բոլորովին հակառակ է: Նոր մեծաւոր ընտրուելէն և վանքին վիճակն լաւ ուսումնասիրելէն յետոյ այս խօսքը զրուցած է. Արտանց կը բաղձամ վանքին բարոյն ու յառաջադիմութեան. բայց չեմ զիտեր թէ արդեօք կեանքս պիտի համապատասթեան. բայց չեմ զիտեր թէ արդեօք կեանքս պիտի համապատասթեան:

պէս կերպարանափոխ ընել ու բարւոքել ամբողջ հասարակութիւն մը. ինչպէս ոմանք կը համարին քիչ ժամանակի մէջ բարեկարգել ու ծաղկեցնել իրենց տեղը, այլ ապա փորձին մէջ յուսախար եղբ են:

Տնտեսական մասին իսկ լուրջ հոգածութիւն և զգոյշ նախատեսութիւն կը ցուցնէ, ո՞ւ է պատահականութեան առջև պատսպարեւու վանքը. իւր փորձառութեամբը կը հեռածգի ամեն միջոց ու առիթ քննելու. վերջապէս յառաջագոյն հոգատարութեամբ ամեն դիւրութիւն կը հայթայիթէ:

Անվեհեր արիութիւն և հաստատամութիւն ունի գործին մէջ, անյողողի հոգի և պողպատեայ կամք աշխատասիրութեան. զիշեր ցորեկ կ'աշխատի, կը տքնի. վանքին ամեն պիտոյից չափովն կը ծաւալի գործունէութիւնն ոչ երբէք հասարակաց գործքին նկատմամբ անհոգ գտնուած է. նախ հասարակութիւն, կըսէ, և ապա հս:

Դժուարութեանց առջև կասիլ չի գիտեր, շատ կնճռու խնդիրներու դատերու մէջ գտնուած է. և ամենըը անխռով և անշփոթ պըսակած է անակնունելի յաջողութեամբ։ Արժան չէ, կ'ըսէ, վհատիլ գժբաղդութենէ, ընկճիլ դժուարութենէն, այլ նորանոր միջոցներով հետամուս ըլլալու է, մինչև որ յաղթութիւնն ստացուի։ Եւ յիրավի ինըը մտքի բեղմնաւոր ծննդականութեամբը կը ստեղծէ յաջողութեան գիւտն ու դռներն։ «Այլ Հանճարեղ ծանեաւ բազում բանս. և իմաստութիւն առաքեցաւ ի նմանէ»։ Սիրաբ լի.

Դրամական անձկութեան և ուրիշ նեղութեան մէջ իսկ Անդրէաս Գերպ. շատ լաւ զիտէ անփոփոխ պահել դիրքն . այնպէս կ'երկցնէ ինք զինքը ուրիշին առջև որպէս թէ ամենաերջանիկ և լիառատ ճռ խութեան ժամանակն ըլլայ. որպէս զի կ'ըսէ, վանքին անունը ու ազգեցութիւնն չնուազէ օտարաց առջև և միշտ պատուով մնանք;

१०.

Անդրէսս Գեղարք. ոչ միայն մարմնաւոր աշխատութեան, այլ նաև
մտաւորական վաստակոց մէջ ալ անխոնջ և անպարտելի է: Իմացա-
կան յառաջադիմութիւնն միշտ սիրած է, և բարձր յարգ տածած է
այն գիտութեանց մանաւանդ, որոնց բահանայական կոչման մեծա-
պէս հարկաւոր են: Բոլոր կենացը մէջ ուսմունքը ձեռքէ ձգած չէ,
և իր գիտցածով չգոհանալով, ջանացած է ամեն ատեն նորանոր
բաներ սորվելու, նոր գաղափարներ և լուսաւորութիւններ ունենա-
լու. որչափ որ սորվինք ու զիտնանք, կըսէ, այնչափ աւելի գիտ-
նալու բաներ պակսին մեզի: Ուսմունքն իւր միակ զբօսանքն ու
նալու բաներ պակսին մեզի: Ուսմունքն իւր միակ զբօսանքն ու
գուարճութիւնն համարած է, սաստիկ խորշում գոյացնելով դատար-
կութեան. «Բազում չարիս ուսոյց դատարկութիւն» Սիրաք. Լ: Քա-
հանայն կ'ըսէ, երկու տեղ միայն կընայ միսիթարութիւն գտնել աշխար-
հիս վրայ. Սուրբ Սեղանին և գրասեղանին առջև, և հոն միսիթարու-
թիւն չգտնողն, ուրիշ տեղ չի գտներ:

Եկուլթեան հասակին մէջ ուստւ ինքնօգնութեամբ արարական
խեցբեկ լեզուն, և յաճախ գործածութեամբ լաւ կը պարզէ անով
իւր գաղափարները:

Աղէքսանդրեան գերպ. բնական ձիրքերով և մտաւրական կարողութիւններով ճռիւ, պղտիկուց ճանչցաւ անոնց յարգն, և յարատեալիստութեամբ շահագործեց զանոնք. իւր բազմակողմանի հմտուաշխատութեամբ է. հարուստ պաշտը զանձած ունի իւր սրամիտ թիւնն զարմանալի է. հարուստ պաշտը զանձած ունի իւր սրամիտ յիշողութեան ամբարանոցին մէջ. մանաւանդ հնախօսական՝ տոհմայիշողութեան ամբարանոցին՝ մասին ինքն՝ քաղաքական և եկեղեցական պատմութեան, որոնց մասին ինքն՝ ծանօթութիւններով և գաղափարներով զեղուն:

Քաջ է տեսական ու բարոյական Աստուածաբանութեան, փիլիսոփայութեան ու եկեղեցական իրաւաբանութեան մէջ, և երկար ժամանակ դասատուութիւն ալ ըրած է նոյն ճիւղերու մէջ: Ասկէ զատուրիշ բազմաթիւ սրբազան ու աշխարհական գիտութեանց գրեթէքիչ շատ տեղեկութիւններ ունի: Իր մաքի առատութեամբը և ճոխ հմտութեամբը կարող է ամեն նիւթի վրայ ժամերով խօսիլ առողջ գաղափարներ յայտնելով: Յաճախ կը սիրէ ուսումնական ու պատմական նիւթերու վրայ խորհրդածել, կ'ուզէ ամեն բանի ծանօթանալ, ամեն բան գիտնալ: Ամեն բան սորվելու է, կըսէ, աղէկն ու գէշն իմանալու է, բայց օգտակարն գործածելու է, ինչպէս Ոռկրատէս իմաստունն կըսէ, Որպէս զմեղու տեսանեմք ի վրայ ծաղկանց նստեալ, սակայն զպիտանին առնուն, նոյնպէս ամենայն իրաց պարտ է հմտանալ, բայց զօգտակարն առնուլ: Անզըէս Գերպ. չի գոհանար բան մը հարեանցի և կիսկատար ուսումնասիրել, այլ չիմնովին՝ անոր ամեն գաղտիքներուն խորը թափանցելով:

ԹԵԿՆ Եօթանասնամեայ ծերունի և հինաւորց անձ մ'է , բայց ստուգիս ժամանակի մարդն է . ամեն տեղւոյ և անձի կը յարմարի և ամեն դարու հետ կ'ապրի ու կը կենցաղավարի : Ազատ է բոլորովին այն հնամոլ և յամառ նախապաշարումներէն , զոր ոմանք կ'ունենան սխալ համարում մը կազմելով իրենց ինքնաշխար կարծեաց ու գաղափարաց , արհամարհելով նորութիւնն և անոր ամեն ճշմարտութիւններն : Ոչ երբէք փոքրոգութիւն համարած է անձին զիջանիլ որ պէտք է զիջանիլ . և տեղի տալ՝ որ պէտք է տեղի տալ կամ հաւանիլ : Թէպէտ և հակառակ է մեծապէտ նորամուտ սովորութեանց և խիստ աւանդապահ վանքին նախկին կարգադրութեանց , միշտ կը ջանայ հինը նորի վրայ ձուլել և ըստ կարի ու պատշաճութեան բարեփոխել :

Զգոյշ և արթուրն է կենցաղավարութեան մէջ, ամեն բառ ճշգիւղի կը խօսի. ամեն բանի տեղն ու ժամանակն կը խորհի. և ամեն մարդու համաձայն կը վարի ու կը զաղափարէ, բաղաբագիւռու-

թեան կողմանէ խիստ մտազիր, զգաստ ու աչալուրջ է չվիրաւորելու այլոց զգացումները կամ անտեղի քայլ մ'առնել արտաքին յարաբերութեանց մէջ:

Խօսակցութեան մէջ կը խորշի կրքու վիճաբանութիւններէ ,
այլ ստէպ կ'ախորժի հանդարտ փաստաբանութեանց ու բանաւոր
պատճառաբանութեանց : Խոչեմութեամբ մտածել , սկզբամբ խօսիլ և
համոզմամբ գործել . ասոնք եղած են միշտ իրեն հաւատարիմ առաջ-
նորդներն բոլոր կենացը մէջ :

Վերջապէս շատ խորագննին, նրբաճաշակ ու փափկանկատ անձ
մ'է. իւր սրամիտ դիտողութիւնները, բարձր մտածութիւնն և պարզած
առողջ տեսութիւններն ստուգիւ գնահատութիւն ու զարմանալի են. օ-
ծութիւն ու լիութիւն կայ չո՞ն, ուր միտքն ու հոգին կը մնանին ու
կը պարարին, և կը զգան սովորականէ աւելի բան մը, որ մարդկանց
ամեն դասակարգի մէջ չի գտնուեիր:

Զանց չեմ ըներ յիշել նաև Անդրէսս Գերպ. ին այլոց առաւել
լութեանց ու ձրից ունեցած յարգն. կը ճանչնայ ամենուն, նոյն իսկ
իրմէ փոքրներուն արժանիքն. կը մեծարէ ու կը քաջալերէ զանոնք:
Առաջնորդի մը ամենամեծ առաջինութիւնն է, կ'ըսէ, կարող ըլլաւ
հանդուրժել ձեռքի տակ եղողներուն բարձր հանճարին ու կատարելու-
թիւններուն և ըստ արժանեաց գնահատել ու յարգել զանոնք: Մեծ
թերութիւն մ'է մեծերուն նկատմամբ, չկարենալ տանել ստորնագու-
թերութիւն մ'է մեծերուն նկատմամբ, չկարենալ տանել անձնական պա-
նից ունեցած առաւելութեանցը, և չուզենալ տեսնել անձնական պա-
կասութիւնն և այլոց կատարելութեամբը լնուլ զայն: Պարծանք է
իրենց մանաւանդ ունենալ այնպիսի հպատակներ, որոնք իրենց ա-
ռաւելութեամբը ձեռնոտու և օգնական կ'ըլլան բարձրացնել մեծաւո-
ռաց յարգն ու պատիւն: Այսպիսիներու վրայ պէտք է յաւէտ գուր-
ռաց յարգն ու պատիւն: Այսպիսիներու վրայ պէտք է յաւէտ գուր-
ռաց յարգն ու պատիւն: Հասարակաց բարւոյն աւելի օգտակար ծառա-
գուրալ ու խրախուսել՝ հասարակաց բարւոյն աւելի օգտակար ծառա-



ՎԵՐԶԱԲԱՆ

Ասոնք են ահա Աղէքսանդրեան Գերպ. ին անգին կենաց պայ-
ծառ նկարներն և մեզի ցոլացած նշոյլներն, զոր բառորդ դարձ-
չափ մանաւանդ տեսանք, շօշափեցինք ու վայելեցինք. այս հանրօ-
գուտ, ըեղուն գործունեայ կեանքը, և յաւէտ մարզարտաշար գոհար-
ներով բոլորած անոր փայլուն պսակն, զոր բան և հինգամեայ
արդինքն հիւսեցին, չի կրնար ստուգիւ աննշան երկիլ այն մտքե-
րուն, որոնք հմուտ ու ճարտար են մեծամեծ անձնաւորութեանց յատ-
կանիշ նկարագիրն ճանչնալ և արժանապէս գնահատել: Մանաւանդ
միաբանի մը համար չի կրնար թանկագին չերենալ այն, որ իրեն
բարւոյն ու պարծանաց համար մաշեցաւ, զոհուեցաւ, եթէ իրապէս
միաբանասիրութեան գաղափարն ունի, և զիտէ անաչառ կշխռի մէջ
գնել բան ու գործք, որ այդ գաղափարին ու զգացմանց իրականու-
թեան կը ծառայեն:

Անդրէաս Գերպ. միայն թէ ուզենանք ճշմարտութիւնն յարգել,
խորհեցաւ, գործեց ու պաղաբերեց ինչ որ կարելի ու օգտակար էր
խոհեմ ու միաբանասէր անձի մը գործել այն միջոցներով և այն
պարագայներու մէջ: Իբրև միաբան, իբրև առաջնորդ և իբրև հայր
իր պաշտօնը փառաւորեց, անմահացուց անունն, և մեր բարերարաց
փառաւոր կարգն դասուելու արժանիքն և իրաւունքն ստացաւ:
Մեզմէ իւրաքանչիւրն կը պարծի ջերմ միաբանասիրութեան ա-
ռաւելութեամբը, այսու ամենայնիւ պէտք ենք համազուիլ, թէ Ան-
դրէաս Գերպ. շատ աւելի բարձր ու գերազանց կը գտնուի յայսմ

մասին արդեամբը ու ճշմարտութեամբ, որով այնպիսի փայլուն արյանագրութիւններ դրոշմեց միաբանութեան տումարին մէջ՝ որոնց իսպառ պիտի յիշուին, և գովութեան առարկայ ըլլալէն չպիտի դադրին։ «Զիմաստութիւն նորա տեսցեն բազումը, և յաւիտեանս յաւետենից օրհնեսցեն զնա. և անուն նորա կեցցէ և մի՛ ննջեսցէ անուն նորա»։ Ալբար. լթ. 12:

Մեր՝ Զմբառեան միաբանքս, ներկայ ժամանակիս պայծառութիւնն ու զարգացումն տեսնելով, կ'ախորժինք պահանջել, անոր լիութեան մէջ ողողուն նշմարել մեր հասարակութիւնն ու կեղունալ: Բայց պէտք ենք գիտնալ, թէ այդ ընտիր բաղձանքն կը պահանջէ ամեն թէութիւններն: Այսու ամենայնիւ եթէ ուղենանք միաբանութեան անցեալ ու ներկայն իրարու հետ արդարապէս համեմատել. պիտի ստիպուինք խոստովանելու թէ յառաջադիմութիւնն մեծապէս զգալի եղած է վանքին մէջ: Եւ եթէ գործնական կենացքաջ հմուտ ու, փորձառու հմուտ ըլլայինք, կը համոզուինք անպահառ՝ թէ անկից աւելի չէր կրնար ըլլաւ. մեր դիրքին ու պարագային նայելով: Այս՝ երևակայական ու տեսական մտածմունքներով շատ բան հնարաւոր է, մէկ գաղափարով կարող է մարդ բոլոր աշխարհի յեղաշրջել, կանգնել հսկայ շինքեր, բայց երբ գործնական կենաց ասպարեզն մտնէ դժուարութեան ժայռերու հանդիպի, նեղութեան ու պակասութեան մէջ գտնուի, կշռէ գործն ու պարագան վիճակն ու կացութիւնն, արդիւնքն ու հետևութիւնն, այն ատեն կը համոզուի թէ, խորիր մեծ է ընդ բան և բնդ գործ:

Բայց համոզում մը կը փայփայէ մեր խորհուրդները կարծելու, թէ այդ ստուգիւ անձնանուէր աշխատանքն՝ չունեցաւ իր հաւասար արգինքը և թէ բասն և հինգ տարուան ընդարձակ շրջանին միջոցին ներկայ եղածէն շատ աւելի բան կրնար ըլլալ։ Բայց այս ստոյգէ թէ ամեն մարդու խոհեմութիւնն ու գաղափարն նոյն չեն, ամեն մարդու գիտութիւնն հաւասար չափով ու հեռաւորութեամբ չի ձգտիր առարկան մտածելու, մէկուն օգոսակար երկցածը, հնար է միւսին


վեասակար ըլլայ, իմաստուն, խոհեմ և հեռատես մարդն պէտք է
ուսումնասիրէ գործն ամեն պարզապայիւք: Մեր մտքի մէջ համարած
յաջողութիւնն ու զարգացումն մեր ներկայ վիճակին ու պայմաննե-
րուն նայելով կրնայ պատճառ ըլլալ ուրիշ յառաջադիմութիւն խա-
փանելու, որոնք անկէ շատ կարենը և էական են մեզ: Իմաստու-
թիւնն ու ճարտարութիւնն չոն է ամեն բան իւր վիճակի ու գոյու-
թեան մէջ պահելով հաւասարապէս յառաջ մղել ու զարգացնել: Ինչ-
պէս Անդրէաս Գերպ, ըստ կարի խորհած ու ըրած է:

Այսու ամենայնիւ չմոռնակը լրջութեան է. իսկ կատա-
ամբողջ նշանակութեամբ, Աստուծոյ միայն յատուկ է, իսկ կատա-
րեալ մարդն աշխարհիս վրայ այն է, որ քիչ պակասութեանց են-
թակայ է: Այս սկզբամբ չենք կրնար չենթաղբել որ թերութիւններ
եղած չըլլան այս բազմարդիւն և եղական Անձնաւորութեան կե-
նաց շրջանին մէջ, բայց այն թերութիւններն՝ անթիւ կատարելու-
նաց աշխանին մէջ, առաջ այն թերութիւններն՝ անթիւ կատարելու-
նաց և անզուգական երախտեաց մէջ թաղուելով՝ աննշան և ոչինչ
թեանց և անզուգական երախտեաց մէջ թաղուելով՝ աննշան և ոչինչ

նելու, մեր ուխտին և միաբանութեան անձնուէր ըլլալու «Զի Եա է փառք մեր» :

Ի հուսկն խօսքս կնքեմ «Մեծ առաքինութիւն է ճանչնալ բարին» և սիրով ու յարգանօք մեծարել անոր արժանիքը. զոր մեր սրտերն իրեւ արդար փառապսակ պիտի յօրինեն Անդրէաս Գեղարք. Աղէք-սանդրեանին Աննեկապետ Ա. Պապին, և թագաղիր Աբբայ և Արժա-նընտիր Մեծաւոր վանաց Զմմառի, ի նշան շնորհակալութեան և ե-րախտագիտութեան :

Կը մնայ մեզի իսնդրել և թախանձել Աստուծոյ բարեզթութիւնն, որ հաճի պահել մեզի նոյն Արժանընտիր Մեծաւորը իրեն կարողու-թեան և արժանիքին մէջ, և ապա ի հանդերձեալն վարձատրել հա-րիւրապատիկս ամեն :



Printed in Turkey

Printed in Turkey

11

Printed in Turkey

Printed in Turkey



16842